


23774

Հովհաննես - Առաքելյան



Գ. Դավիթ  
1869

2011

84  
2-68  
NOTRE-DAME-DE-PARIS

PAR

VICTOR HUGO.

ՎԻԴԹՈՐ ՀԻՒԿՈ

ՆՈԹԻ-ՏԱՄ-ՏԸ-ՓԱ.ՐԻ

(ՓԱՐԻԶԻ-ՄԱՅՐ-ԵԿԵՂԵՑԻՆ)

ՊԱՏԿԵՐԱԳԱՐԴ

ԹԱՐԳՄԱՆԵԱՅԻ ԳԱՂԴԻԱԿԱՆ ԲՆԱԳՐԻ

ՏԻՐԱՆ ԹԵՐՁԵԱՆ

ԶԵՐՆՏՈՒՈՒԹԵԱՄԲ

ԿԱՐՆԵՅԻ ՎԱՍԵՄԱՇՈՒԹ ՅԱԿՈԲ ԼՖԵՆՏԻ  
ՔԻՒՐՔՃԻ-ՊԱՇԵԱՆ

ՄԱ.ՄՆ Ա.Ո.Ջ.ԶԻՆ

ՄԵԾ ՍՐԱ.ՀԸ

ՀԱՏՈՐ Ա.

2003

Կ. ՊՈԼԻՄ


ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ո. Յ. ՔԻՒՐՔՃԵԱՆ

— 1869 —




78270 - սի

1414-874



ԶԱՐԵԿ ԹԵՐՁԱՆ



ՅՈՒՆԻՑԻ  
ՔԻՒՐՔԾԻ ՊԱՇԵԱՆ

Printed in Turkey

Ա Փետրվար, 1869 . Կ. Պոլիս .

Առ

Սիրելի Եղբայրն իմ Պ. ԶԱՐԵԿ Թէրջեսն

Նրթուանքներս գեռ Զեր մատաղահաս զըչէ  
սահող սիրասքանչ տողերը կարդալէ չը դադրած  
ես ալ կը դումեմ Զեր այդ երկոտասանամեայ չըք-  
նաղ մտքին տաղանդն ու հանձարը . եւ ի սէր  
Հայութեան այսպիսի ծանր աշխատութեանս  
վրայ՝ սիրով կը յաւելում Զեր այդ միակիկ ա-  
ղերսը՝ նա մանաւանդ Զեր կենդանագիրը . 'ի  
յարգանս եւ 'ի յիշատակ Եղբայրական անկեղծ  
սիրոյ :

ՏԻՐԱՆ ԹԷՐՋԵՍՆ

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

### ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

ՎԻԴՅՈՒ ՀԵԽԿՈ աշխարհածանօթ քերթողին  
այս տիեզերահոչակ վէպը, Նօթր—Տամ—աը—Փա-  
րին, այսինքն (Փարիզի-Մայր-եկեղեցին) թարգ-  
մանական գրչի տակ առած ատեննիս հազար ու-  
մէկ մտացածին յուղմունքներ մեր գրչի առաջ.  
իբր պատմէշ մը կը նշմարուէին, սակայն եւ այն-  
պէս չը կրնալով զսպել մեր անշահասէր սրտի ե-  
ռանդը. վերջապէս ամեն զոհողութիւն յանձն ա-  
ռած՝ այլ եւս պահ մը չուշաբրելով դիմեցինք  
Հայասէր պաշտպանի մը օգնութեանը. Այն է,  
ԿԱՐՆԵՑԻ ՅԱԿՈԲ ԷՖԵՅՆՑԻ ՔԵԽԵՑԻ-ՊԱՇԵՍՆԸ,   
որուն ազգասիրական ջերմ ողին արդէն ծանօթ  
է այնպիսի Հայերու՝ որոնք քաջ դիտեն ու կը  
ճանչնան. Հայաստան աշխարհի օղը չնչող Հայկ  
մանկաւոյն Հայ բարերարը :


Աւելորդ է մեզ այժմ կրկնել ՅԱԿՈԲ ԷՖԵՅՆՑԻ  
Ազգասիրական յատկութիւնները. որոնք Հայ  
մանկաւոյն գաստիարակութեանը համար Հայաս-  
տան աշխարհին վրայ անմահ յիշատակներ հիմ-  
նելէ վերջը՝ այսօր Հայ գրականական ցանկին մէջ  
եւս նոր կոթող մը կանգնելու մտօք. Ազգասի-  
րական ձեռնտուռութեամբ կատիպէ զմեղ գրիչ  
ձեռք առնել՝ եւ ՎԻԳԹՈՒՆԻ նման մնմահ քեր-  
թողի մը գլուխը՝ Հայ տառերով պսակ մը բո-  
լորել:

Սրդարեւ այսպիսի վէպի մը թարգմանական  
ձեռնարկութիւնը՝ այսօր մեզ համար ամենամեծ

յանդգնութիւն մի է։ քանի որ Վիզթօր երկնքի  
ու երկրի ճակատագիրները մէկզմէկ հիւսող իշ-  
խանութեանց ամենայանդուգն ապստամբն՝ ու  
մարդկութեան անմահ բարերարը կը կոչուի, եւ  
քանի որ Հիւկո մը իր դրչին ծայրովը միջին դա-  
րերէ սկըսեալ եւ ինչուան տասն եւ իններորդ  
դարը՝ մարդկային Խփղճը մթապատող կեղծ եւ  
պատիր կղերականներու ձեռքերէ հիւսուած վա-  
րագոյրներու՝ սոսկալի ստուերները բոլորովին  
աշխարհէ ջնջելու եւ անհետելու կը ճգնի։ եւ  
քանի որ Հայ ասպարէջն այսպիսի բարերարներէ  
մերկ է՝ անշուշտ մեր այս՝ եւ ասոր նման վե-  
պերու թարգմանական աշխատութիւնները ոչինչ  
չը պիտի համարուին գէթ սակաւ ինչ ներէայ եւս  
առաւել մեր սպառաց Հայ սերունդներու արթ-  
նութեան եւ խղճի բարոյական ազատութեան  
համար։

4 Փետրվար 1869.

ՏԵՐԱՆ ԹԵՐՁԵԱՆ



A. Monsieur.

M. VICTOR HUGO.

Depuis la traduction en Arménien des discours que vous avez prononcés en 1848 sur la liberté de l'enseignement, la Nation Arménienne est devenue avide de vos moindres œuvres. Vos paroles qui ont alors fait trembler la France, sur les dangers qui recélaient pour elle la confiance presque illimités que l'on temoignait encore au clergé a porté ses fruits parmi nous, et mes compatriotes, devenus admirateurs de l'orateur éloquent, ont voulu connaître les œuvres du génie qui avait déjà acquis une célébrité universelle.

Notre clergé séculier n'étant pas astreint au célibat. J'ai cru en traduisant NOTRE—DAME DE—PARIS, prouver une fois de plus quel mal il résultait pour la société, de cette classe de parias. Dont le cœur est condamné dans les pays catholiques à un isolement funeste qui conduit bien souvent au crime. Je ne me flatte guère d'avoir pu rendre dans votre langue toutes les sublimes beautés de l'original, mais au moins aurai-je la conscience d'avoir accompli un vrai devoir envers mes compatriotes par la traduction d'une œuvre qui fera disparaître chez nous bien des préjugés par la nature et les sentiments du prêtre.

Je viens donc, Monsieur, vous prier d'accepter la dédicace de mon faible travail, c'est la seule récompense que j'ambitionne en étant toujours.

Le 43/1 Fevrier 1869. Votre humble admirateur

Constantinople

Le Traducteur  
DIRAN TERZYAN

ՀԵՂԻՆԱԿԻՆ

«Գրքիս հեղինակը, քանի մը տարիէ ի վեր  
տեսմելով, կամ (լաւ եւս է ըսել) հետաքրքրու-  
թեամբ Փարիզի Նօթր—Տամ հոյակապ եկեղեց-  
ւոյն աշխարհառչակ կամարին տակ շրջած տաեն  
անոր միթակայ աշտարակաց անկիւններու մէկուն  
մէջ, սա հետեւեալ Յունական տառերու ձեռա-  
գիրները պարսպի մը վրայ նկարուած տեսաւ,  
ու յանկարծ վայրկենական քայլափոխի մը շարժ-  
ման միտում լնելով, իբր թէ հրեշի մը անկեն-  
դան դիմակի մը հանդիպած, սարսափմամբ կանկ  
առնելու փորձ մը րրաւ:

# ΑΝΑΓΚΗ

Այս Յունական գլխագիրները որ բաւական  
խորութեամբ քարի մը մէջ զետեղուած ու հնու-  
թենէ բոլորովին սեւացած էին : Զեմ զիտեր թէ  
ինչպիսի յատկական նշաններու պարունակու-  
թիւններ կը բովանդակէին , այս գլխագիրներու  
դրոշմական կազմութիւնն ու դիրքին յօրինուա-  
ծութիւնը ցնորական տեսարան մը կը ձեւացնէր  
մարդու աչքին , այնպէս որ յայսնի կիմացուէր  
թէ , այս Յունական գրերուն հեղինակը միջին  
դարու սոսկումներէ վշատեալ՝ ձեռք մը ըլլալու-  
էր . մանաւանդ անոր իմաստը ողորմ վշտագին  
եւ աղետալի օրհասական ճակատագիր մը իմացը-

Նելով, Հեղինակին կենդանի եռանդն ու զգայական ոգւոյն ուշադրութիւնը իրեն կը զբաւէք, վայրկեան մը չէք ուզէք հեռանալ այս տեսարանէն. ինքնիրենը կը հարցունէք, եւ կուզէք իմանալ թէ՝ արդեօք որպիսի վատամիրտ եւ որպիսի անկենդան կեանք մը անցուցած պիտի ըլլայ այս աշխարհի մէջ այն անձը. երբ առանց այս գժոխային դրոշմական խորանն ու այն հին օրեայ հոյաշէն եկեղեցւոյն թշուառ ճակատագրին պատմութիւնը գիտնալու, ուզէ բաժնուիլ այս անցաւոր եւ անհուն տիեզերքէն :

Այն առենէ ի վեր այսպիսի հոյակապ կամարին պարիսպները կեղեքելով, դեղադունելով (չեմ գիտեր եւ այլ ինչ) բոլորովին նկարագիրները մարդկային տեսութենէ աներեւութացուցեթ էին եւ ահա ասոր համար է որ երկու հարիւր տարիներէ ի վեր միջնադարեան հոյաշէն եկեղեցիք գեղեցկատեսիլ նորոգուեցան ամեն կողմանէ, ինչպէս որ ներքին, նոյնպէս ալ արտաքին ծայրաքաղութիւններ եղան. քահանայն այս սոսկական տառերը անյայտ ընելու դիտմամբ կը գունաւորէ. ճարտարապետը բնաշինչ խորտակելու համար կը կեղեքէ. սակայն հասարակութիւնը հետաքրքրութեամբ զանոնք կրկին եղծելու եւ հանրութեան ներկայացնելու ամեն ջանք եւ միջոց ի գործ կը գնէ :

Այսօր գրքիս Հեղինակը որ սոսկական յիշատակութեամբ իւր գրչի կարեւորութիւնը հանրութեան օգտին զոհելու դիտմամբ տողական դիմերը կը բազմապատկէ. ուրիշ նպատակի մը

համար չէ. այլ ՆՕԹՐ—ՏԱՄԻ աղօտ եւ մթին աշտարակի վրայ նկարուած գաղանի բառերուն անծանօթ ճակատագրի մը տիսրալից բովանդակութիւնը : Այս սոսկական գլխագրերը պատին վրայ նկարող միջնադարեան ձեռքը բոլորովին աշխարհի վրայէ անյայտ ըլլալով փոշի դարձած է. իսկ այժմ որ բազմաթիւ դարեր այս տոհմական միջավայրէն սահեր է. բառն ալ իւր շրջանին հետեկեցւոյն պարապացը վրայէն եղծուած է. եւ կարելի է որ նոյն իսկ եկեղեցին ալ, իսկոյն երկրիս վրայէն քիչ ժամանակի մէջ կանհետանայ :

(Ահաւասիկ այս Ցունական գլխագրերուն վրայ այս գիրքը յօթինուած է):

Մարտ 1834.



ՎԻԴՈՒՅԻԿԻԿ

## ՆՕԹՐ-ՏԱՄ-ՏԸ-ՓԱՐԻ

ՓԱՐԻԶԻ-ՄԱՅՐ-ԵԿԵՂԵՑԻՆ

### ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ

ԴԼՈՒԽ Ա.

ՄԵԾ ՍՐ Ա.Հ.Ը

Երեք հարիւր քառասուն և ութ ատրի վեց  
ամիս եւ տամն եւ ինն օր կայ այսօր որ՝ Փարիզի  
բնակիչները ադթնցան զանդակներու այն աղա-  
զակներէն որոնք ամենայն սաստկութեամբ կը  
ճնշէին իրենց անջրպետներէն Միջաքաղաքին,  
Համալսարանին և բուն քաղաքին մէջ :

Առաջանակ ի վեր Փարիզի զանդակներն ու  
հասարակութիւնը դզրդող գէպքին մէջ նշանա-  
ւոր բան մը չը կար՝ որպէս զի պատմութիւնը  
կարեւորութիւն տար 1842 յունվար 6ին պէս  
յիշատակը պահելու : Այս գէպքը, ո'չ Բիքար-  
տացուոց կամ Պուրկօնցիներու յարձակմանը, ո'չ  
թափօրական հանդիսով բերուած սուրբերու մա-  
սունքի մը, ո'չ դպրոցականներու Լաաս քաղա-  
քին մէջ հանած երկպառակութեանը, ո'չ (ինչ-  
պէս մեզ սովոր է ըսել) Եր ամենասարսափէն Տէր  
Պարոն Արտոյին ճուղուը, և ո'չ Փարիզի Արդարաւ-

մեծ սրահը մտնելը՝ թէ եւ այն ատեն աշխարհիս մէջ գտնուած ամենամեծ փակ տեղը կը համարուէր . եւ ստուգիւ գեռ Սօվալ չափած չէր , Մօնղարժիսի ամարանոցին այս մեծ սրահը ) :

Պալատին խուռն բազմութիւնը՝ հրապարակը լեցուած պատուհաններու մէջ գտնուող հանդիսականաց աչքին ծովու մը տեսարանը կ'ընծայէր՝ եւ կարծես որուն մէջ հինգ վեց փողոց, իբր այնքան գետաբերան՝ գլուխներու նորանոր ալիքներ կ'ելլէին կ'իջնէին : Այս ամբոխին կոհակներն՝ անընդհատ աճելով ուռելով հրապարակին տձեւ աւազանին մէջ ասդին անդին երկնցած իրբեւ հրուանդաններ՝ զլիխիկոր կը թափէին :

Պաշտօնատան գմբեթաձեւ բարձր կօթիք (\*) հակտին մէջ տեղի մեծ սանդուղը՝ կը կին հոսանքով մը անդադար երերալով ստորնայարկի սանդուղին տակ կը խորտակուէր՝ լայն կոհակները կողմանի երկու զառի վայրներուն վրայ կը զեղոյր : Մեծ սանդուղը կըսեմ, որ հանապազ հրապարակին մէջ կը հոսէր՝ ինչպէս ջրպղիք մը՝ լճի մը մէջ : Այն աղաղակները, այն ծիծաղները, այն հաղարաւոր ոտից տոփիւնները, վայնասուն աղաղակներ կը հանէին : —Երբեմն երբեմն այս հեղնական աղմուկները կը կրկնուէին :

(\*) Հին Հայաստանէն կօթացի գաղթականութիւն մը Հիւսիսային աղքաց հաղածանքէն Եւրոպա անցած է, զոր կստուգեն Հայ մատենագրութիւնները, կերեւայ թէ Հայուն սեպհական ճարտարապետութիւնն եղած ըլլայ Եւրոպիոյ սոյն կօթիք կոչուած ճարտարապետութիւնը :

Այս ամբոխը դէպի ի մեծ սանդուղը մղող հոսանքը ետ կերթար, կը վրդովուէր ու կը պտուտկուէր . այս ամենուն պատճառը զինուորի մը հրացանի բնիւ հարուածը, կամ քաղաքապետութեան նուիրակի մը ձիուն կիցը կըլլար՝ աղմուկը դադրեցնելու համար : Զարմանալի՛ աւանդական յանձնարարութիւնն, զոր քաղաքապետութիւնը աւանդած է սպարապետութեան, սպարապետութիւնը հեծեալ սստիկանութեան՝ եւ այս վերջինն ալ մեր այժմու Փարիզի սպառագէն սստիկանութեան :

Դոներէն, պատուհաններէն, առաստաղներու լուսամուտներէն, տանիքներու վրայէն կը վլստային հազարաւոր գեղեցկատեսիլ քաղաքացիուհիներ՝ որոնք հանդարար եւ համեստ կերպով պաշտօնատունն ու ամբոխը դիտելէ զատ՝ ուրիշ փափաք մը չէին յայտներ. վասն զի Փարիզցիներէն շատերը հանգիսականաց տեսարանովը կը բաւականանան եւ արդէն պատի մը ետեւի կողմը եղած դէպքը ո'չ ինչ նուազ մեզ ալ հետաքրքրական է :

Եթէ կարելի ըլլար մեղ իբրեւ 1830 ի մարդիկ երեւ ակայութեամբ խաւնուիլ այս հնդետասաններորդ Փարիզեցւոց եւ անոնց հետ մանել խառնիխուռն, զիրար հրմբրկելով եւ թաւալելով պաշտօնատան այն ընդարձակ սրահը, որ իսկա անցուկ էր 1842 յունվարի 6 ին : Այն ատեն այս տեսարանը մեղ առանց շահուեւ առանց հաճոյքի չը պիտի ըլլար, եւ մեր շուրջը այնպիսի հին յիշատակութիւններ պիտի ունենայինք, որոնք բոլորն ալ մեր աչքին նորասքանչ տեսարան մը պիտի ձեւանային :

Եթէ ընթերցողը հաճի՝ կը ջանանք իմլու ածել այն տպաւորութիւնը, որ մեզի հետ ունեցած է սոյն մեծ սրահին սէմքէն անցած ատեն՝ այս տես սակ տեսակ զգեստաւորեալ խուռն ամբովին մէջ:

Եւ նախ ականջաց մէջ շնչիւն մը եւ աչաց մէջ շլացում մը : Գլխուս վրայ երկու կամարաներու աղեղնաձեւ միացումն էր, վայտէ քանդակներով դրուագեալ, կազուտագոյն ներկեալ, եւ ուկեծաղիկ շուշաններով զարդարեալ . — Ոտքերնուս տակ փոփոխաձեւ քարայտակ մը սպիտակ եւ սեւաթոյր կծեայ : — Մենէ մէկ քանի քայլ անդին խիստ մեծ սիւն մը կար, անդին ուրիշ մ'ալ, քիչ մ'ալ անդին ուրիշ մը . ասոնց ընդամենը եօթը սիւն էր սրահին երկայնքը, որոնք սրահին երկու լայնատարած կամարներուն մոյթերն էին : Առաջին չորս սիւններուն շուրջը շըլացուցիչ ապակիններով եւ փայլուն թիթեղներով զարդարեալ վաճառականներու կրպակներ կային, իսկ վերջի երեքին շուրջը կաղնեփայտ նստարաններ կը գտնուէին դատախաղներու եւ փաստաբաններու դդեստաներէն մաշած եւ յղկուած :

Սրահին չորս կողմի բարձր պատին երկայնքը դռններու, պատուհաններու, սիւններու մէջ տեղը ֆարամծնտէն սկսեալ Գաղղիոյ բոլոր թագաւորաց անվերջանալի արձանները շարուած էր, որոնցմէ վատերուն գլուխնին խոնարհ եւ թեւերնին կախ էր՝ քաջ եւ պատերազմողներու գլուխնին բարձր եւ ձեռուընին արիաբար դէպի յերկինս բարձրացած էր :

Սակէ ի զատ աղեղնաձեւ պատուհաններն

դոյն գդոյն ապակիններով, կը փայլէր, սրահին լայն մուտքերննը բանդակ եւ ճոխ գուներով կը չողար բոլոր կամարները, սիւնները, որմերը, գոներու, պատուհաններու շրջանակինները, եւ որմերուն ծեփերը, սենեակիններու ցեղունները, եւ այն հիանալի արձաններն, երկնագոյ. եւ ոսկեգոյն փառաշքեղ ներկուած էր : Բայց մեր տեսած ատենը արդէն գունաթափ, գրեթէ բոլորն ալ աներեւոյթ եղած էին փոշւոյն եւ սարդիստայնին տակ, Փրկչի 1549ին՝ յորում Տիւ-Պէտօլ անդամ աւանդութեամբ անոնց վրայ կ'զմայլէր :

Սրդ՝ մէկը թող յառաջ երթայ, յունվար ամսոյ տժգոյն նշոյլով լուսաւորեալ այս երկայնառիստ սրահ՝ որ աղմկալից եւ խառնիճաղանձ ամբովին հետ բռնի մտնելով պատերուն երկայնքէն կը բաժնուի եւ շրջը շելով կը գեգերի եօթը միւններուն շուրջը: Եւ ահա այն ատեն ամբողջ տեսարանին գժուարիմաց գաղափարը կունենայ . եւ որուն հետաքրքրական մանրամասնութիւնները մի ըստ միոջէ բացատրել արժան է :

Յիրաւի եթէ Ռավայլաք՝ Հանրի չորրորդը չսպաններ, Արդարութեան պաշտօնատան զիւանատուննը երբէք Ռավայլաքի դատին յիշատակարանը չը պիտի ունենար, եւ ո'չ ալ յիշեալ յիշատակարանները աներեւութացնելու համար դաւադիր միաբանութիւնն մը, եւ ո'չ հրձիգասէր ընկերութիւնն մը . որոնք ուրիշ լաւագոյն միջոց մը չը գտնելուն պարտաւորած էին այրել Գիւանատուննը՝ նոյն իսկ յիշատակարաններն այրելու համար, այրել՝ Արդարութեան պաշտօն

Նատունը՝ նոյնպէս դիւանատունը այրելու համար։ Եւ հետեւաբար 1618ի հրդեհը տեղի չը պիտի ունենար . վաղեմի պաշտօնատունը գեռ եւս կանգուն պիտի մնար իր հին մեծ սրահովը , եւ ես պիտի կարենայի ըսել ընթերցողներուն։ « Գացէք զայն տեսնել » . եւ այն ատեն երկուքս ալ աղատ պիտի ըլլայինք՝ ես գրելէ եւ անի կարդալէ հետեւեալ նկարագրութիւնը : —Այս նոր ճշմարտութիւնը կը հաստատէ թէ՝ մեծ դէպքերը անդամ անհամար հետեւութիւններ կունենան։

Ստոյզը խօսելով նախ եւ առաջ կընար ըլլար որ Ռավայլաք գաւադիր գործակցութիւն մը չունենար , իսկ եթէ՝ իր գործակիցներէն գաղտնի գաւադրութիւն մ'ալ եղած ըլլար . կրկն 1618ի հրկիզութեան մէջ ո'չ ինչ էին։ Ասկէ ուրիշ երկու հաւանակադոյն բայցարութիւններ ալ կեւին։ Նախ բոցակէզ մեծ աստղը , մէկ ոսք լայն , մէկ կանգուն բարձր , ինչպէս որ ամեն մարդ գիտէ , երկնքէն պաշտօնատան վրայ լինկաւ , Մարտ 7ին կէս գիշերէն ետքը . Երկրորդ թէու փիլի չորեքտողեանը թէ։

Certe, ce fut un triste jeu  
Quand à Paris dame justice,  
Pour avoir mangé trop d'épice  
Se mit tout le palais en feu.

Արդարեւ եղեւ խաղ տրտմագինս  
Սինչ Պարիս Արդարութեան դշխոյ .  
Կերեալ քան զչափ համեմանս  
Եղ զպաշտօնատունն ճարակ հըրոյ :  
Որչափ որ 1618ին Արդարութեան պաշտօ-

Նատան հրկիզութեանը վրայ , քաղաքական , բնական , եւ բանաստեղծական երեք բացատրութիւններ կը նշմարուի . բայց եւ այնպէս ճշմարիտ իրողութիւնը հրդեհն է :

Խիստ քիչ բան կը մնայ այսօր չնորհիւ այս աղետներուն , մանաւանդ չնորհիւ յաջորդական այլ եւ այլ վերականգնութերու՝ որ ի գլուխ տարին ինչ որ նա խնայած էր . շատ քիչ բան կը նշմարուի Գաղղիոյ թագաւորաց այս առաջնին բնակութենէն , Լուվրի այս անդրանիկ պաշտօնատունէն , որ գեղեցիկն Ֆիլիպի ժամանակէն ալ աւելի հին էր , եւուր կը վնասոէին Ռոպէրթ թագաւորէն շինուած՝ եւ Հէլկալտիւսէ պատմուած հոյակապ շնչերուն հետքելն։ Գրեթէ ամեն բան աներեւոյթ եղած է :

Դիւանատան սենեկը ի՞նչ է եղած՝ ուր տեղ Ա. Լուդովիկոս իր հարսանիքը կատարեց . պարտէզը՝ ուր տեղ և այծի բրդեայ կիսազգեստ մը , այլախառն կերպամներէ կրկնաբարդ անթեւ հանդերձ մը , եւ տրեխաձեւ մթագոյն վերարկու մը հագած , ֆօէնլիլի հետ գորգերու վրայ կը հանգստանար » :

Ո՞ւր է Սեմիսմօնտ կայսեր , Շարլը չորրորդի ու Ժան-Ան-Թեոփ ասլարանքը : — Ո՞ւր է սանդուղը՝ ուրկէ Շարլը վեցերորդ՝ իւր թողութեան հրովարտակը երկնեց , քարայատակը՝ ուր տեղ Մարտել , Տօֆինի ներկայութեամբ . Ռոպէրթ-տը-Քլերմօնան ու Շամբանիոյ ասպետը սպաննեց . — Ո՞ւր է բանտի դռնակը՝ ուր տեղ Պենետիկոս հակառակաթոռ Քահնայապետին կոնդակները

բզբառուեցան, եւ ուրկէ նուիրակը ծաղրաբանական հեղնութիւններէ չպարուած ետ դարձան՝ ու Փարիզի մէջ ամեն կողմ՝ պարտելով հասարակութեան ներումն ինդրեցին. —Ո՞ւր է մեծ սրահին գոյն զգոյն ոսկեզարդները, աղեղնաձեւ կամարները. արձանները, սիւները եւ այն աննկարագելի ահագին գմբեթը՝ որ այսօր բոլորովին իր փորագրութիւններով անյայտ եղած է. —Ո՞ւր է ոսկեզօծ արքունի գիւանատունը. —Ո՞ւր է անոր զբան առաջը կանգուն քարաշէն առխւծը՝ որ գլուխը ծուած, պոչը սըրունքներուն մէջ զետեղած, ինչպէս Սողոմոնի գահու շուրջը պատող առիւճները, թէ եւ կատաղի՝ սակայն եւ այնպէս արդար գօրութեան մ'առաջ կը խոնարհէին. —Ո՞ւր են գեղեցկաշէն դռները, գեղեցկատեսիլ պատուհանները ու երկաթաշէն քանթակները, որոնց վրայ Պիսքօրնէթ անդամ կղմայլէր. —Ո՞ւր են Տիւ-Հանսիի նրբաշէն ատաղձագործութիւնները . . . . —Ի՞նչ ըրաւժամանակը, եւ ի՞նչ ըրին մարդիկ այս սքանչելի յօրինուածութիւնները. —Ի՞նչ թողուցին մեզ այս ամենուն վիխարէն, այս Գաղղիական պատմութեան եւ այս կօթիք արհեստին, ո՞չ ինչ, եթէ ոչ Ս. Տը-Պրօսի բիրդաշէն միջահակ կամարները, Սէն-Ժէրմէնի եկեղեցւոյն ճակատադրան կոչտ ճարտարապետին այս արհեստը: Խոկ պատմութեան համար խոշոր սեան շաղփաղիկի յիշատակարանները ունիմք որ՝ դեռ եւս Բաթրիւններու իմաստակութիւնները կը հնչեցին:

Եւ իրօք այս զարմանալի դէպք մը չէր,

դարձնենք ուրեմն ակնարկնիս դէպի ի հին պալատ՝ եւ խօսինք բուն խոկ անոր մեծ որահին վրայ:

Այս վիթխարի զուգահեռածեւ Պալատին երկու անկիւնները լի էին բոլորովին. եւ որոնց մէկուն մէջ միակտոր մարմարիոնէ երեւելի սեղան մը դրուած էր. այնպիսի ծանր եւ այնպիսի երկայն՝ որ երբէք մարդկային աչք մը այսպիսի շէնքի մը հանդիսատես եղած չէր. եւ ինչպէս որ հին կալուածաղրութիւնները կարկանտիւար ախորժակին յարմար ոճով մը կը պատմեն թէ՝ «pareille tranche de marbre au monde» այսպիսի մարմարիոնի կտոր մը՝ երբէք աշխարհիս վրայ տեսնուած չէ» —Խոկ Պալատին միւս անկիւնն էր այն Մատուռը՝ ուր Լուգովիկոս ժԱ. Աստուածանայ առաջ ծունկի եկած՝ իր արձանը փորագրել տալով այն տեղ կանգնած էր. առանց յիշելու թէ թագաւորական արձաններուն կարգին մէջ երկու բաց տեղ պիտի մնար, որոնք էին Շարլումայնի ու Ս. Լուգովիկոսի արձանները. երկու սուրբեկ՝ որոնց պատիւը Գաղղիոյ թագաւորներու նման երկնի առաջ՝ ինքը շատ համբաւաւոր կը կարծէր: —Այս մատուռը գեռ նոր ձեւ մը ունենալով, հաղիւ թէ վեց տարուան շէնքի մը կը նմանէր. բոլորովին ճարտարապետական հիանալի ճաշակով մը սքանչելի փորագրութեամբ. նուրբ եւ խորուն քանդակագործութեամբ շնուած էր որ՝ մեզ կօթիք դարուն վերջը նշմարելով, կերթայ մինչեւ վեշտասաններորդ դարուն կէսր. վերստին նորոգումն արուեստական գեղեցկութեանց: —Դրան վերէ

կողմը լրյաի համար բացուած պղտիկ վարդաձեւ պատուհանը . յիրաւի գեղեցիկ շէնքի մը առաջին արհեսաններէն մինը կոչուելու արժանի էր . եւ ինչպէս որ բազմաթիւ հանդիսականք , ասեղնագործ աստղի մը նմանութիւնն ունենալը արդէն վկայած են :

Սրահին մէջ տեղը , մեծ դրան դէմ պատին կից ոսկի դիպակէ բազմոց մը կար , որուն մէջ ոսկեզօծ դիւանատան անցքէն՝ պատուհանի մը միջոցաւ մասնաւոր գուռ մը բացուած էր՝ որ միմիայն խորհրդի ներկայութեանը հրաւիրեալ Ֆլամանտ դեսպանաց եւ այլ ազնուականաց կը յատկանար :

Ըստ սովորութեան խորհուրդը մարմարին սեղանին վրայ պիտի ներկայանար . — Այս նպատակաւ առաւօտէ ի վեր ամեն մարդ փութաջան կաշխատէր հոն տեղ ներկայ գտնուելու . — Մարմարին սեղանին գեղեցիկ յատակը՝ բոլորովին փաստաբաններու կրունկներէն գծուած բաւական բարձր փայտաշէն վանդակ մը կը կրէր՝ որուն մակերեւոյթը բովանդակ սրահի հանդիսականաց աչքին նշմարելի ըլլալով , ասիկայ այն տեղ իբր թատերաբեմ պիտի ճեւանար , եւ որուն ներքնակողմը սրահակներով ծածկուած դերասանաց զգեստատան պաշտօնը պիտի կատարէր : Միամտաբար դուրսը դրուած սանդուղ մը կար որ՝ թատերաբեմն ու զգեստատունը մէկզմէկու հետ պիտի հաղորդակցէր՝ եւ իր տձեւ աստիճանները ել եւ էջի պիտի ծառայէին , — Այս տեղ՝ չկար այնպիսի անդուշակելի անձ մը , յանկար-

ծաղէպ բաղդի մը փոփոխումը , հարուածական դէպք մը՝ թատերաբեմի այս սանդուղէն վեր եւ լելու ատեն : — Ո՛վ մեքենական արհեստից՝ յարդէն եւ անմեղ տղայութիւն :

Պաշտօնատան վերակացուին չորս ոստիկան պահապանները ըստ սովորութեան զիստաման հանդէմներու նման՝ այսպիսի հանդիսալի օրերն ալ մարմարին սեղանին շուրջը բոլորած ոտքի վրայ կսպասէին :

Պաշտօնատան ժամացոյցը կէս աւուր տասն երկուքը նշչելուն հետ՝ շանդէոը պիտի սկսէր Արդարեւ թատերական տեսարանի մը համար այս ժամը շատ ուշ կը թուէր , բայց եւ այնպէս գեսպանաց ընարելի ժամն էր : — Առաւատէ ի վեր բոլոր ժողովուրդը խուռն բազմութեամբ այս տեղ կապասէր , այս բարեմիտ հանդիսականաց մեծ մասը արշալոյսէն ի վեր Պալատին մեծ աստիճանին առաջ կանգուն ցրտէն կը գողար , ոմանք կստուգէին թէ կանուխ ներս մանելու դիտմամբ բոլոր զիսերը մեծ դրան դէմը անցուցեր էին : — Բազմութիւնը վայրկեան առ վայրկեան կը կրկնապատկուէր , ինչպէս ջուր մը՝ իր հաւասարակիո աստիճանը կորսնցուցած տաեն , կսկսի դէպի ի պատին երկայնութեանը վեր ենել ու սիւներու բոլորտիքը բարձրանալով սեան խոյակներուն , շինուածոց պսակներուն , պատուհաններուն նեցուկներուն , ճարտարագործ պատըշ-գամներուն եւ բոլոր քանդակագործ փորագրութեանց վրայ թափիլ՝ ու իսկոյն զանոնք ողողել :

Այսու ամենայնիւ , նեղութիւնը , անհամբե-

բութինը, ձանձրութիւնը, խենթութեան ու  
լրբութեան օրի մ'ազատութիւնը, սրածայր ար-  
մուկի մը կամ պինտ կոշկի մը պատճառաւ ծա-  
դած կոփեները, այնպիսի սովասման դաժանու-  
թիւնը, գեռ եւս գեսպանները այն տեղ չը հա-  
սած արդէն սկսեր էր տեղի տալ անհամար զըժ-  
տութեանց : —Այս բանտարկեալ, շուարեալ,  
ձնշեալ, բազմամբովս խղղեալ ժողովրդեան դառ-  
նակսկիծ հառաջները՝ մարդուս ականջին սոս-  
կում մը կազդէր, ամեն կողմէ գանգատանաց  
անէծքներ կը տեղային ընդդէմ ֆլամանաց,  
Վաճառականաց վերակացուին, Պուրագնի կար-  
դինալին, Պաշտօնատան վերակացուին . Աւստ-  
րիոյ Մարկերիտ Տիկնոջ, սպառավին պահապան-  
ներուն, ցրտին, տաքին, գէշ օդին, Փարփղի  
Արքեալիսկոպոսին, խենթերու Պապին, արձան-  
ներուն, այս գոց գրան՝ եւ այս բայց պատուհա-  
նին : Այս ընդամենը մեծ ուրախութիւն կը պատ-  
ճառեր բազմութեան մէջ, ասդին անդին ցըր-  
ուած գպիրներու ու սպասաւորներու խմբին, ո-  
րոնք ժողովրդեան այսպիսի ահաճութեան հետ  
կը խառնեն իրենց խեռութիւնները, չարու-  
թիւններն ու զիմադրձութիւնները եւ աւելին  
է կրկնել թէ՝ ասեղի խթաններով ժողովրդեան  
հանգստութիւնը վրդովելէ երբէք չէին դազրեր։  
Կային նաեւ ասոնց մէջ ուրիշ խումբ մ'ալ  
զուարթագէմ սատանաներ՝ որոնք պատուհանի  
մը ապակիները ջարդ ու բուրդ ընելէ չը յագած  
արձակ համարձակ խոյակին վրայ նստած՝ ուրկէ  
երբեմն իրենց ակնարկներն ու ծաղրաբանու-



թիւնները թէ սրահին մէջ եւ թէ դուրսը հրապարակին վրայ՝ գեղերող բազմութեան կուղղէին։ այսպիսի խեղկատակ ձեւերով, համարձակ ծիծաղներով, եւ սոսկալի աղաղակներով, սրահին մէկ ծայրէն միւս ծայրը իրենց ընկերներուն կը համապատասխանէին։ — Նոյն միջոցին ներկայ հանդիսականաց ձանձրութիւնն ու յօդնութիւնը դիւրաւ կը նշմարուէր որ՝ այս գեռահաս դպիրներու երբէք հոգը չէր՝ քանզի անոնք քաջ գիտէին իրենց անձնական զրօսանաց վերաբերեալ ներկայ տեսարանէն շահաւէտ նիւթ մը քաղելը։ Եւ ինչպէս որ անհամբեր հետեւեալ տեսարանն ալ դիտելու մտօք ուշադրութեամբ կսպասէին։

« Վայ դուն ես ժօաննէս-Ֆրօլօ-Տը-Մօլէնտինօ, պօռաց անոնցմէ մին պղտիկ խարտեաշ սատանայի մը եւ կամ գեղեցիկ ծաղրածուի մը դէմքով որ՝ սեան մը զարդերուն պլուած կը կենար։ Քեզ շատ աղէկ ճէհան-Տիւ-Մուլէն անուաներ են, վասն զի քու երկու թեւերդ ու թիւկունքներդ՝ չորս հովանիներու ձեւը ունինալով անդադար հողմերէն կերերան։ Ո՞չչափ ատենէ ի վեր է որ հոս ես։

— Սատանային ողորմութեամբը։ պատասխանեց ժօաննէս-Ֆրօլօ, չորս ժամէն աւելի եղաւ, եւ յիրաւի կը յուսամ որ այս ժամերը իմ քաւարանի ժամանակադրութեանս վրայ պիտի հաշուին։ — Սիկիլիոյ թագաւորին ութը երգիչները լսեցին որոնք Ս. Մատուն մէջ ժամը եօթնին ձայնաւոր պատարագի սաղմոսերգութեան առաջին տունը երգեցին։

—Ի՞նչ սքանչելի երդիչներ յարեց ուրիշ մը՝  
իրենց պրածայր գլխարկներէն աւելի սուր ձայ-  
ներ ունին։ Պարոն Աէն-ժամի պատարագ մը  
նուիրելէ առաջ, պարտ էր թագաւորը հարցա-  
քննել թէ՝ ա՛րդեօք Պարոն Աէն-ժամ Provençal  
շինական լեզուաւ երդուած լատիներէն սաղ-  
մոսերդութիւնը կը սիրէ՝ թէ՝ ո՛չ։

—Սիկիլիոյ թագաւորին այսպիսի նղովնալ  
երդիչները գործածելու մտօք էր որ՝ այս պա-  
տարագը հաստատեցին՝ գոչեց խիստ ձայնով ժո-  
ղովրդեան մէջն պառաւ կին մը պատուհանին  
տակէն։ )—Կը հարցունեմ հիմայ ձեզի ։ հաղար  
(Parisis Փարիչն) ոսկի տալ պատարագի մը համար,  
եւ այս հաղարն ալ Փարիչի ձկավաճառոցնե-  
րու վարձէն առնել։ —Լոռութիւն, Պառաւ,  
յարեց մեծ եւ ծանրաբարոյ մարդ մը՝ որ ձկա-  
վաճառ կնոջ քովը կեցած քիթը կը շփէր, ար-  
դարեւ պատարագ մը հաստատել պէտք էր։  
Միթէ կուզէլի՞ր որ մեր թագաւորը կրկին հի-  
ւանդանար։

—Աղէկ ըսկիր, Տէր Ժիլ-լը-Քօրնիւ, ո՛վ դու  
թագաւորական մաշկեկագործ պատմուժաններու  
վարպետ։ աղաղակեց սիւնին վերէն պղտիկ դը-  
պիրը։

Բոլոր դպիրք անվայել խնդումով մը, թա-  
գաւորին մաշկեկագործ պատմուժաններու վար-  
պետին անբաղդ անունը չնորհաւորեցին։  
« Լը-Քօրնիւ, Ժիլ-լը-Քօրնիւ » կըսէին ո-  
մանք, — (Cornutus et hirsutus Քօրնիւ-Լիւ-  
և Էրդիւ-Ռիւ- ) աւելցուց ուրիշ մը։

—Հէ՛, անտարակոյս, շարունակեց պղտիկ սա-  
տանան սիւնին վրայէն։ Ի՞նչ կայ խնդալու, պատ-  
ուաւոր անձ մի է Ժիլ-լը-Քօրնիւ։ Սրբայատան  
վերակացու Տէր Ժէհան-լը-Քօրնիւի եղբայրն է։  
Վէնսանի անտառին առաջին դռնապան Տէր Մա-  
հիէ-լը-Քօրնիւի որդին է, հայր եւ որդի ամենքն  
ալ կարգուած, ամենքն ալ ֆարիզի քաղաքա-  
ցիներ են։

Հեգնութիւնը կրկնապատկուեցաւ, դեր մաշ-  
կեկագործը առանց խօսք մ'անդամ արտասանե-  
լու կը ջանար ամեն կողմէ իր վրայ սեւեռած  
ակնարկներէն խօսյ տալ. սակայն ի զուր աշխա-  
տանք, պարագ տեղը կը զայրանար, փայտի մը  
մէջ խրուած սեպին նման՝ կը քրանէր ու կը հըն-  
ձէր։ —Վայրապար աշխատութեամբ՝ կը ջանար  
իր կաթուածական ահարկու դէմքն ու ամօթխա-  
ծութեամբ դեղնած լայն երեսը՝ մօտակայ զրաց-  
ւոյն ուսերուն տակ ծածկել։

Վերջապէս ասոնցմէ մին, կարճահասակ եւ  
վեհաղէմ անձ մը՝ անոր այս տաղնապայոյզ եւ սըր-  
տակէզ վիճակին օգնութեան հասաւ։

« Վայ մեզի. որ դպիրք անդամ քաղաքա-  
ցիի մը հետ այսպիսի հեղնական ձեւերով կը խօ-  
սին։ —Իմ ժամանակս այսպիմիները խուրձով մը  
ձաղկելէ յետոյ, իսկոյն մոխիր կը գարձունէին։

Բոլոր ամբոխը այս խօսքին վրայ խնդալով  
կը ճամթէր։

« Հէ՛, ով է այս եղանակը երգողը, ով է  
այս մահագուժ բուն։ »

—Ահաւասիկ, ես կը ճանչնամ դանի։ ըսաւ

անոնցմէ մին, ասիկայ Տէր Անտրի-Միւզնիէն է .  
—Քանզի Համալսարանի չորս երգմնեալ զըր-  
քաշարներէն մինն է, յարեց օտար մը : —Ամեն  
բան չորսով է այս կրտակիս մէջ՝ աղաղակեց եր-  
բորդ մը : Չորս ազգ, չորս գիտութիւն, չորս  
հանդէս, չորս ընտրող եւ չորս զրքաշարք .

—Ե՛հ ուրեմն, պատասխանեց Ժէհան-Ֆրոլի  
պէտք է որ մենք ալ իրենց կռողը չորս ընենք ;  
—Միւզնիէ, զրքերդ պիտի վառենք .  
—Միւզնիէ, ծառադ պիտի ծեծենք .  
—Միւզնիէ, կինդ պիտի . . . ;  
—Կինդ, բարի եւ գեր Ուզարտ օրիորդը,  
—Որ որբի պէս պայծառ ու զուարթ է,  
—Կռողը տանի ձեզ, մրմեաց Տէր Անտրի-  
Միւզնիէ .

—Տէ՛ր Անտրի, պատասխանեց Ժէհան միշտ  
իր սեան գագաթէն վար կախուած . լոէ՛, եթէ  
ոչ գլխուդ վրայ կիշնամ :

Տէր Անտրի վայրկեան մը աչուըները վեր ա-  
ռած չափեց սեան բարձրութիւնը, խեղկատա-  
կին ծանրութիւնը, եւ այս կերպով, մտօք անոր  
ծանրութիւնն ու արագութիւնը քառակուսի հաշ-  
ւով աղէկ մը բազմապատկելէ յետոյ՝ իսկոյն լոեց .  
Ժէհան, պատերազմաղաշտին տէր մնալով  
յաղթութեամբ շարունակեց .

« Եւ իրաւ ես այս բանը կընեմ, հոդ չէ որ-  
չափ որ ես աւագերէցին եղայրն ալ ըլլամ » :

Ի՞նչ աղէկ են, մեր Համալսարանին Պարու-  
ները, որ ասանկ օրով մը գոնէ մեր արտօնուա-  
թիւնները չեն ուզեր յարդել, ինչ եւ է, Մայեայ

ՄԵԾ ՄՐԱՀԸ 33  
ծառ եւ ուրախութեան կրակ կայ քաղաքը, խոր-  
հուրդ, խենթերու Պապ եւ միջաքաղաքը Ֆլաման-  
տացի գեսպաններ կը գանուին, բայց եւ այնպէս  
Համալսարանը բան մը չը տեսնուիր :

—Սակայն Մօպէր հրապարակը բաւական մեծ  
է, ըստ պատուհանին խորը նստող դպիրներէն մէկը :

—Վար անցնի վերակացուն ալ, ընտրողներն  
ալ, աեղապահն ալ, պօռաց ժօաննէս :

—Այս իրիկուն պէտք է ուրախութեան կր-  
րակ մը վառենք կայլարտ—Պաշտին մէջ, Տէր  
Անդրէն զրքերով, յարեց միւոը : աճ և մասնաւ

—Եւ գպրաց զբանեղաններով, ըստ քո-  
վինը :

—Եւ ժամանուած գաւաղաններով :

—Եւ երեցաց թքամաններով :

—Եւ աեղապահաց աեղաններով :

—Եւ ընտրողաց մասուկներով :

—Եւ վերակացուին աթոռներով :

—Գետինը անցնին, պատասխանեց պզտիկ  
Ժէհանը բարձրածայն, վար անցնի Տէր Անդրէն,  
ժամականուներն ու դպիրները, աստուածաբաննե-  
րը, բժիշկները ու օրինագէտները, աեղապահնե-  
րը, ընտրողները ու վերակացուն :

—Ուզեմն այս աշխարհիս վերջն է . մոմը-  
ուաց Տէր Անդրէն, ականջները գոցելով :

—Ահաւասիկ վերակացուն, որ հրապարակէն  
կանցնի, պօռաց պատուհաննէն մէկը :

Անմիջապէս ամենքը դէպ ի հրապարակը  
դարձան :

«Ստո՞յգ» մեր պատուելի վերակացու Տէր—Թիպօ՞ն է , հարցուց ժամ-Ֆլու-Տիւ-Մուլէն , որ ներքնակողմեան սեան մը փակած ըլլալով չէր կընար դուրսը եղածները դիտել :

—Այո՛ , այո՛ , պատասխանեցին ամէնքը միաբերան , նոյն ինքն՝ վերակացու Տէր-Թիպօ՞ն է :

Եւ իրօք վերակացուն էր՝ որ նոյն միջոցին Համալսարանի բոլոր պաշտօնատարաններովը հանդերձ՝ գեսպանները հիւրընկալելու պաշտօնով՝ Պալատի հրապարակէն կ'անցնէր : Դպիրք պատուհանը հաւաքռուած՝ ասոնց գալուստը կատակերգական եւ ծաղրաբանական ծափահարութեամբ բարեւեցին : —Վերակացուն որ նորեկ հիւրերը կառաջնորդէր , այսպիսի խեղկատակ նախատանաց՝ առաջն անդամ ինքը ենթակայ ըլլալուն , սաստկապէս սրտմտեցաւ :

«Բարի լոյս , Տէր վերակացու , կը լսէ՞ս բարիլոյս կը մազթեմ քեզ .

—Ի՞նչ զարմանալի դէպք է այս որ՝ դու հոս կը գտնուիս , ծեր խաղացող , միթէ դուք՝ այլ եւս ձեր արհեստին չը պիտի՞ հետեւիք :

—Տես ուրեմն ի՞նչպէս ալ ջորիին նստած կընդուսած , որուն ականջները՝ իր ականջներէն աւելի եւս կարծ է :

—Հէ՛ , բարի լոյս , Տէր վերակացու , Եղբայր Թիպօ , ծե՛ր ախմար , ծե՛ր խաղացող :

—Աստուած յաջողէ , այս գիշեր քանի՞ կըրկնավեց շահեցար :

—Ո՞հ ի՞նչ ասուելի դէմք , որ խաղի ու շահու սիրոյն համար , կապարանների շպարուած եւ դանահար շուարած կերեւի :

—Ասանկ ո՞ւր կը չուես , Եղբայր Թիպօ կըռնակդ Համալսարանի գարձուցած . դէպ ի քաղա՞ք կերթաս :

—Անսարակոյս՝ Թիպօթօտէ փողոցը ապատան մը փնտուելու կերթայ , պօռաց ձէհան-Տիւ-Մուլէն :

Բոլոր ամբոխը՝ բարձրածայն աղաղակներով այս խեղկատակութիւնը ծափահարութեամբ կըրկնեցին :

«Թիպօթօտէ փողոցը ապատանարան մը փնտուելու կերթաս , այնպէս չէ՞ Պարոն վերակացու , դժոխային խաղացող : »

Յետոյ կարդը պաշտօնատարաց եկաւ :

«Գետի՞նը անցնին ժամակոչք , գետի՞նը անցնին գաւազանակիրք : »

—Խօսէ՛ ուրեմն , Ռօպէն-Բուսըրէն՝ ասիկայ ո՞վ է :

—Տ'օթիւնի դիւմանատան վերակացու ծիւպէր-Տը-Սիւյլին է :

—Ահա՝ կոչիկս , քու տեղդ աւելի յարմարէ , ա՛ռ ու անոր գլխուն նետէ :

—Գետինը անցնին վեց աստուածաբանք՝ իւրենց ձերմակ վերարկուներովը :

—Ասո՞նք են աստուածաբանները : Ես կարծեցի որ՝ ասոնք Ժէնըլիշէվ-Մրբուհիէն իրը պարգեւ Ռօյնի համար , քաղաքէն ուղղուած՝ վեց ձերմակ սագերն են :

—Վար անցնին բժիշկները .

—Վար անցնին , Կարդինալներու անարդ եւ խեղկատակ վիճաբանութիւնները :

—Ահա' գլխարկս քեզ կը նուիրեմ, ո՛վ դիւ-  
ւանադպիերդ Ֆէնըվիէվ-Մրբունոյն, քանզի քաջ  
կը յիշեմ ձերդ առ իս տուած անցադիրը :

—Ասիկա իրաւ է : Նօրմանտիոյ ազգին մէջ  
ունեցած տեղս, փոքր Ասքանիոյ-Ֆալզափատա  
փոխադրեց, որչափ որ ինքը Պուրժի նահանգէն  
Խտալացի մի է :

—Այս', որպիսի անիրաւութիւն, գոչեցին  
միաբերան դպիրք, գետինն անցնի Ֆէնըվիէվ-  
Մրբունոյն դիւանապեաը :

—Հօ հէ', Տէր Ժօալիմ-ար-Լատընօր, Հէ հօ  
Լուի-Տահիւլ, Հօ հէ, Լամպէր-Հօգթըման :

—Սատանային ձեռքով խղդուի Գերմանիոյ  
ազգին փոխանորդը :

—Նոյնպէս Ա. Մատոան Ժամարարները, ի-  
րենց մոլորազյն մաշկեակներով :

—Հօլա հէ' արհեստադէտ վարպետներ, այս  
որպիսի գեղեցկատեսիլ սեւաթուիս, եւ կարմը-  
րագոյն շուրջառներ են :

—Ասնք ի՞նչ գեղեցիկ եւ նորասքանչ պոջ  
մը կըլլան վերակացուին :

—Ծովուն հետ պասկուելու գացող Վենե-  
տիկի դքսէն կը նմանի :

Խօսէ ուրեմն Ֆէնան, ահա' Մրբոյն-Ֆէնըվիէ-  
վի կանօնիկուները :

Սատանան տանի կանօնիկունէին :

—Ապաէ-Գլոտ-Գօար, Տօքթօր-Գլօտ-Գօար,  
Մարի-Լա-Ճիփրա՞մը կը վնատէք :

—Անիկայ, Կլաթիյնէի փողոցը կը բնակի :

—Բողապէտ թագաւորին անկողինը կը պատ-  
րաստէ :

—Անիկայ իր չորս դենարները կը վճարէ :  
—Միթէ կուզե՞ս որ քու քթիդ ալ վճարէ :  
—Ընկերակիցը, ահա' Բիքարտիոյ ընտրող,  
Տէր Սիմոն-Սանկին՝ որն որ կինն ալ հետն է :  
—Բարի՛, Տէր Սիմոն .

—Բարի լո՛յս, Տէր ընտրող .

—Գիշե՞ր բարի Տիկին ընտրողուհի .

—Ո՞րչափ երջանիկ կը համարեմ ևս այս ա-  
մէն բաներուն հանդիսատես եղողները, կըսէր  
հառաջելով ծօաննէս-ար-Մօլէնտինօ, միշտ իր  
սեւան տերեւներուն պլլուած :

Այս միջոցին Համալսարանի երդմնեալ զըր-  
քաշար Տէր Անտրի-Միւլզիէն, իր ականջները  
դէպ ի թագաւորական մաշկեկագործ հանդերձ-  
ներուն փարպետ Ժիլ-լը-Քօրնիւի մօտեցնելով  
«Ճշմարիտը կըսեմ Տէր, յիրաւի աշխարհիս  
վերջը հասաւ : Քանզի դպիրներուն այսպիսի լրո-  
բութիւնները զեռ եւս ինչուան այսօր աշխարհի  
վրայ տեսնուած չէր, ասոնք ներկայ դարուս  
անիծեալ գիւտերն են որ՝ իրենց նենդամուռ-  
թեամբ՝ պատերազմական անօթներու, հրացա-  
նական պատրուգակալներու, ոմբաձիգ եւհրալից  
դնդերու նման . ամեն բան ի կողուատ կը մղեն .  
Նա մանաւանդ տպագրութիւնը՝ Գերմանիոյ այս  
երկրորդ ժամանը, ո՛չ ձեռագիր թողուց եւ ո՛չ  
գրեանք . —վերջապէս տաղագրութիւնը մել  
գրավաճառութեան ման կ'սպաննայ : Ուրեմն  
դարձեալ կը կրկնեմ թէ՝ աշխարհիս վերջն հասաւ :  
—Յիրաւի ես ձեր խօսքերու հետեւութիւնը  
այսօրուընէ թաւշեայ կերպամներու յառաջադիւ-

մութենէն շատ աղէկ կը նշմարեմ», ըստ մաշ-  
կեկագործ վաճառականը :

Այս ատեն ժամացոյցը կէս օր հաղորդեց,  
«Ա՞հ . . .» ըսին բոլոր ժողովուրդը միաբե-  
րան : Դպիրները բոլորովին ձայներնին կարեցին,  
յետոյ մեծ շփոթութիւն մ'եղաւ, ոտքերու ու  
գլուխնեղու ամենամեծ շարժում մը . հազերու  
բորբոքում մը՝ ու թաշկինակներու մրգկայոյ ձայ-  
թում մը . Ամեն մարդ սկսաւ ինքզինքը շըտ-  
կել, տեղաւորել . ոտքի ելնել ու գումարուիլ :  
Պահ մը վերջը պահին մէջ սկսաւ խաղաղ լուռ-  
թիւն մը թագաւորել . բազմութիւնը բերանը  
բաց ձգած, բոլորովին աչքերնին դէպ ի մարմա-  
րին սեղանը գառուցին . . . Հան աեղ բաց ի վե-  
րակացուին չորս պահապաններէն ուրիշ բան մը  
չը տեսնուեցաւ . որոնք ձգտեալ ու անշարժ ար-  
ձաններու նման ոտքի վրայ կսպամէին : Այս ըն-  
դունայն աշխատութենէ վերջը՝ յուստահատ աշ-  
քերը դէպ ի ֆլամանտ գեսպանաց բազմոցը դար-  
ձան, անօգութ ջանք . այն դուռն ալ գոյ եւ  
բազմոցն ալ դատարկ կը տեսնէին : Այս ժողո-  
վուրդը առաւոտէ ի վեր երեք բանի կսպամէր :  
Կէս աւուր, Ֆլամարի գեսպանին, Խորհրդին :  
— Հազիւթէ կէս օրը մի միայն իր շրջանը լրա-  
ցուցած էր :

Բազմութեան ձանձրութիւնը այլ եւս չէր  
կինար զսպուիլ : Սպասեցին մէկ, երկու, երեք  
հինգ վայրկեան, քառորդ մը, կրկին բան մը չը  
տեսնուեցաւ : Բազմոցը դատարկ ու թատրոնը  
մունջ էր : Սակայն սրանեղութիւնը վայրկեան առ

վայրկեան կսկսեր անհամբերութեան տեղն անց-  
նիլ . Տհաճական խօսքերը ցած ձայնով սկսաւ  
ասդիս անդին յեղաշրջիլ, իրաւ է . « Խորհուրդը,  
Խորհուրդը » ըսելով ի խոր ձայնիւ ամեն կող-  
մանէ կը արտանշէին : Գյուխները սկսան բորբո-  
քիլ : Տրրիկ մը որ՝ ինչուան այն ատեն այս բազ-  
մութեան սրտին վրայ ծփալէ ի զատ ուրիշ որո-  
տում մը չունէր . նոյն միջոցին Ժէհան-Տիւ-Մու-  
լէն եղաւ ամոր առաջին կայծը յօդս սլանալուն  
պատճառ տուողը . « Խորհուրդը, կռողը տանի  
Ֆլամանտ գեսպանները » . պօռաց շնչասպառ  
ինքզինքը օձի նման իր սեան բոլորտիքը ոլո-  
րելով :

Բազմութիւնը զանի ծափահարեց :

« Խորհուրդը կրկնեցին միաբերան, եւ Ֆլ-  
ամարի գեսպանները կռողին տակը երթան :

Այժմ մեզի խորհուրդը պէտք է, յարեց զը-  
պիրը, եթէ ոչ՝ ինձ այնպէս կռուցայ որ Պալատին  
վերակացուն կախենք . իբր խորհուրդ եւ բարո-  
յական :

— Աղէ՛կ ըսիր, աղաղակեց բազմութիւնը,  
ուրեմն կախումը իր պահապաններէն սկսինք :

Մեծ կայթին մը հետևեցաւ : Չորս խեղձուկ  
պահապաններուն դէմքերնին այլայլած սկսան  
իրարու նայիլ : Ամրոխը դէպ ի անոնց մօտենա-  
լու համար յառաջ կը քալէր, ողորմելի պահա-  
պանները արդէն կը տեսնէին դիրենք անոնցմէ  
բաժնող վայտաշէն եւ փառւն վանդակը, որ բազ-  
մութեան ծանրութենէն ծռելով փոք կուտար :

Ի՞նչ ճգնական տիսուր վայրկեան էր այս :

«Մա՛հ, մա՛հ», կազաղակէին ամեն կողմէ :

Այս միջոցին, վերոյիշեալ զգեստատան ծածկոցը բացուելով այնպիսի անձի մը դէմքը տեսանուեցաւ որուն միակ ակնարկը իսկոյն բազմութեան ուշը գրաւեց եւ կախարդական դիմօք անոնց բարկութիւնը հետաքրքրութեան փոխեց :

«Լոռութի՛ւն, լոռութի՛ւն».

Այս անձը՝ որուն բոլոր մարմննը սաստիկ ջերմէ բռնուած հիւանդի մը նման կը դողար . տակաւ առ տակաւ դէպի մարմարին սեղանին եղը յառաջ եկաւ . այնպիսի յարդական ողջոններով որ՝ քանի կը մօտենար կակսէր ծնրադրութեամբ քայլ առնել :

Յ.ն ատեն անդորրութիւնը կամաց կամաց սկսաւ հնո՞ւ տեղ տիրել : Բաց ի այն շշուկէն՝ որ միշտ կը բարձրանայ ժողովրդեան լոռութենէն :

«Տեարք եւ Տիկնայք քաղաքացիք, ըստ . պատիւ ունիմք հայցել եւ ներկայացնել, նորին բարձրապատիւ Մ. Կարդինալին ներկայութեանը՝ այնպիսի մէկ գեղասքանչ բարոյականութիւն մը՝ որ կ'անուանի, Տիքանայք կուտին Մարիամայ բարէ Հնիւը . Ես պիտի ըլլամ ծիւլիթիէ : — Բարձրապատիւ Կարդինալը, Աւաստից գըսին ամենայարդի գեսպանաց հետ ընկերացած է, սրոնք այս վայրկենիս Պօտէի դուռը կայնած, Համալսարանի վերակացուին բանախօսութիւնը մտիկ կընեն . — Յարդապատիւ Կարդինալը գալուն պէս խորհուրդը պիտի սկսինք :

Անջնջելի ճշմարտութիւն մի է այս որ՝ ծիւլիթիէի միջամտութեամբը առաջին անգամ եւս

Պալատի վերակացուին չորս ողորմելի պահապանները աղատութիւն գտան :

Եթէ բարեբաղդութիւն ունենալով կարենացնք այսպիսի պատմութեան մը բոլորովին ճշշդրիան արտայայտել եւ անոր քննադատութեան առաջին պատասխանատու հանդիսանալ Տիրամօրն կուսին Մարիամայ, Զէ՞ որ մեզի այս հին առակը պիտի յիշեցնէին, « Nec deus intersit » այսինքն « Նոյն էսի Աստուած ինչը հիշնորդ է պատ » :

Նոյն միջոցին ծիւլիթիէի կերպարանքը մարդու կաքանչացնէր, քանզի այնչափ աշխատեր էր՝ որպէս զի կարող ըլլայ . ժողովրդեան ուշագրութիւնը իրեն զրաւել ու անոնց այս խոռվութիւնը խաղաղութեան վերածել :

Ծիւլիթիէ սեւագոյն թաւիշէ ոսկեզարդ նեղազգեստ մը հագած էր : Ոսկեգոյն արծաթեայ կոճակներով զարդարուն վիեղոյր մ'ունէր, եւ եթէ իւր դէմքը ծածկող շեկագոյն եւ խոշոր մորուսը, նաեւ ձեռքը բռնած ոսկեզօծ խաւագարտէ ու փոկերով զարդարուն շրջանակը չըլլար, անշուշտ վարժ մը դիւրաւ պիտի կարենար այս կայծակը ճանչնալ . եթէ չըլլար՝ անորմասդոյն ու ժապաւինազարդ յունակապ ոտքերը կրնար իւր այս կերպարանքը Պրիդոնական իրմարին, Մ. Տը-Պէրրի պահապանին նմանութիւնը գերազանցել :

ԲԻԵՐ-ԿՐԵՆԿՈՒԱՐ

Այս միջոցին որչափ որ Ժիւվիթիէ իր գիւտաւորութեանը հաճելի եղած ձանձրալի բանախօսութիւնը կ'երկարէք , նշմարելով իր խօսքերուն բազմութեան վրայ ըրած ազդեցութիւնը , հիացմամբ կ'զմայէք . Եւ երբ իր այս մեղամաղճ եւ պատիր երկարաբանութեան յաջողութիւնը նշմարեց՝ սկսաւ բարձրածացն գոչել թէ՝ « Բարձրապատիւ կարգինալը դալուն պէս խորհուրդը պիտի սկսինք » , անոր այս ձայնը իսկոյն ծաղրախառն որոտումներու մէջ անհետ եղաւ :

« Սկսեցէք շուտով , Խորհուրդը , այս' շուտով խորհուրդը » . գոչեց ամբոխը , եւ անոնց մէջէն ժօաննէս-ար-Մօլէնախնօի ձայնը նվամի կատակերգութիւնը հնչեցնող սրինդի մը նման՝ այս պիսի խուռն բազմութեան մէջ ամենաբարձր կը լսուէք :

« Սկսեցէք շուտով , կ'աղաղակէք դպիրը . — Գետինը անցնին Ժիւվիթիէն ու Պուրպօնի կարգինալը , ցասմամբ կ'աղաղակէնն Ուօպէն-Բուսըրէն ու պատուհանի վանդակին մէջ կանդնող դպիրները :

— Շուտով ընտրութիւն , կը կրկնէք ամբոխը . շուտով , շուտով , կեղծաւորներու եւ կարգինալներու պարկ ու պարան :

Այս ատեն խեղճուկ Ժիւվիթիէն , խոռովաշ



դաժան գիմօք , հրացայտ գաւաղանը շանթահար  
զետին զարնելով խսկոյն իր խրձիթին ճամբան  
ձեռք առաւ . այնպէս որ իր դէմն ենողը դո-  
դալով կը բարեւեր ու կը թնթովէր ըսելով : « Նո-  
րին բարձրապատիւ . . . դեսպանները . . . Տի-  
կին-Մարկերիտ-տը-Ֆլանտը . . . » բոլորովին  
շուարած ի՞նչ ըսելը չը գիտեր . քանզի քաջ իսկ  
կը նշմարէր որ ժաղովրդեան այս կատաղութիւնը  
վերջապէս զինքը ինչուան կախաղանի ահոելի  
ճիրաններուն . պիտի յանձնէ :

Պէտք է կախուի այս խաժամուժ ամբոխին  
ակնկալութեանը համար , պէտք է կախուի կար-  
դինախներու հաւատ ընծայելուն համար : Ի՞նչ  
ալիորորմ տեսարան . խեղճը՝ ո՞ր կողմը որ գառ-  
նար առաջը անգունդ մը , այսինքն կախաղան  
մը կը նշմարէր :

Երջանիկ վայրկեան . այս անհամար համարի-  
սականներէն մին յառաջ եկաւ , զինքը այսպիսի  
վտարանդի պատասխանատուութենէ մը ազատե-  
լու համար :

Այս անձը մարմարին սեղանին չուրջը բո-  
լորած վանդակին դուրսի կողմը կը գտնուէր : Ինչ-  
ուան այն տեսն երբէք մէկը այս երկայնահասակ  
ու վավկադէմ անձը չէր տեսած . վասն զի այն  
տեղ գտնուող սեան մը կոթնած անոր տարա-  
ծութեանը նսեմաստուեր ճառագայթներուն տակ  
կը պատսպարուէր : Ստոյգը խօսելով , այս անձը ,  
մեծ , պարարտ , գունատ եւ խարտեաշ դէմք մը  
ունէր , որչափ որ ճակատն ու այտերը խորշուած  
սակայն աշքերը վառվուուն ու շրթունքները ժըպ-

առն էր, — Մետաքսեայ սեւավիայլ կիսամաշ հանդերձներով այնպէս ինքզինքը զարդարած էր որ՝ կարծես թէ իր կերպարանքը երիտասարդական առոյգ փայլ մը կ'արձկէր . Մօտեցաւ մարմարին սեղանին ու խմոյն այն խեղճ համբերողին նշմար մ'ըրաւ . սակայն անիկայ բոլորովին ապշած ըլլալով դիմակի մը նման անշարժ, չը կրցան իր աչքերը անոր այս նշմարը գուշակել :

Նորեկ օտարականը քայլ մ'եւս առաւ :

« Ճիւփիթիէ , ըսաւ , սիրելի՛դ իմ ճիւփիթիէ . » Անիկայ երբէք չէր լսէր .

Վերջապէս այս մեծ խարտեաշը , անհամբերութեամբ սկսաւ պօռալ . զրեթէ սնդական ձայնով մը :

« Միշէլ-Ճիւփօրնը » .

— Ո՞վ է զիս կանչողը . ըսաւ ճիւփիթիէ յանկարծ գիշերային խոր մրափէ մ'արթնցողի նման :

— Ես եմ , պատասխանեց սեւազգեստ մէկը .

— Ա՞հ , ըսաւ ճիւփիթիէ .

— Սկսեցէք շուտով խորհուրդը . եւ գոհ ըրէք ժողովուրդը , յարեց ուրիշ մը . ես Քաղաքապետութեան Մ. Վերակացուն համոզելու ծառայութեանը սիրով յանձնառու կըլլամ , եւ յուսով եմ որ ինքն եւս Մ. Կարդինալը համոզելու պատիւը չի՛ զլանար մեր սիրոյն :

Ճիւփիթիէ հառաչ մ'արձկեց .

« Քաղաքացի՞ պարոնայք , աղաղակեց ուժին ձայնով զինքը ծաղրաբանող բազմութեան . ահա՛ կերթանք շուտով խորհուրդը սկսելու :

— Evoc, Júpiter! Plaudite, cives! [ԵւՀէ՛, Ժէ-է՛լլէ՛ր , Փէտէ՛լ , Սէլլէ՛ կաղաղակէին զպիրք: — Փա՛ռք , Փա՛ռք . աղաղակեց ամբողը .

Նոյն միջոցին կատաղի ծափահարութիւն մեւդաւ : Ճիւփիթիէ իր վարագուրին ներքեւը անցնելէ ետքը անգամ զեռ եւս սրահը՝ այս խաժամուժ ամբոփին ուփց կայթիւններէն կը դողար:

Սակայն այս անծանօթ անձը՝ որ մոգական արհեստով մը բազմութեան այս ալէկոծութիւնը անդորրութեան փոխելով , համեստարար կրկնեա քաշուած էր իր սեան թերի ստուերին տակ , ինչպէս որ պահ մ'առաջ , նոյնպէս ալ հիմայ մեր տեսութենէն աներեւոյթ , անշարժ եւ համր պիտի ըլլար : Եւ ինչպէս որ հաստատեց մեր ծերունի եւ սիրելի Քօրնէյլ թէ՛ եթէ անիկայ հանդիսականաց առաջին կարզը նստող երկու ղեռահաս կիներէ չը քաշուէր . երբէք մեղի չը պիտի աեսնուէր : Այն երկու կիները՝ որոնք հոնտեղ նստած , Միշէլ-Ճիւփօրնիի ու Ճիւփիթիէի հետ եղած բանակցութիւնը կը զիտէին :

« Տէ՛ր , ըսաւ այս երկու կիներէն մին , անոր մօտենալու շարժում մ'ընելով . . . .

— Լոռութիւնդ մի՛ վրդովեր սիրելի Լիէնարտաս , ըսաւ իր՝ գեղեցիկ թարմ եւ շքեղ զգեստներով զարդարուն ընկերուհին , այս անձը ո՛չ թէ կղերական այլ լոկ աշխարհական մի է . ուշեմն պէտք չէ՛ ասոր տէր գոչել , այլ մի միայն պարոն անուանելը բաւական է :

— « Պարոն , » ըսաւ Լիէնարտ : Խոկոյն անծանօթը վանդակին մօտեցաւ :

«Ի՞նչ կը խնդրէք ինձմէ Աղնիուուի տիկնայք, » հարցուց աճապարանոք :

—Ո՞հ, «ոչ ի՞նչ, ըստ Լիէնարտ շփոթելով, ահա՛ւասիկ կիսքէթլա-ֆանսիէն, ընկերուհիս է որ կուզէ ձեզ հետ քիչ մը խօսիլ :

—Երբէք՝ յարեց կիսքէթ՝ կարմրելով : նոյն ինքն Լիէնարտա ընկերուհիս էր որ՝ ձեզ Տէր անուանեց . ես միայն անոր ըսի թէ, ո՛չ թէ Տէր՝ այլ լոկ Պարոն ըսելու է :

Այս երկու գեռահաս օրիորդները աչքերնին անոր գէմքէն վար առին, իսկ առաջնը խօսակցութեան աւելի կապակցութիւն մը տալու համար, ժպտելով անոնց գէմքը կը դիտէր :

«Ուրեմն Աղնիւ տիկնայք, երբէք խօսք մը չունի՞ք ինձ հաղորդելու » :

—Ո՞հ, ամենեւին, պատասխանեց Կիսքէթ :

—Ոչ ի՞նչ, ըստ Լիէնարտ :

Այս բարձրահասակ ու խարտեաշ անձը՝ քայլ մ'ըրաւ գէի ի ետ քաշուելու . բայց այս երկու հետաքրքիր օրիորդները, չէին ուզէր երբէք թոյլառութիւն ընել անոր :

«Պարոն, ըստ Կիսքէթ կարեկցական սաստկութեամբ՝ երբ սահանդուռ մը կը բացուի անշուշտ կին մը իր բաժինը անկէ կառնու . կը ճանչնա՞ք ուրեմն այս զօրականը որ Տիրամօրն կուսին Մարիամայ, խորհրդի ատեանը կը թափառի :

—Այսինքն ծիւփիթիէի խորհրդի ատեանը ըսել կ'ուզէք, այնպէս չէ՞՝ պատասխանեց անանունը :

—Հէ՛, այո՛, ըստ Լիէնարտ, անիկայ անը բան անասուն մի է, ուրեմն կը ճանչնաք Ժիւփիթիէն :

—Միշէլ-Ժիպօրնը, պատասխանեց անանունը, այո՛, Տիկին :

—Սարսափելի մորուս մ'ունի, յարեց Լիէնարտ :

—Այս անձը աւելի յարմար պիտի դատուի՞ . այն բանին համար, ինչ որ քիչ մը վերը ըսինք, հարցուց կիսքէթ երկչուութեամբ .

—Անշո՞ւշտ, աղնիւ Օրիորդ, պատասխանեց անանունը . առանց երկբայելու :

—Ի՞նչ պիտի ըլլայ ասիկայ, ըստ Լիէնարտ :

—Կոյս Մարիամ որէի՞նջ, արդար դարձագործնը . այսինքն բարոյականութիւն մը, եթէ դուք եւս կը բարեհաճիք՝ աղնիւ Օրիորդ :

—Ո՞հ, այս ի՞նչ տարբեր տեսարան է, կը գիշեց Լիէնարտ :

Նոյն միջոցին կարձատեւ լրութիւն մը հետեւելով անձանօթն իր խօսքը վայրկեան մը ընդհատեց :

«Ասիկայ այնպիսի բարոյականութիւն մի է՝ եւ որուն նմանը երբէք աշխարհի վրայ տեսնըւած չէ :

—Ասիկայ մի եւ նոյնը չէ՞ ուրեմն, ըստ Կիսքէթ, որն որ երկու տարի առաջ մեծ հանդէսով կատարուեցաւ . Այն օրը որ Մ. Քահանայապետին Գաւառապետը ներկայ էր, եւ ուրսեղ երեք գեղեցկադէմ օրիորդներ այսինակատակերդ գութիւններ կընէին . . .

— Ծովային . . . դրախտուհիները , ըստ  
Լիէնարտ :

— Եւ . . . բոլորովին մերկ , աւելցուց դե-  
ռահաս օտարականը :

Լիէնարտ ամօթիսածութենէն համեստաբար  
աչերը վար առաւ , կիսքէթ տեմնելով իր ընկե-  
րուհւոյն այս դէմքը՝ ինքն եւս նոյնը կրկնեց ,  
իսկ անծանօթը ժպաելով , վայրկեան մը կանկ  
առաւ :

« Այս հանդէսը աւելի հեշտական եւ դիմեա-  
լու արժանի տեսարան մի է . . . քանզի այսօրուա-  
նը միմիայն Ֆլանսր-տիկովշ-օրիորդին համար  
յատկացեալ բարոյական մի է :

— Արգե՞ք այս հանդիսին մէջ սիրային եր-  
գեր պիսի երգուին , հարցուց կիսքէթ :

— Վա՛յ , ըստ անծանօթը , բարոյական հան-  
դիսի մը մէջ պէտք չէ մարդկային երկու մեռե-  
րու ընական զգացումները զրգուել , եւ որչափ որ  
այսօրուան հանդէսն ալ կատակերգական տեսա-  
րան մը չէ :

— Եղուկ ուրեմն , յարեց կիսքէթ , ինչպիսի  
անախորժ տեսարան , այսօր Փօնսօ կոչուած աղ-  
բիւրը , վայրենի մարդիկներ ու կիներ , խանիւ-  
մաղանձ եւ բարձրածայն աղաղակներու ներդաշ-  
նակութեամբ այլ եւ այլ հոգեւոր եւ սիրային  
երգերով կղմայլեին :

— Ինչ որ Քաղաքապետի մը կը վայելէ , ը-  
ստ քիչ մը խստութեամբ անծանօթը , երգէք  
թաղուհիի մը չի կրնար արժան դատուիլ :

— Եւ անոնց մօտ , յարեց Լիէնարտ . կը մըր՝

ցէին բաղմաթիւ բաղաձայն նուադարաններ ,  
բարձրածայն զմայլելի մեղեղիներ հաշեցնելով :

— Եւ նոյն տեղէն անձուղարձ եկող ճանա-  
պարհորդները զովացնելու համար , շարունակեց  
կիսքէթ , աղբիւրի մը երեք ծորակներէն , զինի,  
կաթ , եւ համեղ կինամօնի կը վազցնէին , որն  
որ ուզողը այս ամեն տեսակներէն ալ կրնար խը-  
մել :

— Եւ Փօնսօ կոչուած աղբիւրէն քիչ մը վար,  
հետեւ ցուց Լիէնարտ , ի նախատինս Ամենասուրը  
Երրորդութեան այպակատակ կիրք մը կը նշմար-  
ուէր , եւ որուն ճիշդ նկարագրութիւնը ընելը  
կարծեմ բաւական դժուարին է . . .

Ա՛ն , երբ ես այն տեսարանը կը յիշեմ . . .  
աղաղակեց կիսքէթ , Աստուած խաչին վրայ ,  
եւ երկու աւաղակները , աջակողմն ու ձախակող-  
մը կը տեմնեմ :

Այս միջոցին երկու շաղիաղի երիտասար-  
դուհիները Ա. Գաւառապետին գալը յիշելով ,  
զարմացնամբ կրկին անդամ մկան խօսիլ :

« Ես պահ մ'առաջ Բէնթրի գուան քով փա-  
ռաշեղ հազուած սպուած ուրիշ անձինքներ ալ  
կային :

— Ես Աէն-Ենօսան աղբիւրին քով , այս օրի-  
որդները շուներու բարձրաղոշ աղաղակներով եւ  
որսորդական խմբով եղնիկի մը հետքը կը դի-  
տէին :

Եւ Փարիզի մսավաճառանոցներն ու այս գըլ-  
խատման բեմերը որ Տիէրի պատուարին կը նմանին :

— Եւ երբ զաւառապետը անցաւ : Գիտե՞մ

արդեօք կիսքէթ , մարդիկ սիրալիր արձագանք-ներ կրկնեցին , իսկ Անդզիացիք բոլորովին ձայ-ներնին կոկորդնին քաշեցին :

—Եւ Շաթըլէի դրան դէմը շատ մը խեղկա-տակներ կային :

—Եւ Շանժի կամուրջին վրայէն ամէն մարդ վար կախուած էին :

—Եւ երբ գաւառապետը անցաւ , կամուր-ջին վրայէն բազմութիւնը այլ եւ այլ անհամար թռչուններ թող տուին երկնի երեսը . այս ի՞նչ զմայելի տեսարան էր , ևիշնա'րտ :

—Այսօրուան հանդիսի տեսարանը աւելի եւս փառաքանչ պիտի ներկայանայ , վերջապէս յա-րեց անոնց խօսակիցը , որ կարծես թէ անհամ-բեր սրտով զանոնք մտիկ կընէր :

—Դուք մեզի կրնա՞ք խոսանալ թէ՝ այսօր-ուան խորհուրդը , ուրիշներէն աւելի շքեղ տե-սարան մը պիտի ունենայ , ըստ Վիսքէթ :

—Անտարակոյս , «պատասխանեց քանի մը խօսք եւս աւելցնելով . Ազնիւ Տիկնայք , եւ ո-րուն հեղինակն ալ ես . . . եմ :

—Երա՞ւ կըսէք . ըսին գեռահաս օրիորդնե-րը բոլորովին հիանալով :

—Այո , իրաւ կըսեմ . պատասխանեց վի-պասանը , այս խեղկատակութիւնը իրեն պար-ձանք մը համարելով : Գրեթէ մեք երկու ընկեր-ներ եմք , մինը որ Ժան-Մարչան կանուանեն , թատերական տախտակամածներու հիւսնական շէնքերը սղոցելով ի գլուխ տարաւ : Իսկ ես որ թատրերգութեան բուն իսկ հեղինակն եմ , Բիէր-Կրէնկուար կը յիշուիմ :

Սէր Հեղիկակն անդամ չի յանդկնեցաւ քե-զի պէս պարձանօք խօսիլ . Բէէ՞ր-Քօլնէլ :

Մեր սիրելի ընթերցողները կարծեմ քաջ կը միշեն որ արդէն ժամանակը ինքնիրեն կը հար-կադրէր իր արագընթաց շրջանը լրացնել , քան-զի ծիւփիթիէ իր վարագուրին ներքեւը անցած վայրկենին ինչուք այս բոպէն՝ նոր բարոյականի մը հեղինակն անգամ , կիսքէթի եւ Լիէնսարտի այսպիսի անկեզծ զարմացմանը վրայ խստիւ կը սրտմթէր :

Ո՞չ , որպիսի դիտողութեան արժանի տեսա-րան է այս որ՝ քանի մը վայրկեան առաջ , այս խոռվայոյզ ամբոխը , անհամեր խորհրդին կըս-պասէր , այժմ հեզ եւ խոնարհ ապուշի մը նման խեղկատակներու անհիմն բանակցութեանց ուշի-ուշով ունկնդիր կըլլայ , —Այսօր ինչ որ յաւի-տենական ճշմարտութիւնը կը փորձէ , արդէն ամէն օր մեր թատերաբեմերուն վրայ միշտ մի եւ նոյնը կը փորձուի : Ո՞րպիսի սքանչելի հնա-րազիտութիւն մ'է գերասանաց այս ընթացքը . Այժմնքն հանդիսականները համբերութեամբ ըս-պասեցնել եւ պահ մը վերջը իմաց տալ բազ-մութեան այն գերը , ի՞նչ որ վայրկեանէ մը պի-տի ներկայանայ :

Եւ ո'չ միանդամ , ժօաննէս դպիրը չի կըր-նար խոր քնոյ մը մէջ անտարբեր նիրհել :

«Ա՛լ բաւական է , յանկարծ աղաղակեց բարձրաձայն խաղաղ եւ անդորր ունկնդիրներու մէջէն . եւ որ ինքն խոռվութեան կողմնակից-ներէն էր :

Ժիւկիթիէ, Տիկին-Մարիամ-Լոյս, սատանա-  
յին ծաղրաբանները . դո՞ւ անպիտանգ՝ մեղ հեղ-  
նել կուղես . զե՛րը, զե՛րը, սկսէ, եթէ ո՛չ մեք  
պիտի սկսինք :

Ալ աւելի խօսքերու պէտքը չունիմք,

Յանկարծ նոյն միջոցին բարձր ու ցած ճայ-  
նով նուադարանի մը որոտման ձայնը զիստման  
բեմին ներքնակողմէն սկսաւ լսուիլ, եւ վարադոյրը  
բացուելով, ուրիէ գոյնզգոյն շպարներով սքող-  
եալ չորս կատակերգիչներ բեմին վրայ ներ-  
կայացան, եւ մագլելով սկսան թատերաբեմի  
սանդուխէն վեր ելլել, եւ ամէնքը մէկէն խորին  
յարդանօք, բազմութիւնը բարեւելով կարգի շար-  
ուեցան, դաշնակաւոր նուազարանաց ձայնը ըս-  
կըսաւ բոլոր թատրոնը թնտաշնել, եւ ահա՛ այս  
խորհուրդն էր որ պիտի սկսուէր :

Այս չորս կատակերգիչները իրենց յարգա-  
նաց փոխարինութիւնը բուռն ծափահարութեամբ  
ընդունելէն գինի, կրօնական խորին լսութեամբ  
Խորհուրդի յառաջաբանը սկսան երկնել, եւ մեք  
այժմ պարա կը համարիմք ամենայն սիրով ման-  
րատանաբար հաղորդել, այս խեղկատակ յառա-  
ջաբանին Թնացըրդը մերս ամենաղնիւ ընթերցա-  
սիրաց, ուր ներկայիս մէջ անգամ վառարանին  
մոխրոյն մէջ խառնուող ածուխին նման մերժ  
ընդ մերթ անոր փայլուն կայծերը կը նշմարուին:  
— Ժողովրդեան ռամիկ մասը, գեռ ինչուան այ-  
սօր անսարանին մէջ պատմուած խեղկատակնե-  
րուն կերպարանքովը շպարտելու կզբաղի . . .  
Եւ իրօք՝ այս էր ճշմարիտ արդարութիւնը :

Այս խեղկատակ դերասաններուն չորսն ալ,  
դեղին ու ճերմակ կիսազգեստներ հաղած էին,  
եւ որոնց ի՞նչ սեռէ ըլլալնին միմիայն իրենց հան-  
դերձներէն կրնային որոշուկլ :

Առաջինին հանդերձը դիպակաւոր ոսկւոյն  
արծաթախառն նշոյներուն տակ կը ցոլար : —  
Երկրորդինը մետաքսեայ . — Երրորդինը բրդեայ .  
— Իսկ չորրորդինն էր պարզ կտաւահանդերձ մը :  
— Այս ծաղրաբան ապուչներուն առաջինը . աջ  
ձեռքը սուր մը կը կրէր . — Երկրորդը երկու ու-  
կիէ բանալի, — Երրորդը կշու մը, եւ չորրորդն  
ալ բան մը : — Ասոնց այսպիսի գանդաղ շարժ-  
ման մը հոսանքը չը կրնալով օգնել իրենց այս  
ծոյլ իմացականութեան՝ չին տեսներ երբէք .  
հանդերձներնուն վրայ գաղանի նկարուած՝ այն  
սեաւ ու խոշոր զբերը՝ զորս ուշիմ աչք մը, հե-  
տաքրքիր անձ մը, պարզապէս կրնար նշանարել :  
— Դիպակազգեստ հաղնողին հանդերձին վարի  
կողմը հետեւեալ երկտողը կը նշմարուէր թէ՝  
(Je m'appelle Noblesse. — Ճը ժ'աբէլ նօտիլա) « Ազնուուհի կ'անուանուիմ » — Սետաքսազգեստ  
հաղնողին հանդերձին վարի կողմը, (Je m'appelle  
Clergé. — Ճը ժ'աբէլ Քիւրէմ) « Կղեր կ'անուանուիմ » . — Բրդազգեստ հաղնողին հանդերձին վարի  
կողմը, (Je m'appelle Marchandise. — Ճը ժ'աբէլ  
Մարշանդի) « Վաճառականուհի կ'անուանուիմ » .  
— Կտաւազգեստ հաղնողին հանդերձին վարի կողմը  
(Je m'appelle Labour. — Ճը ժ'աբէլ Լաբուար) « Սը-  
չակ կ'անուանուիմ :

Այս չորս ճոռմարան խեղկատակներու գէմքը,

նոյն տեղ ներկայ գտնուող կորովամիտ եւ հանձաւրեղ հանդիսականներէն պարզ նշարուեցաւ : — Քանզի առաջին երկուքը որ՝ կարծ զգեստներով շպարուած եւ գլուխնին փեղորդներով զարդարուած էր, արական սեռէն էին . իսկ վերջիններու իգական գեղեցիկ սեռէն ըլլալին , արդէն իրենց հագած նեղազգեստներէն ու գլուխնին զարդարած փոքրիկ զիմարկներէն որոշ կը տեսնուէր :

Երբէք զգայուն օրտի մը գործը չէ, այսպիսի խեղկատակ քերթողներու յառաջարանին չուրջը թռթուալ , ու անոնց մէկ փոքրիկ չարժմանը վրայ անգամ աչք գոցել , լսել՝ ու համբերել : Սակայն պէտք է յիշել որ , Լապուր , Մարշանտիդի եւ Քէրմէ , Նօպլէսի ամուսիններն էին :

Այս երկզոյդ ամուսինները՝ ընկերակցութեամբ ուկեղարդ եւ գեղասքանչ զեղինաձուկ (d'auphin d'or) մ'ունէին , որ իրենց մէջ տեղի ունեցած հանապազօրեայ վիճաբանութիւններէ ձանձրացած կ'ուզէին զանի իգական սեռէն զեղեցկատեսիլ դիցուհւոյ մը իբր ընծայ նուիրել :

Այս ցնդեալ եւ ապուշ խեղկատակներուն արիւնը գլուխնին ցատկած՝ սկսան ի ասր աշխարհ թափառելով այս զեղեցկութիւնը բնութենէ մուրալ : — Ի՞նչ ծաղրելի ցնորք , վերջապէս երբ իրենց յոյսը բոլորովին՝ Կոլօմպի թագուէին , Թրէպիդոնափ արքայազգուն Օրփորդէն , եւ Թարթարիոյ Մեծ-խանին Աղջիկէն , եւն . եւն . մերժուելով ի գերեւ ելաւ , Լապուր եւ Քէրմէ . Նօպլէս եւ Մարշանտիդ ամօթահար ետ դառնա-

լով եկան Արդարութեան պաշտօնատան Մարմարիոն սեղանին վրայ պահ մը հանգիստ առնելու : — Այս սրահին մէջ այնչափ ամօթալի դատակնիքներու սկզբանական արձանազրութիւններ կը պատմուին որ՝ հազիւ քննական եւ հնարագիտական արհեստները կրնան զանոնք ի յայտ առնել : — Ա՛հ , արդեօք ո՞րպիսի խեղկատակ թատրերգութիւններ . . . եւ ո՞րպիսի իմաստակ որոշումներ . . . չը պիտի նշարասւին հոն՝ ուր տեղ վարդապետք Աստուածաբանական իրաւանց վեդարը գլուխնին կ'անցունեն :

Եւ յիրաւի այս ամենը մարդուս ծիծաղը կը շարժէին :

Բայց եւ այնպէս այս չորս խեղկատակ այլաբաններուն այլաշրջիկ յորջողջումներու ալեաց ներքեւը թաւագլոր սահող բաղմութեան մէջ , չկար երբէք ուշագրաւ ականջ մը , բարախեալ երերուն սիրտ մը , դաժան աչք մը եւ ոլորուն վիզ մը , բաց ի հեղինակին , քերթողին , աչքէն , ականջէն , վիզէն ու սրտէն , այսինքն՝ այս վեհերուն Բիէր-Կրէնկուարէն՝ որ իր ներքին ուրախութեանը վրայ զմալած , անհամբեր սրտի պահ մ'առաջ իր անունը երկու սիրուն օրիորդներու կը հազորդէր :

Բիէր-Կրէնկուար այս երկու սիրային հրեշտակներէն նեռանալով խկոյն իր սեան ներքեւը առանձնացաւ , եւ ուր տեղ իր սրտին բուռն տեհնզը չը կրնալով զսպել , սկսաւ անոնց օրտագրաւ լեզուէն դուրս սահող խօսքերու արտասանութեանը վրայ գմայլիլ . ուշի ուշով ունկնդիր

ըլլաւ, եւ ակնապիշ անոնց գեղեցկատեսիլ դէմքը  
դիտել : Այն երկու սիրային դէմքերը որ՝ իր վի-  
րաւոր սրտի ցաւերուն միակիկ սփոփանք մը կըր-  
նային համարուիլ : — Արդէն թատերաբեմին վրայ  
արտասանած յառաջաբանին համար, ներկայ հան-  
դիսականներէ ընդունած յարգանաց ծափահա-  
րութիւնները՝ կարծես իր սրտին խորը ուրախու-  
թեան աննշմարելի փայլ մը կ'արձկէր : — Վայր-  
կեան առ վայրկեան այս ուրախութիւնը կը կրկ-  
նապատկուէր, նման՝ այն հեղինակին, ուր իր  
հանճարները այսպիսի լայնատարած զիւանատան  
մը լոռութեան մէջ գերասանի մը բերնէ մի առ մի  
սահելով ներկայ հանդիսականները կը հիացնէ :  
— Աղնիւ Բիէր-Կրէնկուար :

Այժմ ուշագրութեան արժանի է մեզ յիշել  
թէ՝ առաջին անգամ Բիէր-Կրէնկուարի սրտին  
մէջ նշոյլ մը ցոլացնող այս աննկարագրելի ու-  
րախութիւնը՝ մէկէն ի մէկ զարմանալի խռովու-  
թեան փոխուեցաւ . վամն զի հաղիւ իր շրթունք-  
ները այսպիսի ապշական յաղթու բերկութեան  
մը ուրախութենէն տաքցած՝ յանկարծ դառնա-  
կսկիծ վշտի մը սառն կաթիլը վրայ համելով  
այս ամենը մոռացութեան վիճ գլորեց :

Նոյն միջոցին պատառեալ հանդերձներով աղ-  
քատ մուրացիկ մը՝ որ հռն տեղ կեցած երբէք  
մէկէ մը մարդասիրական ողորմութիւն մը չէր  
կիմսար գտնել, մէկէն ի մէկ բաղմութեան մէջ  
անհետ եղաւ . քանզի իր վեասին հատուցումը  
մօտակայ անձանց զբանէն չը կրնալով ձեռք բե-  
րել, յուսակտուը այնպէս միտքը դրաւ՝ որպէս

զի քայլ մ'առնու դէպի յառաջ եւ իր արհեստին  
յաջողակութիւնը ուրիշներու գրպանին մէջ փորձէ:  
—Այս անձը թատրերկան յառաջարանի սկզբնա-  
կան երգին ատենը կրկնն ոտքի ենմելով կանգնեցաւ  
հոն տեղ պահեստի զրուած աստիճանաւոր եւ  
բարձր բաղմոցին վրայ փոքրիկ սիւնակներու օգ-  
նութեամբը՝ որ ինչուան վանդակի շնուածոց  
պատկներու ստորին կողմը կ'երկնայ, եւ ուր  
տեղ նստելով իր հին եւ պատառուն զրովեակ-  
ներովն ու աջ թեւին վրայ կրած մէկ սոսկական  
վերքովն, բաղմութեան գթառատ ողորմութիւնն  
ու ուշազրութիւնը իր վրայ գրաւել կը ջանար:  
—Սակայն եւ այնպէս խօսք մը կամ հնչման նը-  
շան մը երբէք անոր շրթունքներուն վրայ չը  
նշմարուեցաւ:

Այս ողորմելի անձին ներկայութիւնը, եր-  
բէք ներկայ հանդիսականաց խորին լրութեան  
վրդովմանն ու թատերական յառաջարանին ար-  
գելք մը չը պիտի ըլլար, եթէ՝ գմբազդութիւնը  
չուզեր որ առաջին անդամ ֆօաննէս դպիրը իր  
սեան գագաթէն, Մուրայիկին այս նազելի պըշ-  
րանքները հեղնաբանելու յանդգնի: —Ծաղրելի  
խինթ մ'արձկեց յանկարծ կայտառ երիտա-  
սարդը, առանց մտաքերելու թէ իր այս անտեղի  
շարժումը, հանդիսին խափանման եւ այս տիե-  
զերահռչակ ժողովոյն վրդովման սկզբնապատճառ  
ինքը պիտի ըլլար: Յանկարծ աներկբայ դիմօք  
պոռաց ցնծութեամբ ըսկելով,

« Բոնեցէ՞ք սա հիւանդոս տկարը, որ ողոր-  
մութիւն կը խնդրէ»:



Ո՞վ որ գորտերու մօրին մէջ քար մը նետէր եւ կամ գէպ ի յերկինս սլացող թռչնոց բազմութեան հրացանի հարուած մ'է քաշեր . այժմ մէր այս ընդհանուր դիտողութեանց խորը թափառելով կրնայ քաջ իսկ մակաբերել այն իրողութիւնը որ այս տիմարդի եւ անհեթեթ բանախօսութեանց հետեւանքէն կը նշմարուի : — Կրէնկուար նոյն միջոցին կարծես ելեքտրական հարուած մ'ընդունած սկսաւ սարսովիլ ու դողալ : — Թափերական յառաջաբանը խափաննեցաւ , ամեն զլուխ խառն ի խուռն գէպ ի Մուրացիկին վրայ դարձան որն որ այս խեղճը հոն տեղ արդէն լուռ եւ անշարժ կեցած՝ ժողովրդեան եւ ոչ մէկ ձանձրոյթ մը պատճառելէ բոլորովին անմեղ էր : — Նոյն միջոցին հետ Մուրացիկը այս գէպը իրեն բարեպատեհ առիթ մը համարելով աչերը կէս մը բաց ձգած՝ ցաւալի ու տրտում դիմօք ըսաւ . « Ողորմութիւն . եթէ կը բարեհաճիք » :

« Աղէ՛ . . . կ'երդնում երկնի արդար ատեանին առաջ . յարեց ֆօաննէս , — Այս անձը նոյն ինքն Քլովիէն-Յունիլլ ֆուն է : Աւա՛զ ուրեմն , բարեկամ , կարծեմ սրունքիդ վերը քեզ սաստկապէս կը տանջէ : Այն վերը կ'ըսէմ՝ զոր այժմ ձեր աջ թեւին վրայ կը նշմարեմ » :

Ֆօաննէս խօսքին վերջ տալով , կապկանման արտգութեամբ անոր թագեայ ծրար մը նետեց , որպէս զի մուրացիկն իր թեւը անով պատէ , եւ որուն մէջ ճերմակեղէնի մը կատրները կը դըտնուէր : — Մուրացիկը առանց իր տեղէն գայթելու ընդունեց անոր այս նուէրն ու հեղնական

ողորմութիւնը , եւ աղիողորմ աւաչով մը սպազակեց « Ողորմութիւն , եթէ կը բարեհաճիք » .

Այս դէպքը կարի իմն ունինդիլներու մըտացը զքօսանք մ'եղաւ , — Հանդիսականաց մնծ մասը՝ նաև Ռոպէն-Բուլըբէն ու բոլոր կղերականները զլուխնին վեր առած այս երկու անձանց նորանշան եւ անպատճասափ նուազը , այսինքն՝ դպրաց ճշիչ ձայնն ու մուրացիկին անխոռվ սաղմոսերգութիւնը բերկութեամբ կը ծափահարէին :

Կրէնկուար այսպիսի դիպուածէ մը տարապայման դժգոհ կ'երեւէր . քանդի առաջին անդամ իր ապշութիւնը ի միտ ածելով կը ջանար տեսարանին չորս ծաղրաբան կատակերգիչներուն աղաղակելով գուշէլ թէ « Սկսեցէ՛ք , սրպիսի դիւնարութիւն է ձեր այս ընթացքը , սկսեցէ՛ք » : Առանց սեպհական ակնարկ մը ձգելու այն երկու ընդհատիչներու վրայ :

Նոյն միջոցին յանկարծ կայարանին ներքեւը ձեռք մը նշմարեց որ իր հանդերձին բէշէն բրոնած կը քաշէր : Կրէնկուար իսկոյն ետեւը դարձաւ , ոչ թէ յօժարակամ այլ ժպտելու անդամ սկրաը կը բարախէր : — Այս ձեռքը կիսքէթ-լածանսիէն օրիորդինն էր , որ վանդակին չուրջը առած կը ջանար այս կերպով իր ունինդրութիւնը յառաջ տանիլ :

« Պարոն , յարեց զեռահաս օրիորդը՝ արդեօք հանդէսը հիմա պիտի սկսի՞ :

— Անշուշտ , պատասխաննեց կրէնկուար , անոր հարցմանը , դժգոհ դիմօք :

—Ուրեմն, Պարոն, կրկնեց Օրիորդը, տառակոյս չունիմ որ ինձի ալ բացատրելու մարդաւ սիրութիւնը չը պիտի զանաք :

—Այդ ի՞նչ ըսել է Օրիորդ, պատասխանեց Կրէնկուար խօսքը ընդմիջելով : —Ուրեմն մտիկ ըրեւք :

—Ա՛, ո՛չ յարեց Կիսքէթ, կաղաչէմ անցեալին պատմութիւնն ալ ինձ հազորդելու բարեհաճիք :

« Նազելի Օրիորդին այս մարդասիրական խնդրանացը վրայ Կրէնկուար նեղանալով, վիրաւորեալի մը ցաւալի վէրքերուն գպածի նման յանկարծ ոստում մ'ըրաւ :

« Մահ, այս խենթ ու արիւնաբռու պղտիկ աղջկանը, գոչեց ակուաները սեղմելով :

Այս խօսքին վրայ Կիսքէթ նազելոյն խելքը՝ կարծես մէկէն ի մէկ՝ գլխէն թռաւ :

Խսկոյն գերասանք հնազանդելով Կրէնկուարի հրամանին, սկսան երգել թատերական խեղկատակութիւնները : —Ներկայ հանդիսականք տեսնելով որ հեղինակն իր գերը կ'արտասանէ ամեն կողմէ մարդիկ պարտաւորեցան մտիկ ընել ուշագրութեամբ թատերգական յառաջաբանը :

Հեղինակը այն երկու խեղկատակներու անիմաստ խօսակցութեամց վրայ՝ ո՛չ թէ միմիայն թատերական ձեւերուն գեղեցկութիւնը կորոց, այլ եւ այնպէս խստասրտութեամք խօսքը անդամ ընդհատելու պարտաւորելով, սկսաւ այն առեն ցած ձայնով գաղանագին կրկնութիւններ ընել . —Ամեն կողմ բաղմութեան վրդովումը,

տակաւ առ տակաւ խաղաղ կերպարանկը մ'առու . —Դպրոց լոեց . Մուրացիկն իր զըլխարկին մէջ լնդունած ողորմութեան քանի մը զանեկանները հաշուելու պարապեցաւ, եւ արարածն ալ իր յաջողութիւնը գտնելով, կրկն անդամ սկսաւ շարունակուիլ :

Սրդարեւ այս թատրերգութիւնը սքանչելի հեղինակութիւն մի էր . եւ մեզ այնպէս կը թուիթէ, այս դերն այսօր քանի մը կարգադրական ձեւեր տալով աւելի եւս հիանալի տեսարան մը կըրնայ համարուիլ : —Քանդի առաջին ներկայացման պատմութիւնը քիչ մ'երկար եւ քիչ մ'ալ սին՝ այսինքն կանոններու մէջ չատ պարզութիւններ կը նշմարուէր : —Կրէնկուար Հազորդութեան ատեանին այսպիսի պայծառութեանը վրայ կը հիանար ու կ'զմայլէր :

Հանձարեղ ընթերցաէրք, վստահ եմ որ քաջ պիտի յիշեն թէ՝ այս չորս խեղկատակ այլասացիկները, աշխարհիս երեք մասը թափառելով բաւական յոգնած էին, առանց յարմար գնոյ մը վաճառելու իրենց ոսկեզարդ դեղիին : —Երբ իրենց այս յոյսը ի թերեւ ենելլը պարզապէս տեսան՝ թատերաբեմին վրայ կեցած սկսան գովեստներ հիւսել գեղեցկատեսիլ ձկան, հազար եւ մէկ փափկական ներբողներ կարգալ Մարկերիտ-արֆլանտրի գեռահաս նշանածին : —Այս գովաբանական ներբողները կարծես մէկէն ի մէկ խօր տիրութեան մը վիճ գլորեցին դԱմպուազ : —Քանդի այս վերջինը տեսնելով այս ցաւոյն իր սըրտին վրայ ծանրանալը, այլ եւս չէր կասկածեր որ

Լապուր եւ Քէրմէ, Նօպէս եւ Մարշանտիդ առնոց համար բոլոր աշխարհ ժուռ եկած էին:

Վերոյիշեալ արքայաղունն զեռ եւս երիտասարդ, գեղեցիկ ու զօրեղ դէմքի մը տակ կը փայլէր, (թաղաւորավայել եւ գեղասքանչ առաքինութեամբ շպարուած) . — Գաղղիոյ աստեղատան անդրանիկ զաւակն էր անիկայ: — Կերդանում որ այս խեղիտատակներու այլաշրջիկ յորջորջումները բոլորովին յանդուզն եւ զարմանալի էին, քանզի թատերաքեմի բնական պատմութիւնը՝ թագաւորական առադաստի մ'երգերուն այլարանական մէկ օրը չէ կարող խրտչել երբէք աստեղատան Անդրանիկ զաւկի մը հետ:


Ահա՛ ասոնք են ստուգիւ Պենդարեան հազուագիւտ երգերուն խառնուածները որ՝ շատ անդամ մարդկային միտքերը կախարդելու փորձեր կ'ընեն: — Այժմ մեղ համար քննադատութեան կողմնակից հանդիսանալը բոլորովին ի զուր աշխատութիւն մի է, քանզի բանաստեղծն անդամ հայդիւ կրցաւ այս հիմաքանչ գաղափարը երկու հարիւր մրմունչներով նկարագրել: — Երգարեւ Պ. Նախագահին հրամանին համեմատ խորհուրդը կէս օրէն սկսեալ մինչեւ ցորեկուան ժամը չորս պիտի աւարտուէր: — Ուրեմն զեռ եւս կը պարագանի մը խօսք ալ արտասանել անոնց, որոնք որ խոնարհ դիմօք զլուխնին վար առած համերեր արտիւ մատիկ կ'ընէին այսպիսի խեղիտատակ թատրերութեան մը ապարդիւն զարձրւածքներուն:

Յանկարծ նոյն միջոցին օրիորդ Մարշանտիդի

եւ Տիկին Նօպէսի մէջ տեղ բանակցական վէճ մ'սկսաւ ծագիլ . Ճիշտ այն վայրկեանին, ուր Տէր Լապուր այս մողական մրմունջը կ'երգէր:

(Onc ne vis dans les bois bête plus triomphante). (Անդամական մշշ անդամ, այսպիսի մշաշւուն և անօդը անսոսուն ճը ունասուած չէ Երբէւ):

Սատիճանաւոր բաղմոցին ծածուկ գոնակը՝ որ ինչուան այն ատեն միշտ զոց էր՝ յանկարծ բացուեցաւ, եւ ատենակալի նուիրակի մը թընդական ձայնը, Պուրդունի Յարժառադիւն Պարոն-կարդենալին զալը շտապաւ իմացուց:



Գլուխ գ.

Հէ՛կ Կրէնկուար, Աէն-Փանի փլուզիչ անօթներուն կրկնակի ճայթիւնները, քանի աստիճանի բամնուած կարգագիր հրացաններու արձակումը, Պիլի աշտարակին այս հոչակաւոր պատրուզակալի չաջիւնը, այն ատենուան Փարիզի եպիսկոպոսական գահը: — 1465 Սեպտեմբերի 29 կիւրակէ օրը, որ մէկ հարուածով եօթը Պուրկօնյիներ զլսատուեցան: — Տաճարին գուռը համբարուած վառողին ահեղաղոչ բոմբիւնը անգամ՝ հայդիւ կրցան իր ականչները թնդացընել՝ որչափ որ այս խեղիտատակ թատրերութեան չքեղ հանդիսի միջոցին ատենակալի նուիրակի մը բերմէ զուրու սահող այսպիսի երկբարբառ աղդա-

բարութենէ մը թէ՝ ահա՛ Պուրպօնի Յարտապարէն-  
Պարունակութիւնը կուժայ :

Բիէր-Կրէնկուար մէկն ի մէկ այսպիսի վա-  
րանման մէջ մնացած ատեն երբէք չեմք կարող  
ըսել որ՝ ըստն իսկ Պ. Կարդինալի արհամարհու-  
թիւններէ վտանգ մը կը նշմարէր . քանզի անի-  
կայ ո՛չ այս տկարութիւնը ունէր՝ եւ ոչ ալ այս  
ժղութիւնը : Ճշմարիս փիլիսոփայութիւն .  
ինչպէս որ կը պատմեն այսօր : — Կրէնկուար  
արտօվ հպարտ եւ հաստատամիտ էր . իսկ դէմքը  
համեստ եւ անդորր կերպարանք մ'ունէր . այս-  
պէս՝ որ ամեն վկարու ու մը մը մը լուսաթիւն  
մը պահելը խոհեմութիւն կը համարէր : (Stare in  
dimidio rerum) նաեւս գլխաւոր պաշտօնի մը  
ներքեւ գտնուելով , բոլորովին սիրազ փիլիսո-  
փայական աղատամտութեամբ լեցուած էր :

Մէ՛ռ մեծագին , եւ որուն իմաստութիւնները ,  
երբէք փիլիսոփայական իմաստներէն նուազ ինչ  
նշոյներ չէր ցայտէր . նման այն Արքանին որ  
կարծես թէ աշխարհի ստեղծմանէ ի վեր՝ լաբիւ-  
րիւնգուի շուրջը գեգերող թշուառ արարածնե-  
րու ձեռքը՝ կծիկ մը գերճան տուած մարդկա-  
յին իբերը անոր խորը զըսել կը ճգնի . — Մարդս  
ամեն ժամանակ , նաեւ միշտ , ասոնք մի եւ նոյն  
հետքերուն մէջ կը գտնէ , սակայն Բիէր-Կրէն-  
կուար ամեն բան առանց բարեպատեհ գէպեր-  
ու մէջ նշմարելու , տասն եւ հինգերորդ գարու  
մէջ այսպիսի գէպերը ներկայացնելու կը ժպրհի :  
Այժմ եթէ անոր պատոյն վառաշքեղ բանախօ-  
սութիւններ հիւսելու նախանձախնդիր դանուխմք ,

անշուշտ պիտի ըսեն մեզ թէ՝ այս այն գործակ է  
որ , Բ. Տիւպրէօյլ վեշտասաներորդ գարու մէջ ,  
այս ամեն գարերու արժանի . խօսքերը իրատէն  
նկարագրելով , անոնց սրտին կենդանի արևոն  
մը կանգնել կը աքնի . « Je suis parisien de  
nation et parrhisian de parler ; de laquelle  
j'ai vsé mesme ensers mes seigneurs les  
cardinaux, oncle et frère de monseigneur le  
prince de conty : toutesfois avec respect de  
leur grandeur, et sans offenser personne de  
leur suite, qui est beaucoup. »

Բիէր-Կրէնկուար նոյն միջոցին այս տարա-  
բաղիկ գէպերը տեսած ատեն , ո՛չ կարգինալէն  
վախ մ'ունէր , եւ ոչ ալ անոր ներկայութենէն  
արհամարհական երկշուաթիւն մը . այլ ընդհա-  
կառակ՝ մեր բանաստեղծը վեհ սրտով՝ այնպիսի  
կիսամաշ գրգիկի մը ալլուած էր որ իր յառա-  
ջաբանին կրկնակի նշմարներն անգամ անոր որոշ  
գին մը չկրցին կցել . գրեթէ միմիայն Գաղղիոյ  
առիւծորդի փառասքանչ Արքայազունին վրայ  
հիւսուած գովարանութիւնն էր որ հանդիսականաց  
ականջներուն մէջ կը թնդար : Սակայն եւ այնպէս  
այս գովարանութիւնը չէ թէ շահամութիւն մի  
է որ բանաստեղծներուն բնական ազատութեանը  
վրայ կիշխէ : — Վատահ եմ որ քերթողի մը  
էականութիւնը տասը բաներով կրնայ յայտ-  
նուիլ : Եւ իրօք քիմիագէտ մը անիկայ լուծելով  
եւ գեղականութիւնը , ինչպէս ըստ Ռապրէ , անոր  
մէջ ինը մաս բնական սիրոյ գէմ . հազիւ մաս  
մը շահամութիւն կը գտնէ : — Արդ Կարդի-

Նամար յանկարծ դուռը բացուած  
միջօթին կրէնկուարի բնական սիրոյ երեք մասը  
հանդիսականաց զարմացական շնուկէն այտմամբ  
առաելով՝ կարծես թէ հրաշքներով աճելու վիճակի  
մը մէջ կը դանուէր, եւ որուն տակ շահամոլու-  
թեան այս անզննին հիւէները խղդուելով կանե-  
րեւութանար, որն որ քիչ մը վարը քերթողա-  
կան կազմութեան մը մէջ պարզապէս պիտի կա-  
րենանք նշմարել : — Նիւթ պատուակոն, ճըշ-  
մարտութենէ ու արդարութենէ զուրի՝ տես որ  
գետինը անդամ չէին հայեր :

Կրէնկուար բովանդակ բազմութեան կարծիքը  
պարզապէս նշմարելով ըստու, ստահակներ, ար-  
դարեւ ճշմարիտ է կարծիքնիդ, բայց ձեզ ի՞նչ  
պէտք : Արդէն ձեր սիրաերը անշունչ հատ-  
ուածներու նման թմբրած ու քար դարձած է  
որ՝ տակաւին առագաստական երգերու մէջ  
յայտնապէս կը նշմարուի, — կը պնդեմ որ անի-  
կայ ինքնին պիտի բաժնէ, ըստհանուրին երա-  
նութիւնը : — Խոկ Լա-Ֆօնթէն իր կատակեր-  
գութիւնը ֆլորանթինի հակառակը ներկայա-  
ցնելով կըսէ . «Ո՞ւ ե՞ այս իմաստուէն ո՞ւ այսուի՞ն  
իմաստու՞ն հանդէշտունիւն ճը կը յօթինէ : » — Կրէն-  
կուար ուրախութեամբ քովը գտնուողներուն  
հարցուց, որո՞ւն կը վէրաբերէ այս իւսուք : — Այժմ  
պարզօթէն պիտի կրնանք աղէկ մը դատելով ա-  
նոր իմաստին տեղեկանալ թէ՝ կարդինալի այս  
անակնկալ եւ անդէպ գալուստը ի՞նչ արդիւնք  
կրցաւ ունենալ այսպիսի հեղնական խեղկատակ-  
ներու վրայ :

Վայրկեան մ'առաջ բիէր-կրէնկուարի դ' լին  
տագնապը յուզող վախը՝ իսկոյն, արդեամբ իր աչ-  
քերուն առաջ պարզորոշ վախճան մ'ունեցաւ .  
վասն զի նորին Բարձրապատիւ կարդինալը  
մուտքը բոլոր սրահին բազմութիւնը տակնուվը-  
րայ ըրաւ, ընդհանուր հանդիսականաց զլուիւ-  
ները մէկէն ի մէկ ստիճանաւոր բազմոցը դար-  
ձան : Այսպիսի աննշան եւ սարսափելի շփոթու-  
թեան մէջ բարձրաձայն աղազակներու «կար-  
դինալ», կարդինալը » կրկնութիւնները հազիւ-  
թէ մարդուս ականջը կրնային հնչեցնել : — Ի՞նչ  
աննկարագրելի շփոթութիւն մի էր այս որ՝ դրժ-  
բաղդ յառաջաբանը երկրորդ անգամ լուսութեան  
ամպամած հորիզոնը գլորուելով, ինքնին պարտա-  
ւորեցաւ պահ մը եւս կանկ առնուլ :

Կարդինալը պահ մը բազմոցին առաջին աս-  
տիճանին վրայ կանկ առաւ, ուրաեղ անշարժ  
կանգնած աչքերը անտարբեր կերպով լայնատա-  
րած սրահին վրայ սաղին անդին կպլատցու-  
նէր : — Քանի կերթար ամբոխին շփոթութիւնը  
կը կրկնապատկուէր . — ամեն ոք կը ցանկար  
զանի աղէկ մը դիտել : — Եւ ահա այս մտօք  
մէկն իր զլուխը միւսին ուսերուն կրթնցնելու  
համար մէկզմէկու խաղաղ եւ անշարժ անդոր-  
րութեան՝ վրդովմանը պատճառ կըլլային :

Եւ իրօք այս պատկառելի անձին դէմքը՝  
ներկայ հանդիսականաց աչքին նորասքանչ տե-  
սարան մը կը ձեւանար . — Եարլը, կարդինալ  
Պուրազնի, — Եպիսկոպոսապետ եւ կոմս Լիօ-  
նի, — Կոլուայի սուրբ ժողովոյն նախագահ :

Եւ նոյն ատենուան կուի ժամանակական էր, — Բիէքը, Պօմէօի պետք՝ որ թագաւորին անդրանիկ աղջկանը ամուսնը ըլլալով, իր մօրը հաւանութեամբը խնամութիւն հաստատած էր յանդուգն ու ժպիրհ Շարլըի ու Պուրկօյնի Այնեին հետ : — Արդարեւ կոլուայի նախագահին բարի վարքն ու բնական մեղմ կերպարանքը յայտնի կը ցուցներ թէ այս անձը քաղաքականութեան ոգեւոյն տեղեակ, աստուածապաշտ եւ առաքինի իշխան մի է :

Սյափիսի կրինակի աղդականութեան անհամար վտանգները անոր վրայ ինչ աղդեցութիւն ունենալը մարդս որոշ կրնայ նշմարել, եւ այն ատեն ժամանակաւոր աշխարհակալութեան բաղմագիմի ճախող գէպերը՝ որոնց ներքեւ իր հոգեւորական կուրը կամակոր ալեաց վրայ կը ծածանէր, որպէս զի ինքզինքը կուիի եւ կամ Շարլըի բարկութեան ապաւաժներուն զարնելով չը խորտակէ : Սյո Շարիպտին եւ այս Սիլլախն խստակրտութիւնը կը սեմ, որ Ծըմուրի գուքն ու Սէն-Փօլի սպարապետը լափեց : — Փա՛ռք անմահ երկնի, այսօր ամեն կերպիւ ինքզինքը այս վտանգներէն աղասեց, եւ իր շաւզին վրայ առանց արգելք մը նշմարելու անվտանգ ջռոմ հասաւ : Սյո՛ աղատեցաւ նա՝ այս վտանգներէն եւ այնպիսի խաղաղութեան մը մէջ գտաւ մէկէն ի մէկ ինքզինքը որ, Երբէք իր նախնի քաղաքական կենաց խոռվեալ եւ դաժան օրերուն այլ եւ այլ տառապանքները հագիւ կրնային իր մասց խորը յիշողութեան ստուերագիծ մը նշանակել .

Եւ ինչպէս որ միշտ սովորաբար կը կրկնէր թէ 1766 թուականը իրեն համար սէաւ ու ճէրմակ տարի մ'էր, յիշելով նաեւս թէ մի եւ նոյն տարւոյն մէջ իր սիրելի մօրը, Պուրպօնէզի գքսուհաւոյն, եւ իր հօրեղբօր որդի Պուրկօյնի գուքսին կորուսարը, կարծես բոլոր աշխարհ իրեն համար խաւարապատ բանտ մը կը գառնար, այնպէս որ հազիւ մէկուն դառնակսկիծ ցաւը, միւսին միսիւթարութեան սփոփանէք մը կը կրնար համարուիլ :

Սակայն եւ այնպէս այս անձը խիստ ազնը-ուասիրա եւ բարեսէր էր . արքունի սպասաւոր Շալլիւօի հետ սիրով եւ բերկրանօք կարդինալի տրտութեան վայրկեանները ուրախութեան կը վերածէր : Զէր ատեր Երբէք Ռիշարտ-լա-Կարմուազն ու Թօմաս-լա-Սալլարտը : Պառաւ կիներէն աւելի գեղեցկադէմ օրիորդներու ողորմութիւններ կը բաշխէր, եւ իր այսպիսի յատկութիւններովը Փարիզի հաստրակութեան սիրելի եղած էր : Սպիփս անդին շրջած ատեն միշտ եւ պիսկովուններու եւ բարձրաստիճան կղերիկոսներու ընկերացած, անոնց մէջ աեղէն կը քալէր : Բնաւորութիւնն էր զուարթ եւ ուրախ, կնամող եւ իր անձնական պիտոյիցը յետին աստիճան շռայլ, մէկ խօսքով Սէն-Ժէրմէն-տ'Օքսէրի խրոխտ բարեպաշաններէն մինն էր՝ որ գիշերները Պուրպօնի բնակարանին մութ պատուհաններուն ներքեւը անցունելով բոլորովին գայթակղած էր լսելով այն ձայնը՝ որ ցերեկին իրենց երեկոյեան ժամերգութիւնը կը հոչակէր : Խոկ նոյն միջոցին գաւաթներու աղմկալի սաղմուերգութեամիք Պը-

նուա ԺԱ. սպանդարամետական առասպելաբա-  
նութիւնները կը հնչեցնէր : — Ահա՝ ծիշդ այս  
այն Պապն էր որ, Հռոմայ քահանայապետու-  
թեան երեքթագեան խոյրին վրայ երրորդ պատկ  
մի եւս աւելցուց : Bibamus papaliter. »

Եւ իրօք այս հասարակութիւնն էր որ զի՞նքը  
այսպիսի խաժա նուժ ամբոփին սպանսալիքներէն  
զգուշացուց ամեն կերպով իր մուտքը շքեղ  
պատով ընդունելութիւն դատւ ներկայ հանդի-  
սականներէն . վայրկեան մ'առաջ տհաճ դէմք մը  
կրող ամբոփաը, նոյն միջոցին կարդինալի մը հա-  
մար եղած այս յարգանքները տեսնելով զմայլե-  
ցաւ : Այն օրը՝ ուր տեղ խուռն բազմութեամբ  
Պապի մը ընտրութեան համար հաւաքուած էին :

Այս բարեսիրտ Փարիզցիներն ու ապուշ գիւ-  
ղացիները այս դէպքը իրենց բաւական պատիւ  
համարելով սկսան յարգական ողջոյններով մի առ  
մի բարեւել կարդինալի ներկայութիւնը : Ցիշել  
արժան է որ Պուրպորնի Պ. կարդինալը, գէմքով  
գեղեցիկէր, հանդերձները կարմրագոյն, եւ կարծես  
թէ ասոնք իր դէմքին վրայ նոր, գեղեցկութեան  
փայլ մը եւս կաւելցնէին . այնպէս որ դիւանա-  
տան մէջ գտնուող եւ մարդկային միտուրը խայ-  
թող բոլոր կանանց սրտագրաւ ակնարկները ուղ-  
ղակի անոր այս գեղեցկութիւնը կը դիտէին :  
Անտարակոյս կարդինալի այսչափ յապազմանը  
վրայ ներկայ հանդիսականք ձանձրացած ա՞րդ-  
եօք որչափ ծաղրաբանական կծու աղաղակներ  
չպիտի հանէին, երբ անոր դէմքը տղեղ եւ  
հանդերձները կարմրագոյն չը փայլէին :

Յանկարծ Պ. կարդինալ հանդիսատեղին մըտ-  
նելով յարդանօք բարեւեց ներկայ հանդիսական-  
ները որ քիչ մ'առաջ անոր գալստեանը վրայ  
տարապայման ուրախութիւն մը կզգային . եւ  
ծանրաքայլ սկսաւ յառաջ երթալ դէպի ի այն կող-  
մը, ուրաեղ յատկապէս իրեն համար թաւշեայ  
ծիրանեերոյն զարդարեալ աթոռ մը պատրաս-  
տաւած էր, այս միջոցիս այնպիսի վեհ դէմք մը  
ունէր որ կարծես թէ այլ եւ այլ դէպքերու անց-  
եալին մասր պարագայնները ի միտ ածել կը ջա-  
նար : Իր շուրջը պատող շքագիր անձինքները  
զոր մէք այսօր իր պաշտօնակալները կանուա-  
նեմը Եպիսկոպոսներ եւ Աբբաներ էին :

Նոյն միջոցին աստիճանաւոր բազմոցին վրա-  
յէն դէպի թատերատեսաց հրապարակը սկսաւ  
խառնիճաղանձ կրկնութիւններ լսուիլ . եւ ահա՝  
ասոնք էին որ ինքինքնին ուրիշներու ցու-  
ցընելը բաւ չը համարելով, իրենց անոււններն  
անգամ ուրիշներու հազորդել կը ջանացին, որն  
որ, բաց ի Մարսիլյայի Մ. Ալուէ Եպիսկոպոսէն  
միւս բոլորն ալ անծանօթ անձինքներ էին : —  
Խոկ իմ յիշողութիւնս որ կրցաւ զանոնք մտա-  
բերել հետեւեալներն էին : — Սէն-Տրնի իշխա-  
նը . — Խօպէրթ-աղ-Լէսրինաս . — Սէն-ժէրմէն, Տէ-  
ֆրէի կղերիկոսը . — Լուի ԺԱ. ինամակալու հւոյն  
լկտի եւ ապերասան եղբայրը, ընդ ամենն ալ աւ-  
նարգ եւ արհամարհելի վատասիրտ անձինքներ  
էին : — Խոկ գպրաց խմբին վրայ խօսելով կը  
յաւելումք թէ ասոնց բոլորն ալ նզովեալ հայնո-  
յիններ էին : Այս օրը անոնց համար խենթութեան,

լրբութեան, կոռնոսեան եւ սպանդարամետեան գպրոցներու, տարեդարձի հանդիսաւոր օրն էր, չը կար երբէք այնպիսի խայտառակութիւն մը որ նոյն օրը տեղի չունենար: — Յիշել արժան է նա եւս որ նոյն տեղ բազմութեան մէջ խառնուած խենթ եւ շաղփաղի անձինքներ ալ կային. որոնք են, Սիմօն-Քաթրլիվը, Այնէ-Տը կատէն, Ռօպէն-Փիէտըպուն:

Ի՞նչ միթէ ասոնք չէին որ իրենց հանգստութեանը համար, Աստուծոյ անունը հայհոյելով կանարգէին: — Ահա՝ գեղեցկաշուք եւ հանդիսաւոր օր մը, եւ ահա եկեղեցական պաշտօնատարաց եւ ուրախութեան կուսանաց պատկառելի ընկերութիւն մը: Արդեօք ասոնց այսպիսի եպերելի ընթացքը անհամար բազմութեան մ'աղաղակներու մէջ տեղ մնջանչական սիսալանքներ չե՞ն: Այս ինչ սարսափելի կատակերգութիւններ եւ աննկարտգրելի հայհոյանքներ են, որ այս կղերականաց եւ գոլրաց չար լեզուներէն դուրս կը սահին: Այս վատերը երբէք չեն երկնչիր եւ չեն յիշեր այն արիւնաթաթաւ օրը, ուր Սէն-Լուիի երկսայրի սուրը իրենց նմաններուն վրայ կը շողար: — Արդեօք Սէն-Լուի որպիսի արհամարհանաց ենթակայ չեղաւ, եւ որպիսի տառապանքներ չը կըեց իր արդարութեան պաշտօնատան մէջ այս վատերու ձեռքէն:

Աստիճանաւոր աթոռին վրայ բազմող այս նորեկ օստարականները գոյնզգոյն կղերական պճղնաւոր, սեաւ ու մոխրագոյն, ճերմակ ու մամիշակագոյն պարեգուներով շպարուած էին:



— իսկ ժօաննէս-մրոլո-տը-Մոլէնտինօ սարկաւ-  
ւագապետի մը եղբայրն ըլլալով, կարմրափայլ  
հանդերձներ հագած, արձակ եւ համարձակ ժո-  
ղովուրզը կը գրգռէր, եւ աչերը լրբաբար կար-  
դինալի վրայ սեւեռած, բարձրաձայն աղաղակ  
մը վերցունելով այսպէս կերպէր. ( Cappa re-  
pleta mero ) (Քաբէս աէբէլնա ճէր :

Այս ամեն սարագայները, որոնք որ այժմ  
յայտնապէս կը նկարապիրէմք, ընդհանուր առ-  
մամբ մարդկութեան համար այնպիսի բարի օրի-  
նակներ են՝ որ, ինչուք աստիճանաւոր դադա-  
նի բաղմոցը չը հասած նոյն տեղ իսկոյն կաներե-  
ւութեանան, — սակայն կարդինալը նոյն օրուան  
անոնց լիբր աղատութիւններուն դէմ լիբրէք նաև  
խանձ մը կամ շարժում մը չընելով, բարի վա-  
րուք համեստ գեմք մը կը ցուցնէր. քանզի նոյն  
միջոցին կարդինալի սիրտը ուրիշ մտածմունք-  
ներու խորը կը թափառէր, այն է Ֆլանտրի գեռ-  
պանին գալուստը, որ նոյնպէս իր ներկայու-  
թեամբը հանդէսը պատուելու հրաւիրեալ էր :

Իսկոյն սրահին մէջ տիրող լսութեան խաղա-  
ղութիւնը առիթ տուաւ անոնց որպէս զի կա-  
րենան անշփոթ կերպով իր մօրաքեռորդոյն այս-  
ինքն տիկին Մարկերիտ-տը-Պուրկօյնիին, եւ  
վիէննայի աստեղատան անդրանիկ զաւկին,  
այսինքն իր քեռորդոյն Շարլը հետ հարսնախօ-  
սութեան պաշտօնը կատարելու :

Արդեօք ե՞րբ պիտի վերջանայ Աւասրիոյ  
դուքսին եւ Գաղղիոյ թագաւորին, մէկզմէ կու-  
հետ ունեցած բարեկամական ծպտուն յարաբէ-

բութիւնները : Ինչուան և բք Անդղիսյ թագաւորը այս արհամարհական խօսքերը , իր աղջկանը բերնէն պիտի լսէ : Ահաւասիկ դէպք մը որ զինքը անհանգիստ ընելով Շայլլօի արքունեաց խակ եւ անախորժ զինին տօնախմբութիւնը կատարելու կատիպուի , առանց կասկածելու թէ այս զինին քանի մը շիշերը (Քուաքթիէր բժիշկը ազէկ մը զննելով ամոքած ) եւ Լուի ֆԱլին , ու Եղուարդ Դ ին հետ ունեցած թշնամական ատելութիւնները բառնալու համար . իբր բարեկամական սիրոյ նուէր անոր ուղղած էր : ( La moult honorée ambassade de M. le Duc d'Autriche ) ոո այս դէպքը կարդինալի սրտին մէջ եղած կասկածները բոլորովին կանհետէր : — Սակայն եւ այնպէս միւս կողմանէ սրտին խորը անջնջելի անհանգստութիւն մը կզզար :

Եւ յիրաւի կարդինալի մտային այս յուզմունքը դառն էր . ինչպէս որ զրքիս երկրորդ երեսին մէջ յիշած եմք թէ Պուրպօնի կարդինալը հիւրնկալման տօնակը կատարելու մարգասիրութեանը պարտաւոր է : Ինքը չեմք յիշեր որ դիւղացի , բայց եւ այնպէս կը յիշեմք որ Պուրպօնի , Շարլըն է : Ինքը սստիկանութեան կարդինալ , ինքը Գաղղիացի . միշտ ուրախ ու զուարթ , Ֆլամանտացի գարեջուր արքուներու իշխան նա եւս պարզ ժողովուրդ մը Ահաւասիկ տաղտկալի խեղկատակութիւն մը որ երբէք թագաւորական վեհերուտ սրտի մը հաճելի չէ :

Նոյն միջոցին նուիրակի մը թնդական ձայնը հրաւիրեալ Աւստրիոյ Պ . գուքսին գալը իմացը-

Նելով իսկոյն Պ . կարդինալ դէպ ի դուռն կամ աւելի պարզ խօսելով այն անհամար բազմութեանը դարձաւ , ( եւ իրօք ինք եւս այսպիսի պատեհ առթի մը կապաէր . ) ինչպէս որ սրահին բովանդակ բազմութիւնը եւս այսպիսի դէպքի մը հանդիսանաւ ըլլալու համար մի եւ նոյն շրժումը կը կրկնէր :

Հրաւիրեալք զոյգ զոյգ լնկերացած այնպիսի համեստ դէմքով ներս կը մտնէին որ՝ եթէ ասոնց շարժումն ու Շարլը-տը-Պուրպօնի կղերական միաբանութեան ընթացքը մէկզմէկու հետ բազգատելու ենինք , այս վերջինը բոլորովին-եկեղեցականութեան ոգւոյն հակառակ լրբութեանց մէջ պիտի գտնենք : — Աւստրիոյ Մաքսիմիլիէնի քառասուն եւ ութ զեսպանները , իբենց զըլուխ եւ առաջնորդ ունէին Հայրն Աստուած , ծէհան , Աէն-Պէրթինի կղերիկոսը : — Թուաղօն տ'օրի գիւանադպիլը ու Ժաք-տը-Կօփ . — Տէր Տօպին ու կանտի բարձրաստիճան վերակացուն : — Այս միջոցին բազմութեան խաղաղ եւ անդորր լուսութեան մէջ խեղդական խնդումներ կը նշմաբուէր . եւ ամեն ոք այս անհեղեղ խեղկատակներու անուանց յինական յատկութիւնները անշփոթ կերպով նուիրակին բերնէն լուելու կը սպաէր , որն որ ասիկայ ամեն բան բերնին մէջ աղաւաղելով խառն ի խուռն ամբոխին շուրջը կը սփոէր : Որո՞նք էին , Լուվին քաղաքին սատիկանապետ Տէր Լոյիս-Ռուլօօթ , — Պրիւքսէլի սատիկանապետ Պ . Քլայխ-ա-Շիթիւլտ , Ֆլանտրի գահերեց Պ . Փուլ-տը-Պառութ ու Պ . ալ-Վու-

արմիզէլ, — Անվէր քաղաքին քաղաքապետ Տէր Ժէհան-Բօլըկան, — Կանսա քաղաքին հեծելադօրաց առաջին ոստիկանապետ Տէր Ժօրժ-Մըլա-Մօէլ եւ Տէր Կէլտոլֆ-Համբ բարբարոսը, Պ. առ Պիէրպէրն ու Ժէհան-Բինոք եւ Ժէհան-Ժիմաշէրզէլ. Եւն, Եւն, Եւն. Վերակացուք, ոստիկանապետք, քաղաքապետք : — Քաղաքապետք, ոստիկանապետք, վերակացուք : Ամենքն ալ յամառասէր եւ բնութեամբ համեստ, կերպարանքնին թաւշեայ եւ դամասկեայ կերպամներով պճնեալ, եւ գլուխնին անուշահոտ իւզեր քսածէին : Շիրքէի սեւաթուխ թաւշեայ եւ ոսկեթել խոչոր ծոպերով զարդարուն զլիսարկենին, կողմնակի ճակատնուն վրայ ծռած էին : — Այս ամենքը զերազանցողը Ֆլամանտացի այն խիստ դէմքէրն ու ապուշ գլուխներն էին որ Ռամպանթ գեղեցկաբր իր էլլուրացէնուն վրայ նկարեց :

Այն խեղիսատակը որ իր ճակատին վրայ նկարուած կը տեսնէ թէ Աւստրիոյ Մաքսիմիլիէնին պէտք էր բոլորովին հաստատ ընծայել, եւ ինչպէս որ իր յայտարարութեանը մէջ քաջ կը յիշէ ըսելով. ըստ + մայ՝ արութեան, ի՞նչունիւն, հաստատաբութեան եւ կանխարենութեան :

Սակայն եւ այնպէս ասոնց մէջ կապկանման խոժոռապէմ, հանձարեղ, խորամանկ եւ պարզագէմ, քաղաքապէտ անձ մը կար որ՝ Պ. Կարդինալը անդամ զանի յարդելու համար ստիպուեցաւ քանի մը քայլ ընել դէպ ի անոր մօտ, եւ այն էր Կանք առաջանալու էլլուր պաշտօնադրու, առէնունիւն կիյլէօմ-Ուէ :

Նրբէք չը կայ այնպիսի մէկը որ Կիյլօմ-Ռիմի ինչպիսի հանձարեղ եւ քաջ պատերազմասէր ըլլալը չը գիտնայ : — Քաջազոն մը՝ որ անցեալին յեղափոխութեան ժամանակները՝ թշնամեաց բանակներուն վրայ կայծակի հարուածներ կը տեղացընէր : Բայց ի՞նչ օգուտ տան եւ հինգերորդ դարու դէպերուն պարագայները այնպէս բերաւ, որպէս զի իր կենաց վերջին օրերը խոռոչալի քարանձաւներու ստորոտը եւ խրամներու (Sapes) մէջ անցունէ : Խնչպէս որ կըսէ Սէն-Սիմօն դուքսը : — Այս անձը իր կենաց մէջ Եւրոպայի իրամահար զինուորներուն առաջին դատաւորն էր, եւ միշտ բնտանի կարեկցութեամբ ամէն բան լուի Ժակ հետ գաղանի մեքնագործութեամբ կը կատարէր, եւ երբէք ձեռքը թագաւորական ծածուկ գործոց միջամբ տութենէ չէր ընդհատեր : — Ամէն բան բոլորովին այս ամբոխին անծանօթ էր, այնպէս որ ամեն մարդ կարդինալի քաղաքակրթութեամն ու այս Ֆլամանտացի ստիկանին յոտի դէմքին վրայ կը հիմնային ու կապէին :



Երբ Կանսի ատենակալն ու Նորին Գերապատութիւնը՝ յարդական փոփոխակի ողջոյննե-

բով մէկզմէկ խոնարհութեամբ կը բարեւէին, նոյն միջոցին երկայնահասակ, լայնագէմ եւ ուժեղ ուսերով մէկը կուզէր լրբաբար ներս մտնելի միասին կիյլօմ-Ռիմի հետ, եւ ինչպէս զարմանալի ձեւերով կը պատմեն թէ այս անձը իր ետեւէն մեծ եւ կատաղի շուն մ'ու խորամանդ աղուէս մ'ունէք: — Անոր թաղեայ գրզլիկն ու մորթէ բաժկոնը իր շուրջը դանուողներուն թաւշեայ եւ մետաքսեայ համդերձները կաղտեղէք: — Այս անձը՝ այնպիսի բիրտ կերպարանք մ'ունէք որ մարդ զինքը տեսնելուն պէս անշուշտ ձիապան մը պիտի կարծեք: — Գոնապահ ոստիկանը զինքը կեցնելով ըստ:

«Եց բարեկամ, ասանկ ո՞ւր կերթաս.

Մորդազզեստ անձն իր ուսերովը դռնապահը կողմանակի հըրելով, պատասխանեց.

«Ե՞նչ կուզէ այս ստահակը ինձմէ, ըստ, այնպիսի կծու ձայնով մը որ սրահն բոլոր բաղմութիւնը պարտաւորեցաւ այսպիսի տարօրինակ բանակցութեան մը ունկնդիր ըլլալ: — Զե՞ս տեսներ որ ես եմ:

— Զեր անո՞ւնը, հարցուց գոնապահը.

— Ժագ-Քօփրընօլ.

— Իսկ ձեր պաշտօնը.

— Զանկապանավաճառ, եւ կանտի երեւ չուրի շնորհաներու բարձրութիւն:

Գոնապահը կրկին անգամ զանի յետս մղելով ըստ . Պ. Զեր գալուստը պէտք է առաջին անգամ քաղաքապետութեան ոստիկանին իմացունէք, եւ ապա ներս մտնէք: — Բայց զանկապա-

նավաճառը անոր այս պատասխանին կը նդդիմանար: Կարդինալի սիրաը վշալից անտառ մը գարձած կը դժարէք. — Բոլոր ամբոխը ուշադրութեամբ զանի կը դիտէք. — Խղճալի՛ տեսարան, երկու օրէ ի վեր է որ՝ նորին Գերապատութիւնը Ֆլամանտացի այս արջերը հասարակութեան ներկայացնելու համար զանոնք տմարդական կշտամբանքներով շոյելու հնարքներ կը բանեցնէ: — Սկայն կիյլօմ-Ռիմ ժպառուն դէմքով դռնապահին մօտենալով կըսէ:

«Լուր առուէք որ կանտ քաղաքին կղերականաց ոստիկաններէն Տէր-Ժագ-Քօփրընօլն է. թոթովեց անոր ցած ձայնով:

— Գոնա՞պահ, յարեց կալ զինալ, բարձրաձայն, լուր առուր որ հոչակաւոր կանտ քաղաքին կղերական ոստիկաններէն՝ Տէր Ժագ-Քօփրընօլն է:

Կիյլօմ-Ռիմ միտիայն իր այս սխալման դժուարութիւնները խոհեմութեամբ բառնալու կարողացաւ: — Բայց Քօփրընօլ կարդինալի ձայնը արդէն լսած էք:

«Ո՞չ, Աստուած վկայ, զոչեց իր թնդական ձայնովը. Ժագ-Քօփրընօլ, զանկապանավաճառը. կը լսե՞ս, զոնապահ, ասկէ ո՞չ աւելի եւ ո՞չ պակաս խօսք երբեք պէտքը չէ: — Աստուած վկայ, զանկապանավաճառ, աւելի աղեկն ալ այդ է: — Պ. Արքիդուքուր շատ անզամ իր ձեռնոցը իմ զանկապաններուն մէջ զնտուած է:

Այս խօսքին վրաց, ծափահարական իմաստումները սկսան ստականալ. այսպիսի անարդեկի

ինդկատակութեան մը մնոտի խօսքերը Փարիզի  
ամեն կողմը տարածուեցաւ . բայց եւ այնպէս  
ամեն տեղ ծափահարական ընդունելութիւններ  
գտաւ :

Ենթագրենք թէ Քօփրընօլ պարզ մէկը եղած  
ըլլար , եւ զինքը շրջապատզներն լոկ ժողովարդներ . դարձեալ մէկզմէկու հետ զիւրապէս  
այսպիսի ելեքտրական յարաբերութիւն մ'ունեա-  
նալու հ ոմար շատ կանուխ էր : — Ֆլամանտայի  
զանկապանավաճառին այսպիսի ամբարտաւան  
կշտամբանքներէն նոյն տեղ գանուողները ամօ-  
թահար եղան . բոլոր ռամիկ հոգիները գրգռու-  
եցան , սակայն չեմ գիտեր թէ այս ինչպիսի  
անոգի զգացում մի է որ գեռ եւս տամն եւ  
հինգերորդ դարուն մէջ բոլորովին դատարկ  
որոշումներու մէջ կը գեգերի :

— Ասիկայ համեմատական հաւասարութիւն  
մի է որ՝ այս զանկապանավաճառը գալով Պ .  
Կարդինալի հետ միասին հանդիմատես ըլլալու-  
կը ճգնի սատանայական խղճալի եւ համեղ մտա-  
խոհութեամբ , այնպէս որ իր սովորական հնա-  
դանդութեամբը Պալատի վերակացուին ոստի-  
կաններուն սպասաւորներէն , Աէն-Ժէնըլիէլի  
արբայէն եւ Կարդինալին քղանցակալներէն սի-  
րալիր յարգանքներ գտաւ :

Քոփրընօլ ամբարտաւանութեամբ բարեւեց  
նորին Գերապատութիւնը : Լուի Ժ. քաջա-  
զուն ռամիկները տեսնելով անոր բարեւին լն-  
դունելութիւնը սկսան երկնչիլ : — Ասկէ ի դատ  
որչափ որ Կիլմ-Ռիմ իւլուսաւ և խորածնկ ինչ-

պէս կըսէ Ֆիլիպ-տը-Կօմէն , թէ հեգնական այլեւ  
այլ կատականքներով այս երկուքին ալ քմացը  
համեմատ կը վարուէր . — Ամեն ոք իր տեղը  
առանձնացաւ . Կարդինալի կերպարանքը տիրա-  
գին եւ խոնարհ , իսկ Քօփրընօլ ուրախ զուարթ  
ու մեծամիտ էր , եւ անկասկածելի կերպով այնպէս  
կերեւակայէր որ իր զանկապանավաճառ մակա-  
նունը ուրիշներէ աւելի համբաւաւոր էր , որն  
որ Մարի-տը-Պուրկօյնը , այսինքն այս Մարկե-  
րիան մայրը , որուն հետ Քոփրընօլ այսօր պիտի  
ամուսնանար : Զանկապանավաճառէն աւելի Կար-  
դինալի սիրած վախի եւ երկիւղի բանտ մը դար-  
ձաւ . քանզի առաջինը կարդինալ մը չէր որ  
Կանթուացիները խրախուսելով յանդուզն Հարլի  
աղջկան տարփածուներու դէմ յուզեր : — Ասի-  
կայ կարդինալ մը չէր որ մէկ խօսքով ամիտիը  
իր աղաչանաց արտսունքներուն դէմ պաշտպա-  
ներ : — Իսկ Ֆլանտրի գեռահաս օրիորդը ինչ-  
ուան գլխատման բեմը գալով կաղերսէր իր ժո-  
ղովրդեան՝ աննոց համար . եւ որչափ որ զան-  
կապանավաճառը ձեր երկու գլուխները գետին  
գլորելու համար իր մորթապատ ուսը կը բարձ-  
րացնէ իր մնաշառք տեսաց Կիւի-ա՛նմզերքուրի  
եւ դիւանադպիր Կիյոօմ Հիւկօնէի դէմ :

Սակայն խեղմ Կարդինալի կրած այս արհա-  
մարհական անարգանքները գեռ եւս վերջացած  
չէին . քանզի ինքը այսպիսի վատերու ընկերա-  
ցած ըլլալով՝ սիրով կը հարկադրէր այս դան  
բաժակին մուռը անդամ քամել :

Կը յուսամք որ ընթեցողը գեռ եւս կը մը-  
6

տաքերէ մուլացիկին անամօթութիւնը որ յառաջաբանին սկսուելէն ի վեր կարդինալի բաղմոցին ծովերուն յարած մնացած էր : Այս հրաւիրեալ մեծանուններուն զալուստը երբէք անոր օգնութիւն մը չեղաւ, որչափ որ այս եկեղեցական առաջնորդներն ու գեսպանները խոնուելով զիրար կը տապալէին . — Թատերաբեմի մէջ ֆլամանտացւոց համար եղած նողկալի թշնամանքները կարծես զինքը անդորրութեան մէջ թողուց, որն որ աներկիւղ դիմօք սրունքները խաչաձեւ մէկզմէկու բերած շինուածոյ խոյակին վրայ հանդիսաւ ամէն բան կը դիմէր :

Մուրացիկին յանդուդն դէմքը խաղաղ կերպարանք մ'առած ըլլալով, բաց ի առաջին անդամէ, այլ եւս երբէք մէկը զինքը չէր տեսներ . քանզի հանդիսականաց ուշադրութիւնը նոյն միջոցին ուրիշ գէպերու վրայ դարձած էր : Ինքը կեցած տեղէն երբէք սրահն մէջ տեղը բան մը չէր տեսներ . անհոգ նախոլիթանի մը պէս գըլուխը կը շարժէր . մեքենական սովորութեամբ երբեմնակի իր շարժումները կը կրկնէր գոչելով . «ողորմութիւն», եթէ կը բարեհաճիք . . . եւ ըստուգիւ ինքը միայնակ ներկայ հանդիսականաց մէջ տեղն ըլլալով հաւանական է որ չը կրցաւ գլուխը գէպի այն կողմը դարձնել, ուր տեղ Քօփընօյն ու դռնապահը բանակցութեան վէճով մը կզբաղէին : — Նոյն միջոցին բաղդգը այնպէս բերաւ որ կանափ Տէր զանկապանավաճառը, որի հետ որ բաղմութիւնը արդէն սերտ համալրութիւն մ'ունէր, եւ որի վրայ որ բոլոր հանդիւ

սականաց աչքերը սեւեռուած էին . իսկոյն եկաւ մուրացիկին վերի կողմը անոնց քովը բազմոցին վրայ նստաւ : — Ֆլամանտացի դեսպանները այս գէպքը տեմնելով բաւական զարմացան : — Այս անձը իր աչքերուն տակը նստող ստահակին ակնարկ մը նետելով բարեկամութեամբ անոր ցնցոտապատ ուսին զարկաւ : — Մուրացիկը ետին դարձաւ ու անոր յանկարծահաս գալուատը տեմնելով ապշեցաւ : Արդէն այս երկու դէմքերը մէկզմէկու ծանօթ ըլլալով, եւն, առանց հանդիսականներէն կամկած մը նշմարելու, զանկապանավաճառն ու հիւանդուա տկարը ձեռք ձեռքի տուած սկսան իրարու հետ խօսիլ, եւ որչափ որ Քօփէն-Թրուլլլլքու իր գրգլիկները, գիւպակաւոր բազմոցն ի վար կախած նարնջի մը վրայ թրթուրի մը կերպարանքը նկարելու կաշխատէր :

Այսպիսի համաքանչ տեսարանի մը չքնառ նորածեւութիւնը . հանդիսականաց այնպիսի խնդութեան եւ ուրախութեան շշնչեան մը պատճառ տուած որ՝ կարդինալն անդամ չը յապաղեցաւ այս տեսարանը գիտելու համար բաղմոցին վրայէն կէս մէջքէն վար կախուիլ . բայց՝ ի դուր . քանզի իր կայարանէն հաղիւ հազ Թրուլլլքուի նախատամի գրգլիկը կատարելապէս կրնար նշմարել : Ուստի բնականաբար մտարերեց որ մուրացիկը ողորմութիւն ինսդրելով, ժողովուրդը գրգուելու կը յանդգնի, — կարդինալ զուց բարձրածայն : « Պաշտօնատան Պարոն վերակացու, ինծի համար գետը այս ստահակը : »

—Աստուած վկայ , Տէր կարդինալ , բաւ  
Քօփրենոլ , առանց Քօփէնի ձեռքը թողելու , այս  
անձը մտերիմ բարեկամներէս մինն է :

—Փա՛ռք , փա՛ռք » աղաղակեց խաժամուժ  
ամբոխը : Տէր Քօփրենոլ այս վայրկենչն սկսեալ ,  
ինչպէս որ կանտի մէջ , նոյնպէս ալ Փարլողի ա-  
պուշ ժողովրեան առջև բարի անուն շահեցաւ , վա-  
սն չէ առ աբուսի հարդէներ հոն արել շատ հոն .  
ինչպէս կըսէ Ֆիլիբ-տը-Քօմին , թէ՝ +անի որ է-  
քենաւ ևս այսպէսէ անուիդաններ են :

Այս խօսքին վրայ կարդինալ շրթունքները  
խածնելով , գէպ ի դրացնոյն , այսինքն Եէն-ժէ-  
նըպիէվի արբային դարձաւ , ու անոր կէս ձայ-  
նով ըստ :

« Սիլրելի գեսպաններ , գիտէ՞ք արդեօք որ-  
չափ աղէկ կըլլայ , եթէ՞ Պ . Արքիդուքութիւնը  
մը զլկելով , մեր գալուստը Մատամ-Մարկերի-  
տին իմացնէ : »

—Զեր գերազատուութիւնը , պատասխա-  
նեց արբան , անիկայ Զեղ տեսնելուն պէս իր  
Ֆլամանտայի քաղաքավարութեան խողական կըն-  
ճիթը կը կորոնցունէ : Margaritas onto porcos .  
Մարտիրոսութ ի՞ո՞ւ է : )

—Շուտակ ըսէ , պատասխանեց կարդինալ ,  
կարեկցական ժպիտով մը : Porcos onto Mar-  
garitam . « Մարտիրոսութ ի՞ո՞ւ է : »

Բոլոր կերական դասը այսպիսի խօսքի մը  
դարձուածքներէն յափշտակուելով զարմացան :  
Եւ կարդինալի սրտին ցաւերը կարծես թէ սա-  
կաւ ինչ սիստիմնք մը զզաց : —Այժմ Քոփրը-

նոլի ընկերակցութենէ աղատ ըլլալով իր խեղ-  
կատակութիւնները ծափահարական ընդունելու-  
թիւն գտան :

Արդ մեր ընթերցողներէն որոնք որ այսպի-  
սի նկարագրութեան մը խորը թափանցելով խոր-  
հուրդ մը եւ կամ գաղափար մը կզգան , և ինչ-  
պէս որ այսօրուան զրութեանց ոճերը ամէն բան  
յայտնապէս մարդուս իմացականութեան կազդեն :  
Այժմ կը մնայ մեղ անոնց հարցունել՝ եթէ քաջ  
կը յիշեն թատերական ներկայութեան ժամադիր  
վայրկեանը , ուր տեղ մեք իրենց ուշադրութիւ-  
նը Պաշտօնատան զուգահեռածեւ եւ լայնատա-  
րած սրահին վրայ դարձնել կը ջանայինք : —  
Սրահին մէջ տեղը արեւմտեան կողմը , պատին  
կոթնցուցած ոսկի դիպակէ բազմոց մը կար ,  
որն որ փոքրիկ կամարակապ գոնակէ մը այս  
ծանրաբարոյ խեղկատակները մէկզմէկու ետեւէ  
նուիրակի մը թնդական ձայնին ազդարարու-  
թեամբը ներս կը մտնէին : —Առաջին կարգի  
նատարաններուն վրայ արդէն փառադպրդ սպի-  
տակադոյն աքսէայ (d'hermine) վերարկուներով  
եւ թաւշեայ ծիրաններոյն կերպաններով չպա-  
րուն վենադէմ անձննեներ կային : —Բազմոցին  
շուրջը պատող բազմութեան լոռութիւնը գովա-  
բանութեան արժանի էր . իսկ վարը կամ գիմա-  
ցի կողմը եւ այլ ուր բազմամարդ խումբերու-  
սուկալի աղմուկներ կը նշմարուէր : —Հազարա-  
ւոր բազմութեան աչքերը աստիճանաւոր բազ-  
մոցը սեւեռուն , այս չքեղաշուք զէմքերը կը զի-  
տէին , ու անոնց ահաւոր շնչման ձայնները մար-

դուս ականջները կը խլացունէին : Եւ իրօք , Հանդիսականաց համար այս տեսարանը խիստ հետաքրքրական էր . նաեւս ուշադրութեան արժանի : —Ասոնցմէ ի զատ ո՞վ պիտի ըլլան արդեօք դոյնզգոյն հանդերձներով պաճուճեալ այն չորս կատակերգիչները , եւ ՞անոնց ոտքերուն տակը կեցող չորս անձինքները : Ո՞վ էր արդեօք այս խեղկատակներու մօտը կանգնող պատկառելի անձը որ ծիապանական սեւա կրկնոց մ'ու գունահատ դէմք մ'ունէր : —Աւա՛ղ ուրեմն , սիրելի ընթերցող , ահա՛ նոյն լնքն Բիէր-կրէն-կուարն ու իր թատրերգութեան դերասաններն էին :

Այս ամէն մանրամասն պարագայները կարծես բոլորովին մեր ուշադրութենէն կը վրիպէին .

Ահաւասիկ անոր այսպիսի երկչուութեանը ճզրիտ նկարադրութիւնը :

Կարդինալը սրահը մտած միջոցին , կրէն-կուար իր յառաջաբանին անընդհատ շարունակութեանը համար սրտին յուղունքը երբէք չէր դադրեր : Վարանեալ գերասանները կը հրապուրէր որպէս զի գերելնին սկըսին եւ ձայներնին սկզբնական ձայնին աւելի բարձրացնեն : —Աւելի ամսն տեսնելով խեղճը որ իր պատգամները ամէն տեղ բոլորովին անլուկի կըլլան , ինք եւս ակամայ պարատարեցաւ պահ մը լուսիթիւնը յարգել : —Քառորդի մը չափ այս ընդհատութիւնը տեսեց , բայց եւ այնպիս թշուառը երբէք ոտքերը գետին զարնելէ եւ շար ընդ հուզ շարժումներ ընելէ չէր դադրեր : —Կիսքէթ եւ Նիէ-

նորտ , այն երկու միրային օրիորդները , յառաջաբանը չընդհատելու եւ հեղինակը քաջալերելու մտօք ստեղ ստեղ հարցումներ կընէին եւ պատասխան կը խնդրէին : —Ի զո՞ւր աշխատութիւն : —Կարդինալներէն , գեսպաններէն , եւ բազմոցին վրայ գտնուող հանդիսականներէն եւ ոչ մէկը իր տեղէն չէր շարժեր . բաց ի այս լայնատարած սրահը լուսաւորող արեգական շառաւիդներէն : —Պէտք է այս իրողութեան հաւատամք եւ ցաւ ի սիրա յիշեմք որ այս խեղկատական յառաջաբանները թեթեւ կերպով ձանձրացնել : Ճիշդ այն վայրիկնին ուր՝ Նորին Գերապատութիւնը սոսկական քաղաքավարութեամբ հանդիսին խափանման պատճառ կուտար : —Այս ամէն գէտքերէն վերջը ինչպէս որ աստիճանաւոր բաղմոցը նոյնպէս ալ մարմարին սեղանը միշտ մի եւ նոյն տեսարանը , այսինքն Լապուրի ու Քէօժէի , Նօպլէսի ու Մարշանտէզի կնճռու վիճաբանութիւնը կը ներկայացնէր . քանզի այս վերջինը ֆարիզի ապուշ կլթեալ բազմութեան մեծ մասին շատ ախործելի էր , որոնք անյեղեղ , հանդիսա եւ կարծես անշարժ արմբկամբ մէկպէկու միան ու ուկորները կը խթէին : —Այս Ֆլամանտացի գեսպաններուն եւ այս եպիսկոպոսական կարգին մէջ Կարդինալի կերպարան-պոսական մէկ կարգին մէջ կարգինալով բազմաթիւ պաքով եւ Քոփրընօլի բաճկոնով բազմաթիւ պաճուազարդ , շպարուն ու կայտառախօս անձինքներ կային , եւ որոնց համար աւելի պարզը խօսելով , սարկաւարդական յարդահիւս գեղին եւ

Ճերմակ պարեգօսներու պլլուած էին, եւ ինչ պէս որ արդէն կրէնկուարի համար սովոր էր, կրօնական հանդէս մը կատարելու ատեն, շուրջառի նման միշտ վրան կառնէր :

Մեր բանաստեղծը երբ տեսաւ որ ամէն տեղ կրկին անգամ սկսաւ սակաւ ինչ լոխն խաղաղութիւն մը տիրել . այնպիսի ճարտարամտական խորամանկութիւն մը մտածեց որ ամենայն յաջողութեամբ կրցաւ ինքզինքը այս տարտամ եւ խարխուլ վիճակէն աղատել :

«Պարո՞ն, ըսաւ իր մօտակայ դրացնւոյն դառնալով, որն որ այս անձը վեհադէմ քաջ եւ մեծահասակ մէկին էր : —Ե՞րբ պիտի սկսի :

—Ի՞նչը, ըսաւ դրացինը :

—ՀԵ՛, խորհուրդը, յարեց կրէնկուար :

—Ինչպէս որ դուք գիտէք . » պատասխանեց խօսակիցը :

Անոր այսպիսի կիսակտուր պատասխանաւուութեան վրայ, կրէնկուարի սիրտը շրջապատող մէզը փարատեցաւ, եւ այլ եւս պահ մը սպասելու ուղեց իր գործն իր ձեռքով յաջող դիրքի մը վերածել : Հուսկ ուրեմն բազմութեան մէջ մտնելով սկսաւ հանդիսականները զրդուել ու բարձրածայն դոչէլ . «Սկսեցէ՞ք խորհուրդը . խո՞րհուրդ :

—Սատանան խղդէ քե՞զ . ըսաւ ժօաննէստը-Մօլէնտինօ, որո՞ւն են այս ձայներն ու աղաղակները, որ վարէն կամ դիմացի անկիւնէն (վասն զի կրէնկուար այն չորս խեղկատակներու նման աղաղակ կր բառնար) կը լսուին :

Խօսեցէք ուրեմն, ընկերակիցք, դեռ եւս խօրհուրդը չը լմնցաւ . թէ՝ կուզեն նորէն եւս կըրկնել, այնուէս չէ :

—Ո՛չ, ո՛չ, կաղաղակէին դպիրք միաբերան, գետինն անցնի խորհուրդը, գետինն անցնի . »

Բայց կրէնկուար ինքզինքը չկրնալով զլսպել, աւելի եւս բարձրածայն կը գոչէր, «Սկը-սեցէք, ալը՝սեցէք . »

Այս թշնամական նախատինքները կարդինալին ուշադրութիւնը կը գրաւէին :

«Պաշտօնատան վերակացուէն քանի մը քայլանդին բացակայ կեցող մնձ եւ խարտեաշ անձը ըսաւ . «Պարո՞ն ոստիկանապետ, ա՞րդեօք այս խեղկատակները օրհնութեան ջրոյն աւաղանին մէջն են որ այսպիսի դժոխային աղաղակներ կը բառնան :

Պաշտօնատան վերակացուն տեսակ մը երկակենդան (amphibia) քաղաքական պաշտօնատարներէն, դատաւորաց ուխտեալ միաբանութեան տեսակ մը հոլամանկներէն (chauve-souris) էր որ՝ մերթ ընդ մերթ մուկերու եւ թուշուներու բազմութեամբ գատաստանական զօրաժողովներ կը կազմէր :

Այս պատկառելի անձը, նորին գերապատուութեան մօտեցաւ, եւ առանց անոր դժկամակ դէմքին զարհուրանք մը տալու, թոթովախօսելով բացատեց անոր համարակութեան թէրութիւնները որ՝ նորին գերապատուութիւնը դեռ եւս չեկած արդէն կէս օրն իր շրջանը լը-

րացուցած էր, եւ աւելի է ըսել որ այս խեղ-  
կատակները այլ եւս չկրնալով բազմութեան ամ-  
համբերութիւնը զապել, ստիպուեր էին խոր-  
հուրդը սկսել եւ հանդիսատեսները գոհ ընել.  
առանց ջեր Գերապատութեանը սպասելու :

Անոր այսպիսի կիսակառուր թոթովմանը վրայ  
կարծես թէ կարգինալը խնդալէն կը ճաթէր.

« Կերդնում պատոյս վրայ, կըսէր եւ գոհ  
եմ Պաշտօնատան Պ. Վ. Երակացուէն . կըգովիմ նա  
եւ անոր հանձարամիտ տաղանդը որ հանդիսա-  
կամները գոհ ընելու մաօք այս դիրքը բոնած է:  
Դուք ի՞նչ կըսէք, Տէր Կիյոմ-Ռիմ, այնպէս չէ:

— Այո՛, մեծարգոյ Տէր, պատասխանեց Կիյ-  
յօմ-Ռիմ, թատերգութեան մէկ մասին զերծու-  
մովը կրնանը հանդիսականաց սրտերը գոհ լնել:  
Քանզի այս է միշտ մեր օգտաւէտ ու արդիւնա-  
ւոր շահե :

— Այսպիսի սրիկամները միթէ՞ պիտի կրնան  
իրենց խեղկատակութիւնները շարունակելու  
յանդգնիլ, հարցուց վերակացուն :

— Սկըսեցէք, սկըսեցէք, ըսաւ կարգինալը:  
ասիկայ ինձի համար հոգ չէ . այժմ ես կերդամ  
իմ պաշտամանց աղօթագիրքը կարգալու : »

Վերակացուն դէպի ի բազմոցին եղրը յառա-  
ջանալով գոչեց, ձեռքով լուռութեան նշան մ'ը-  
նելով .

« Քաղաքացիք, շնականք եւ տեղացիք .  
խորհուրդն սկսելու փափաքողն ու անոր վեր-  
ջաբանութիւնը լսել ու զորին գոհ ընելու համար,  
նորին Գերապատութիւնը կը հրամայէ որ ա-  
նարգել կերպով խորհուրդը շարունակուի : »

Այժմ պէտք է այս երկու կողմէն եղած  
պատգամներուն ալ հապատակ գտնուիլ . քանզի  
արդէն երկար միջոցէ մ'ի վեր հեղինակին ու  
հասարակութեան սրտին մէջ կարդինալի համար  
թշնամութեան կայծ մը կը փալվէր :

Թատերական տեսարանը կեցող խեղկատակ-  
ները սկսան երկնել իրենց բանաստեղծական  
խծբանքները : — Կրէնկուար կը յուսար որ իր  
հեղինակութեան մնացորդին ունկնդիր պիտի  
ըլլար մողովուրդը . շատ չանցաւ անոր այս յոյ-  
սը իր այլ եւ այլ պատրանքներուն նման ի դե-  
րեւ ելաւ : Արդէն գիւմանատան մէջ լուռութիւնը  
ինչպէս որ պէտք է անդորր կերպարանք մ'ա-  
ռած էր, բայց եւ այնպէս Կրէնկուար չէր նըշ-  
մարեր որ երբ կարգինալը յառաջաբանին շա-  
րունակութիւնն կը հրամայէր, բազմոցը բոլորո-  
վին դատարկ էր . Ֆլամնատացի հրաւիրեանները  
նորանշան խեղկատակութեան մը վրայ համա-  
լով սկսան այսպիսի ընկերութեան մէկ մասն ալ  
իրենք կազմել, եւ որոնց անուններն ու յատ-  
կութիւնները նուրիակի մը ընդհատական ձայնին  
հետ իր բանախօսութեան շուրջը թոթուալով,  
հոն տեղ՝ մեծամեծ չարիքներ կարդիւնաւորէր,  
եւ իրապէս մարդո կրնայ մտաբերել թատերա-  
կան հատուածի մը մէջ տեղը, միշտ երկու կի-  
սատողներու եւ երկու յանդերու հեծեծանքները  
որ, նուրիակի մը շրթունքներէն սահելով հե-  
տեւեալ փակալի ծննդը կը յօրինէ :

« Տէր Ժագ-Նարմօլիւ, փոխանորդ արքունի  
եկեղեցական պաշտամանց .

« Ժան-Մը-Հարլայի, զինակիր, եւ Փարիզի գիշերապահ ասպետին պաշտօնակալը .

« Տէր Կալիո-Մը-Ժընուալիաք, Տէր Պրուս-Ասքի ասպետը, եւ արքունի պատերազմագընդին տեսուչը :

Տէր Տրէ-Ռակիէ : Մէր տիրոջ արքունի անտառներուն եւ ջուրերուն, Ֆրանսայի Շամբայնը եւ Պրի Քաղաքներուն խնամատարը .

« Տէր Լուի-Մը-Կրավիլ, ասպետ, խորհրդական եւ արքունի սենեկապահ, Գաղղիոյ արքունեաց պատրապետը, եւ Վէնսունի անտառին պահապանը .

« Տէր Տըզի-լը-Մէրսիէ, Փարիզի Կոյրանոցին տանը պահապանը, եւն, եւն, եւն :

Այս գէպքը իսխատ անտառնելի կերեւէր :

Ահա տարօրինակ ընկերակցութիւն մը, որ թատերգական դերին շարունակութեանը արգելքներ կստանայ : Խեղճ Կրէնկուար այնչափ կը զայրանար որ չէր կրնար իր սրտին կեղծիքները ծածկել, քանի կերթար, իր ցասումը կը բազմապատկուէր . քանզի երբէք մէկը իր հեղինակութեանը ունկնդիր չէր ըլլար : — Եւ իրօք այսպիսի թատերական հանձարեղ ճառախօսութիւն մը յօրինելը շատ դժուարին էր իրեն նման ապուշ գլուխներու համար :

Յառաջաբանին չորս խեղկատակները, իրաց այս դժնդակ վասնգներուն հոսանքները նշմարելով ալիոլորմ կերպով կը ցաւէին . իսկ երբ Աստղիկ, (vera incessu patuit dea) Գաղղիոյ աստեղատան ազգատօնմեան փառազարդ եւ նո-

բաձեւ կիսազգեստներէն մին հագած առանձին իրենց ներկայացաւ յիշեցնելով իրենց խոստումը, կը խնդրէր այն ոսկիէ գեղվին որ պահ մ'առաջ կը խոստանացին զանի տիեզերահոչակ եւ գեղասքանչ օրիորդի մը ընծայելու : — Ժիւփիթիէ, որուն որոտման կայծակը կրօնաւորաց զգեստատան խորերէն մարդուս ականջին կը հնչէր, դիցուհին անգամ անոր ապաւինութեանը կը դիմէր, այսինքն աննշան կերպով Մ. Տօֆինը ամուսնացնելու մաօք : Դեռահաս պատմանիի մը նման դամասկեայ ձերմակ հանդերձներով շպարուած եւ ձեռքը մարգարտեայ ծաղիկ մ'առած (Ֆլանտի օրիորդին կերպարանքին տակ ծածկուած էր :) յատկապէս Աստղիկ հետ մըրցելու կուգար : — Հարուա՛ծ թատերական եւ բաղդի յանկարծական փոփոխում : — Աննկարագրելի հակառակութիւններէն վերջը, Աստղիկ, Մարկերետ եւ դաշնակիցք յուսահատելով որոշեցին իրենց այս կնճռու վիճաբանութիւնը Ակուսին արգարութեան ատեանին ներկայացնել : Կար նաեւ հն տեղ թատերական հիանալի տեսարան մը որ Մեզօփոթամի թագաւոր Տէր Բէտրին էր : — Այսչափ յառաջաբանը ընդհատելու համար շատ դժուարին էր, անոր իմաստը բժբոնել : — Այս խեղկատակներու ամէնն ալ նոյն միջոցին սանդուխէն վեր կեր էին :

Սակայն այս ամէն եղելութիւններէն վերջը, այս գնդեցիութիւններէն եւ ոչ մէկը ոչ ոք ըդգաց ու հասկրցաւ : Կարդինալը հանդիսատունք մտած միջոցին, ըստին թէ աներեւոյթ եւ կախար-

դադէմ օրիորդ մը յանկարծ բոլոր հանդիսականաց ակնարկները մոգական հանձարամտութեամբ սրահին հարաւային ծայրը, արեւմտեան կողմը դրուած, դէպի մարմարին սեղանն ու աստիճանաւոր բազմոյց կը հրաւիրէք: —Երբէք հընարք մը չկար որպէս զի կարենար, դիւանաւունը անոր այս կախարդական հմայանքներէն ազատել, բոլոր աչքերը հոն տեղ սեւեռուած մնացին: Նորեկ հիւրերը, եւ իրենց անիծեալ անունները, իրենց դէմքերն ու իրենց կերպարանքները հանապաղօրեայ այլակերպութիւններէին: —Ասոնց բոլորն ալ տաղտկալի էին, ի բաց առնելով կիսքէթ եւ ևիէնարտ որ երբեմնակի դէմքերնին դէպի ի յետս կը դարձունէին երբ կրէնկուար իրենց բաղուները բոնելով կը քաշէք, բաց ի իր քոլը կեցող այն մեծ ու խարշեալ համբերողէն: Երբէք մէկը զինքը մտիկ չէք ըներ, երբէք մէկը այսպիսի խեղճուկ բարոյականութեան հեղինակն դէմքը չէք դիտեք: —Կրէնկուար այս ամէնը կողմնակի աչքով մը կը դիտեք:

Ո՞քչափ դառն էք իրեն համար այս տեսարանը, երբ կը տեսմէք իր փառաց եւ բանաստեղծական հեղինակութիւնը այսպէս կտոր կտոր կը բղքառուի ու դարաւոր պարսպի մը նման հիմնի վեր կը տապափի, ո՞քչափ վշտագին երեւակայութեան մը մէջ կը դէգերէք. իր սիրաը, երբ կը տեսմէք որ տակաւ առ տակաւ ներկայ հանդիսականաց անհամբերութիւնը Պ. վերակացուին դէմ ապատամբութիւն մը յարուցանելու կէտին

կը համնի, իր հեղինակութիւնը լսելի ըլլալուն համար: —Արդ՝ կայ արդեօք մէկը որ այս աղիողորմ դէպքը տեսնելով չը կասկածի: քանզի այս հանդիսին նախասկզբնաւորութիւնը բազմութեան միահաւան ծափահարութեամբը սկսերէք: —Ահա՝ յաւիտենականութեան ամենամեծ հրաշագործութիւններէն մին, որ բազմութեան օգնութեամբը երբեմն կը կաղդուրի եւ երբեմն կը նուազի, —Մտածելու է միանգամ որ ոստիկանութեան վերակացուին պէտքը կզգային: ու անոր զինակիրներուն օգնութեանը կը կարօտէին: Խ'նչ դժբաղդութիւն եւ ի'նչ ալզէտք չը մնաց որ այս երանելի ժամադրութեան վրայ չը հասնին:

Արդէն նուիրակին գաղանական ինքնախօսութիւնը բոլորովին խաղաղեք էք: Ամէն ոք հաւաքուած հանդիսին կսպասէին: —Նոյն միջոցին կրէնկուար հառաչ մ'արձըկեց, եւ դերասանք սկսան արիաբար իրենց դերը շարունակել: —Սակայն չէին նշմարեք երբէք Տէր Քօփբընօյն ու զանկապանավաճառը, այս երկուանձինքը, մէկէն ի մէկ ոտքի ելան, որպէս զի համատարած լուռութեան մը մէջ կարենան կրէնկուարի այս զագիր հրապարակախօսութեանը ունկնդիր ըլլալ:

« Փաղաքայի Պարոնայք եւ Փարիզի շնաւկան աղնուականք, Աստուած վկայ, ես անզամ չեմ զիտեք թէ մեք հոս աեզ ինչ ընելու համար եկեր ենք: —Պարզապէս կը տեսնեմ վարի անկիւնին մէջ, եւ այս մոյթին վրայ, այնպիսի


անձինքներու դէմքեր , որոնք ձեզիպէ մներու դէմ կադ մը բանալ կուզեն : — ձշմարիսը խօսելով չեմ դիտեր թէ՝ այս խեղկատակիութիւններն են զորս դուք ի՞ո՞րհո՞րդ կանուանէք : Եթէ ասոնք բոլորովին ի զուր բրօսանքներ են . — Դերասանք պարապ տեղը իրենք իրենց լեզուին հետ կը կոռուին : Ահաւասիկ քառորդէ մ'ի վերէ որ խազաղութեան կսպասեմ , բայց ի զուր : — Ասոնք այնպիսի վատթարութիւններ են , որ անիրաւութեամբ մարդուս մորթն անդամ կը կեղեքեն . ասոնց առաջքը առնելու համար պէտք էր Լօնտօնի եւ կամ Խօթէրտամի յաղթու մըրցողներուն դիմել . եւ ահա՛ այն ատեն պիտի կարենամք անոնց դէմ ենել , դուք բռան հարուածներ կը տեղաք մարդոց վրան , զորս մեք հոս տեղէն անոնց բոլթիւնը կը լսեմք . սակայն անոնք գթամիրտ անձինքներ են , անոնք մեզի մաւրիտանական պարահանդէս մը , նաեւ քանի մ'այլ եւ այլ զուարճախառն կատակերգութիւններ պիտի ներկայացնէին : Ասոնք չէ որ նոյն աեղ ինձի այսպէս կըսէին . այլ եւ այնպէս Ս. Պատին ընտրութեամբք խենդութեան տօն մը կատարել կը խոստանային : — Մհնք եւս Ձեզի նման կանափ մէջ խենդերու պապ մ'ունինք , ուրեմնն քաջ գիտցեք որ մեք եւս ձեղմէ վար անձինքներ չենք , Աստուած գիտէ :

Ահա այժմ նոյնը կը կրկնեմք , ասոնց ամէնն ալ խաժամուժ ամբոխի մը կը նմանին . ինչպէս որ ասոնք : — Եւ վերջոյ ամէնն ոք երթալով գլուխը ծակէ մը զուրս կը հանէ , եւ ահուլի դիմօք

ուրիշները կը խեղկատակէ , ասոնցմէ որն որ աւելի դմնակ դէմք մը կը ձեւացնէ , ամենուն ծափահարութեանը կարժանանայ , եւ խկոյն Պատ կընտրուի : — Ահաւասիկ այսօրուընէ աւելի զբօսալի տեսարան մը Ձեզի նկարագրեցի : Եթէ կը հաճիք մեր երկրին սովորութեամը համեմատ կրնանք ընտրել Ձեր Պապը : Իմ նկարագրած ձեւս կարծեմ Ձեր այս շաղակրատ խեղկատակութիւններուն չափ ունենդիրներու տաղտկալի ձանձրութիւններ , չը պիտի տայ : — Եթէ՝ անոնք դալով իրենց խեղկատակութիւնները լուսամուտէն ներս շարունակել ուզեն , զանոնք կը հեգնարաննեմք : — Դուք ի՞նչ կըսէք , Պարոն քսղաքայիններ . այժմ հոս տեղ երկու սեռէ բաղկացնալ տարօրինակ դէմքեր կան , որոց դէմքը կըրնայ ըստ բաւականի Ֆլամանտացիներուն իրընառումը գրգռել , եւ մեր դէմքերը բաւական արգեղ նշմարուելուն համար կը յուսամ որ անոնցմէ գեղեցիկ խեղկատակներ կրնամք ձեւանալ »

Կրէնկուար թէ եւ կուզէր անոր պատասխանել , սակայն ապշութենէն . զայրութէն եւ պրտին տաղնապէն արդէն չուարած կեցած էր : — Ամէն կողմանէ զանկապանավաճառը այսպիսի չողուարար առաջարկութեամբ , նաեւ այս քաղաքացիներուն շինական աշուականեր կոչելուն համար , յարգական ընդունելութիւններ գտան : — Անոր համար նոյն աեղ ինքզինքը հեղեղի մը հոսանքին մէջ նետելէ ուրիշ ճար մը չը կար : — Կրէնկուար այս միջոցին սկսաւ իր ամօթահար դէմքը երկու ձեռքերուն մէջը պահել . քանզի խեղճը Ակամիմուն-տը-թիմանթի նման գոնէ զրգւիկ մ'ունենալու բաղդին արժանացած չէր ,

որպէս զի կարենար անով իր ապուշ գլուխը  
ծածկել :



### ԳԼՈՒԽ Ե .

#### Գ.Ա.ԶԻՄՈՏԸ

Քօփրբնոլի այս առաջարկութիւնը ակըն-  
թարթի մը մէջ ի գործ դնելու մտօք , քաղա-  
քայիներն , դպիրներն ու աշակերտները մէկէն ի  
մէկ սկսան աշխատիլ : Մարմարին սեղանին  
դիմացի մատուռը իրը խեղկատակութեան թա-  
տերաբեմ որոշեցին : Դրանը վրայի գերասքանչ  
վարդածեւ պատուհանին կոտրած ապակիի մը  
քարաշին բոլորակը պարապ թողով լորուեցին ,  
որպէս զի գերասանք զլուխնին անկէ դուրս  
հանեն : Այս պատուհանին համենլու համար բա-  
ւական էր մի միայն երկու տակառներու վրայ  
մագլել : — Զերք գիտեր ուրիէ գտեր եւ բերեր  
այսպէս տարօրինակ ձեւով մէկզմէկու վրայ գը-  
րեր էին : — Այնակէս կարգադրեցին որ ներկայ  
գտնուող ուխտաւորք թէ այր եւ թէ կին , (վա-  
սըն զի այս վերջիններէն պատուհի մըն ալ կըր-  
նար բլլալ ) իրենց բնածին կուսութեանը անա-  
րատութեան համար , անոր խեղկատակ դէմքը  
տեսնելու փափառզները պէտք է գաղտնապէս  
դէմքերնին ծածկելով զան , եւ այս մատուն  
մէջ պահուըտին , ինչուք որ ինքը պատրաստը-  
ւած , տեսարանը վերադառնայ : — Գրեթէ րո-  
պէի մը մէջ մատուռը բաղմաթիւ ուխտաւորնե-  
րով լեցաւ , եւ յանկարծ դուռը զոյցուելով ա-  
սնաք ամէնքն ալ բոլորովին մարդկային տեսու-  
թենէն աներեւոյթ եղան :

Քօփրբնոլ անշարժ իր տեղը կայնած՝ ամէն  
ըսն հրամացելով կը շտկէր ու կը կարգադրէր :  
Սյսպիսի շփոթութեան մը մէջ կարգինալի դէմ-  
քը կրէնկուարի դէմքէն աւելի շփոթած կերեւ-  
էր . այնպէս որ այլ եւս չը կրնալով համբերել ,  
իր սովորական եղած երեկոյեան ազօթքը պատ-  
ճառ բոնելով պաշտօնակալներովը հանդերձ հե-  
ռայցաւ այն տեղէն , առանց այն բազմութեան  
շարժումը զբգուելու որչափ որ իր գալստեան  
միջոցին ասոնց ամէնն ալ շարժման մէջ ձգած  
էր : — Կիյլօմ-Ռիմ , միմիայն նորին գերապատ-  
ուութեան փախուստը նշմարեց : Հասարակու-  
թեան ուշագրութիւնը , արեւանումն իր շրջանը  
սրահն մէկ ծայրէն առնելով ինչուան կեդրոնը  
կանկ կառնէր . հոն տեղ պահ մը հանդչելով  
կրկին անդամ կմկըսէր շարունակ զէպ ի միւս  
անկիւնը յառաջ երթալ . եւ ահա՝ այժմ բոլորո-  
վին իր բազանաց կատարելութեանն հասած  
էր : — Մարմարին սեղանը , եւ դիպակաչն  
բազմոցը արդէն լուսութեան քօղին տակ ծած-  
կուեր էր : Այժմ կարգը կուի ծակի Մատունն  
էր , այսուհետեւ հազար ու մէկ խենդութիւն-  
ներու համար՝ ասպարէղը աղատ էր . քանզի  
Ֆլամանտացիներէ եւ ստորին կարգի խամամուժ  
ամբոխէ մը ի զատ ուրիշ մէկը չկար հոն տեղ :

Խեղկատակութիւնները ոկսան : Այն դէմքը  
որ առաջին անդամ լուսամուտէն զուրս երեւ-  
ցաւ , աչքերուն բիբերը կարմիր գուրս դարձած  
էր , ապուշի նման բերանը այնչափ բացեր էր որ  
որկորն անզամ կերեւէր : Մերս կայսրութեան  
հեծելազօր աւագակներուն կոչիկներուն նման  
խորշուեալ ճակատ մ'ունէր . այս դէմքը մէկէն  
ի մէկ այնպիսի անսպառելի խնդութեան մը տե-

զի տուաւ , որ Հոմերոս անդամ այս անձը ուսմէ կութեան չաստուած մը կը կարծէք : Սակայն մեծ սրահը Ոլիմպիոսի տաճարին չէր նմանէք , եւ Նրէնկուարի խեղճուկ ծիւփիթիէրը զանի արդէն ուրիշներէ աւելի կը ճանչնար : Երկրորդ մը , ասոր յաջորդեց երրորդ խեղկատակ մը , պահ մը վերջը ուրիշ մը , եւս ուրիշ մը : Քանի կերթար անընդհատ ուրախութեան խնտումներն ու ոտքերու տոփիւնները կը սաստկանար :

Այս տեսարանին մէջ չեմ յիշեր թէ՛ ինչպիսի մասնաւոր յիմարութիւն մը , չեմ գիտեր թէ որպիսի ապշական եւ շլացական գօրութիւն մը կար որ՝ այսօր ամենամեծ դժուարութեամբ չեմք կրնար մեր ընթերցողաց ճիշդ գաղափար մը տալ , մեր այն աւուր եւ մեր այն սրահին վրայ . Երեւակայեցէք միանգամ գէմքերու կարդ մը , որոնք հետզիետէ երկրաչափական ձեւերով ի հանդէս պիտի գան : — Եռանկիւնէն մինչի տրապիդ . կոնէն մինչ ի բազմանիսար . մարդ կային կերպարանքները միշտ , զայրացումէ ի չնութիւն . ամէն տարիքները երախային կնճիռներէն մինչ ի ծերութեան օրհասական խորշերը : — Այն ամէն կրօնականներու ուրուականները ֆօնէն մինչ ի Պէլպէպիւթ : Այն բոլոր գաղանային գէմքերը , որկորէն մինչ ի կտուցը , խալամին (hure) մինչ ի ցուուկը : (museau) — Երեւակայեցէք , նէօվ կամուրջին բոլոր այն հրէները . — Ժէրմէն-Փէլօնի ձեռքին տակը քարացեալ այս ծիւաղները որոնք այսօր կարծես թէ յարութիւն առած հետզիետէ կուգան հրացայտ աչքերով ձեր առաջը կը տընկուին : — Վերջապէս ասոնք Վենեափի փողոցները շրջող բարեկենդանի ծաղրական գիմակա-

ւորներն են որ այժմ ձեր դիտանոցին առջեւէն կանցնին : — Մէկ խօսքով ասոնք մարդկութեան փուշերն են :

Տակաւ առ տակաւ այս սպանդարամետականաց անկարգութիւնները Ֆլամանտացի խեղկատակներու կերպարանքը կառնէք . այնպէս որ՝ Թէնիէ անգամ այս ամէն եղելութիւններուն ճշգրիտ նկարագրութիւնը չը պիտի կրնար մեզի ներկայացնել : — Այժմ բաւ է մեզ համար . մի միայն երեւակայել Սալվաժօր-Ռօզաի Սպանդարամետան տօնախմբութեանց պատերազմը , ուր տեղ , ո՞չ դպիրք , ո՞չ գեսպանք , ո՞չ քաղաքացիք , ո՞չ մարդիկը եւ ո՞չ կանայք , ասոնց եւ ո՞չ մէկը չէր մնացեր . ո՞չ Գլօփէն-Թըռույլլը Փուն , ո՞չ ծիլ-Լըքօրնէն , ո՞չ Մարի-Քաթրլիվը եւ ո՞չ Ռօպէն-Բուռըքէն . ասոնց ամէնն ալ այսպիսի խառնաշփոթ հասարակութեան մէջէն բոլորովին աներեւութացած էին : — Նոյն միջոցին կարծես թէ մեծ սրահը լրբութեան հնոց մը եւ անառակութեան լայնատարած ասպարէզ մէկը զարձած , ուր տեղ ամէն բերնէ աղաղակ մը կը լըսուէր . ամէն գէմքէ խեղկատակութիւն մը կը նշմարուէր , եւ ամէն անհատի գէմքին վրայ տարանցան կերպարանք մը կը տեսնուէր : Ասոնց ամէնն ալ ցասմամբ կաղաղակէին եւ զայրագին ճիչեր բառնալով սրահը կը թնդացնէին : — Այն տարօրինակ գէմքերը հետզիետէ գալով վարդաձեւ պատուհանին առաջը ակռանին կրճատելով ետ կը քաշուէին . եւ մարդուս այնպէս կը թուէր թէ այս որոտաման ձանը խարոյկի մը մէջ լավուիզող յարդեայ գաւազաններ են , որ այսպիսի կրճատմամբ կայրին ու կը լավին : Այս ամենա-

պեղալի որոտման ձայները ներկայ բաղմութեան կոկորդներէն կը խուսափէք . նման այն ծուխին՝ որ վառարանէն դէպ ի յօդս ցնդած ատեն՝ մըժ դուկի մը նման խիստ, սուր եւ սուլիչ աղաղակ մը կը բառնայ :

« Վա՛յ, նզոլեալ, վա՛յ,

—Տես այս դէմքը .

—Ի՞նչ սարսափելի երևոյթ .

—Ահաւասիկ՝ մի եւս, ուրիշ մը .

—Կիւյլըմթ-Մօմըլըփիւի, տես ուրեմն այս շուլական կնձիթը . անոր միմիայն եզջիւրներ կը պակսին : —Մի երկնչիր, այս անձը քու ամուսինդ չէ :

—Ահա ուրիշ մըն ալ .

—Պապական ծնունդ . ասոնք որպիսի ինդկատակութիւններ են :

—Հէ՛ ինձի նայէ՛, այդ խարդախութիւն է . մի միայն դէմքդ պէտք է որ ցուցնես :

—Այս անլիծեալ Բիէրիթ-Քալըլոթը, այսպիսի բաներ ընելու կարո՞ղ է :

—Կեցցէ՛, կեցցէ՛ :

—Չայնս կը խզդուի :

—Ահաւասիկ ուրիշ մը, որ ականջները լուսամուտէն դուրս չը կընար հանել, եւն, եւն .

Այժմ մեր ծէհան բարեկամը գովարմութեան արժանի է . քանզի այսչափ գժոխային խառնաշփոթութեանց մէջ դեռ զինքը իր սեան գագաթը կը տեսնէինք . ինչպէս գեռահաս նաւաստի մը կայմն զաղամթը շուարեալ կը մնայ անկարծելի սաստկութեամբ շարժում մը կընէր, բոլորսին բերանը բաց ձգած աղաղակներ կը բառնար, սակայն չկար երբէք մէկը որ անոր

այս աղաղակները լսէր, ո՛չ թէ այս ձայնը ընդհանրութեան աղմուկներու մէջ կանհետէր, բայց եւ այնպէս որչափ ալ սաստիկ ըլլար, անտարակոյս այսչափ սրածայն, այսինքն Սավէօրի տամն երկու հազար, եւ Պիօթ ութի հազար թընդական աղաղակներու մէջ տեղ անլսելի պիտի ըլլար :

Իսկ կրէնկուար իր վհատութեան առաջն վայրկեանը անցունելով, այսպիսի տարաբաղդութիւններու դէմ կենալու նորէն ոյժ եւ սիրտ առած, իր մեքենախօս կատակերգիչներուն երրորդ անդամ մըն ալ «Հարունակեցէ՛ք» կը կըրկնէր : —Ցեսոյ մարմարին սեղամնին շուրջը մեծ մեծ քայլեր ընելով, այնպէս կը մտաբերէր որ ինք եւս անոնց նման երթալով մատուան լուսամուտքէն դուրս երեւնայ, մի միայն այս ապերասան ժողովուրդը ծաղրաբաններու հաճութիւնն այցելելու համար, «Բայց, ո՛չ, կըսէր ինքնիբեկն, այս ձեւը մեզի համար անվայել կը թուի, ոխակալութեան պէտք չունինք, պատերազմնէք ինչուան մեր վերջի շունչը . քերթողական բանաստեղծութիւնը մեծամեծ ազդեցութիւններ կրնայ ընել ժողովրեան վրայ . այս ձեւով կը շահիմ անոնց սիրտը : Ուրեմն տեսնենք թէ ո՞վ յաղթող պիտի հանդիսանայ, խեղկատակները թէ բանաստեղծները : »

Աւա՛ղ, միմիայն ինքը մնացեր էր իր խեղկատակութիւններուն հանդիսատես :

Այս վայրկեանը իմաստ ցաւալի էր իրեն համար . քանզի այժմ կանակներէ ուրիշ բան մը չէր տեսնել .

կը սիսալիմ . վասն զի տարադէպ ժամու մը մէջ իրեն խորհրդատու հանդիսացող խարտեաշ

եւ համբերող անձին դէմքը՝ դէպ ի թատերաւը մը դարձած էր: — Իսկ Կիսքէթ եւ Լինարտ արդէն հեռացեր էին անկէ:

Կրէնկուար տեսնելով իր միակիկ հանդիսաւտեսին խոնարհ դէմքը, սրտին խորերեն խկոյն ուրախութիւն մը զգաց, եւ խօսքը անոր ուղղելով դէպ ի յառաջ քանի մը քայլ ըրաւ, ըըռնեց անոր թեւըն ու թեթեւ կերպով մը թոթուեց. վասն զի այս պատկառելի անձը վանդակին յենած կէս մը կը մրակիէր:

«Պարո՞ն, ըսաւ կրէնկուար, չնորհակալ եմ Զեզմէ: »

—Պարո՞ն, պատասխանեց պատկառելի մարդը, յօրանջելով մը, ի՞նչ է:

—Գիտեմ Զեր ձանձրութեան բուն պատճառը, կրկնեց բանաստեղծը: — Բոլոր այս խեղկատակներու ազաղակն է որ, Զեր ուշադրութեանը արգելք կը բառնայ: Բայց եւ այնպէս հանդիսաւ բռնէ սիրտգ քանոզի Զեր անունը դարերու հոսանքին մէջ անմահ յիշատակ մը պիտի կանգնէ. ըսէ՞ք ուրեմն, ի՞նչ է Զեր անունը:

— Ալուլտ-Շաթօ. Փարիզի Շաթըլէ անուանեալ բերդին պահապանն եմ, որ յատկապէս այսօր Զեզի ծառայութիւն մ'ընելու համար եկած եմ:

—Պարո՞ն, դուք էք միմիայն այս բանաստեղծութեանց համբիսատեսը, ըսաւ կրէնկուար:

—Տէր իմ, Զեր մարդասիրութիւնն է այդ, պատասխանեց Շաթըլէի բերդին պահապանը:

— Մի միայն դուք կրցաք այս բանաստեղծութեանը ուշի ուշով ունկնդիր ըլլալ, կրկնեց կրէնկուար: ի՞նչպէս կը գանաք:

— Հէ՛, հէ՛, պատասխանեց պաշտօնեայն, մը բափապատ աչքերը կէս մը բանալով. այո՛, բաւական ծաղրախառն է: »

Բախոր այնպէս բերաւ որ կրէնկուար այսպիսի գովարանութեան մը վրայ գոն ըլլար, որովհետեւ յանկարծ կայծակնացայտ ծափահարութեանց անվերջանալի աղաղակներու որոտում մը վրայ համնելով, անոնց այսպիսի խօսակցութիւնները ընդհատեց: — Այս միջոցին խենդերու Պապը ընտրուեր էր:

« Կեցցէ՛, կեցցէ՛, կեցցէ՛. » կազաղակէին ամէն կողմէ.

Եւ իրօք սքանչելի՝ խեղկատակական երեւոյթ մի էր ան դէմքը որ՝ նոյն միջոցին վարդաձեւ պատուհանին բոլորակին առաջը կը փալվէր: — Բոլոր հնդանկիւն դէմքերէ վերջը, ութանկիւն եւ անկանոն դէմքեր եւս մէկզմէկու կը յաջորդէին: Այս լուսամուտէն բազմութեան երեւալու համար, առանց որոշ գաղափար մը տալու այն ծաղրութեանց՝ որ արդէն անկարգութիւններէ տաքցած զլուխներու մէջ հաստատուած էր: — Այս բազմութիւնը շացմող հրաշաղան դէմքին համար եղած որոտման ձայները բաւանալու միջոցը այն էր որ, մի միայն պէտք էր անհետ ընել այն դէմքը՝ ուր ժողովուրդը կախարդելու կը տքնէր: — Տէր Քօփընոլ անգամ ծափահարեց զանի. իսկ Գօփէն որ ընկերակցեր էր անոնց (Աստուած զիտէ մինչեւ որ աստիճան իր դէմքը տղեղ կերպարանք առած ըլլալը) ինքնին խստավանեցաւ: — Մեք եւս այժմ մի եւ նոյնը կը կրկնեմք. այսպիսի չորեք անկիւն քթի մը եւ այսպիսի երիվարական եր-

կաթաձեւ բերանի մը ճիշդ նկարագիրը մեր ընթերցողաց պարզելու համար երբէք փորձառու ձեւեր չենք գործածեր : — Այսպիսի խառն ի խուռն յոնքով մը մթաղնած ձախսակողմեան պըզտիկ աչքէն՝ աջակողմեան աչքը՝ լայն ելունդի մը (verrue) տակ կաներեւութանար : — Այսպիսի անկարդ եւ անշնորհ ակրաներու ասդին անդին երերումը ապականեալ բերդի մը պարխապներուն կը նմանէր : — Անոր այս ակրաներէն մին վիզային ժանիքով մը իր վապարեալ (calleuse) շրթէն գուրս ելած էր : — Անոր ծնօտը երկու կտորներու բաժնուած էր : — Այս ամէնը անոր դէմքին բնական կաղմութեանը հաւասարած էր այսպիսի ծաղրաբանական դէմք մը, մարդու զարմացումն ու տիրութիւնը կը գրգռէ : — Երեւակայեցէք ուրեմն ո՛վ ընթերցողք, եթէ կարող էք : — Այսպիսի հեղնաբանական դէմքի մը կերպարանակամութիւնը :

Ժողովրդեան միահաւան ծափահարութեան աղաղակները ամէն կողմանէ սկսաւ սրահը թընդգացընել . ամէն մարդ ածապարանօք դէպի մատուը յառաջ գնաց, եւ ուրկէ չքեզ կերպով հանեցին խենդերուն երանելի Պապը : Եւ ահա՛ այն ատեն զարմանքն ու հիացումը ժաղովրդեան աչքերը շացուց . քանզի յետին աստիքան այլակերպ դէմք մ'ունէր :

Անոր այսպիսի այլակերպ դէմքը, մարդու ծիծաղը կը շարժէր : Եկկատօն մազերով մեծ զլուխ մ'ունէր . երկու ուսերուն մէջ տեղը, զլուխ մ'ունէր : Եկկատօն մազերով մեծ զլուխ մ'ունէր :

— Ոտքերն ու սրունքները այնպիսի տարօրինակ տձեւութիւն մ'ունէր որ՝ միմիայն ծնկութներէն կրնային մէկզմէկու միանալ : Եւ առջեւէն գիտած ատենդ այնպէս կը կարծուի որ ասնոք երկու կիսամանդաղներու շրջանակին նման մի միայն ծայրերէն իրարու կրնային համնիլ : Գիշերային ճիւազդի մը նման ոտքները լայնարձակ եւ ձևքերը այլանդակ էր : Չեմք զիտեր թէ՛ անոր բնական առողջութիւնն ու քաջարտութիւնն արդեօք կրնա՞ր իր այսպիսի տձեւ եւ անհեթիթ կերպարանքին համապատասխանել : — Որպիսի տարօրինակ, զարտուղի եւ բնական անընկճնիլ օրինաց հակառակ էր այս խեղկատակ դէմքը : Քանզի ինչպէս մարդուս առողջութիւնը, նոյնպէս ալ զեղեցկութիւնը բնական օրինաց համաձայնութիւնէ յառաջ կուգայ : Եւ ահա այս ճիւազդէմ խեղկատակն էր այն Պապը՝ որ նոյն օրը խենդերը ընտրեցին :

Այս անձը փշրուն եւ տձեւ կերպով մէկզմէկ կցած հսկայի մը կերպարանքն ունէր :

Այս կիկլոպագէմ (1) անձը մատուն ունին վրայ եկաւ : Անշարժ, ցած, եւ իր կարծահասակութեանն համեմատ լայն դէմք մ'ունէր : Ինչպէս ըստ երեւեփ բանաստեղծներէն մին (Carré par la base) յարակագիծով + առանկիւն : — Իր արծաթազօծ փոքրիկ շրջանակներով ծածկուած հասակէն իր հազած կիսակարմիր եւ կի-

(1) Գաղղիերէն . (Cyclope) որուն Հայերէնն է կիկլոպ : Այս անունը, հսկային մէջ տեղը կը լոր աչք մ'ունեցաղ անարի հսկայներուն կուտան :

սամանեզօծ վերարկաւէն . նա մանաւանդ իր սովորական խեղկատակ դէմքէն , խկոյն ժողովուրդը զինքը ճանչցաւ : Եւ յանկարծ սկսան միաբերան աղաղակել :

« Այս անձը զանգակահար Գաղիմօտօն է . այս՝ Գաղիմօտօն է , Նօթր-Տամի սատատողը . միականի Գաղիմօտօն , աձեւածունկ Գաղիմօտօն . կեցցէ՛ , կեցցէ՛ »

Այսպէս կերեւէր որ խեղճը այլ եւ այլ ընտրելի մականուններ ունէր :

« Զգուշանան յղի կանայք , կաղաղակեին դպիրք :

—Կամ անոնք որ մտադիր են ըլլալու ; կըսէր ժօաննէս :

Եւ իրօք կանայք դէմքերնին կը ծածկէին :

« Ո՞հ , այս որպիսի տձեւ կապիկ է կըսէր այս կիներէն մին :

—Որչափ որ տղեղ , այնչափ ալ չար է , յարեց ուրիշ կին մը .

—Սատանան է , աւելցուց երրորդ մը .

—Դժբաղդ եմ որ Նօթր-Տամի մօտ կը բնակիմ . վասն զի այս սատանային ոսքերուն ճայնը զիշերը տանիսին վերի յարկէն կը լսեմ որ ասդիս անդին կը թափառի :

—Կատուներուն հետք .

—Միշտ մեր տանիսներու վրայ է :

—Ծինելոյցներէն մեղի վիճակ կը նետէ .

—Անցեալ գեշեր , զիս ծաղրելու համար լուսամուտիս առաջն եկեր էր . կարծեցի որ ասիւ կայ մարդ մըն է , բաւական սարսափ մ'զգացի :

—Ազէկ զիտեմ որ անիկայ վհուկներուն զիշերաժողովին կերթայ . վասն զի անցեալ օր մեր տանիսին վրայ աւել մը ձգեց :

—Ո՞հ , աևս սապատողին աղեղ դէմքը .

—Ո՞հ , չար ողի

—Պա՞հ .»

Մարդիկը ընդհակառակը անոր այսպիսի խեղկատակ դէմքին վրայ կզմայլէին ու կը ծափահարէին :

Գաղիմօտօ , այն է այսպիսի շփոթութեան մը առարկան , միշտ մատուան զրան վրայ կեցած էր սոքի վրայ , ախուր եւ վեհ դէմքով . որպէս զի ամէն մարդ զինքը դիտէ :

Դպիրներէն մին (կարծեմ Ուոպէն-Բուռըրէն) աւելի մօտեցաւ , քթին տակէն անոր վրան խնդալու : Գաղիմօտօ անոր այս չարութեան վրէմբ լուծելու համար բաւական կը համարէր միմիայն անոր գօտիէն բռնելով բազմութենէն տաօը քայլ անդին տապալելլ , առանց ըերանն անդամ բանալու :

Տէր Քօփրընօլ այս դէպքին վրայ զարմանալով մօտեցաւ անոր :

« Աստուած վլայ , Ա. Հայր , երբէք կենացս մէջ Զեղ նման տղեղաղէմ մէկը տեսած չեմ :

—Այժմ ինչպէս որ Փարիզի , նոյնպէս ալ վաղը Հոռմայ քահանայալետութեան թագը վայելելու արժանի ես :

Այսպէս խօսելով խնդութեամբ ձեռքը անոր ուսին զրաւ . Գաղիմօտօ երբէք տեղէն չը շարժեցաւ : Քօփրընօլ սկսաւ խօսքը շարունակել .

«Սատակ մի եւ գու , որով ես շատ կը  
բաղձամ շռայլական կերուխումներով կեանք մը  
վարել Ձեզի հետ . ի՞նչ արժէք ունի ինձ համար  
մէկ երկոտասաներրորդ տասն եւ երկու Տու-  
րօնական նոր (1) դրամը : Ի՞նչ կըսես . »

Գաղիմօտօ դարձեալ չը պատախանեց :

« Աստուածդ կը սիրես , ըսաւ Զանկապանա-  
վաճառը , միթէ խո՞ւլ ես . »

Յիրաւի խուլ էր :

Սակայն Քօփրընօլի անհամբերութիւնը զսպե-  
լու համար մէկէն ի մէկ անոր դարձաւ այնպիսի  
կատաղութեամբ ակոսմերը կը կրծաէր , որ Ֆլա-  
մանտացի հոկայներն անդամ կատուի մը առջե-  
ւէն վախչող խոշոր շունի մը նման զարհուրելով  
ետ քաշուեցան :

Այն ատեն այս տարօրինակ անհին չորս կող-  
մը վախու եւ յարդութեան շրջանակ մը բոլորե-  
ցաւ , որուն Շատարածութիւնը երկրաչափական  
հաշւով տասն եւ հինգ ոտք էր : Հոն տեղ պա-  
ռաւ կին մը Տէր Քօփրընօլի իմացուց որ , Գա-  
ղիմօտօն խուլ էր :

« Խո՞ւլ , ըսաւ զանկապանավաճառը իր Ֆլա-  
մանտիական կոպիտ խնտումովք . Աստուածդ կը  
սիրես ըսէ . ասիկայ կատարեալ Պա՞պ մի է :

— Հէ՛ , կը ճանշնամ զանի , գոչեց Ժէհան , որ  
նոյն միջոցին Գաղիմօտօն մօտէն դիտելու հա-  
մար իր սիւնէն վար իջած էր : Ասիկայ իմ սար-

(1) Գաղղիոյ տէրութեան , Տուր քաղաքէն  
ելած անարժէք դրամ մի է :

Կաւարդապետ եղբօրս զանգական է, բարեւ  
Գաղիմօտո :


Անձոռնի մարդ, ըսաւ Ռօպէն-Բուսըրէն,  
դեռ իր անկումէն վիրաւորեալ : — Ահաւասիկ  
կերթայ, ասիկայ սապատող մի է . կը քայէ,  
տձեւածունկ մէկն է : Զեղի կը նայի, միականի  
մի է : Դուք անոր հետ կը խօսիք . խուլ մի է :  
Ա՞ ինչ կընէ արդեօք իր լեզուն այս Բոլիֆէմը :  
—Երբ ուղէ կը խօսի, ըսաւ պառաւը, զան-  
գակները հնչեցնելով, ականջները խլացած է .  
—Բայց համը չէ :

—Այո՛, անիկայ իմացականութենէ զուրկ է.

—Եւ աչք մը աւելի ունի, աւելցուց Ռօպէն  
Բուսըրէն :

—Ո՛չ, ըսաւ Ժէհան հանձարամտութեամբ .  
միականի մը, կոյրէ մ'աւելի անկատար մարդ  
մի է, եւ ինք աւելի քաջ կրնայ նշմարել իր  
պակասութիւնը . »

Արդ բոլոր մուբացիները, բոլոր ծառայշ-  
ներն ու բոլոր ճարտար զողերը, դպիրներուն  
հետ միացած թափորական հանդէսով ասզիս ան-  
դին պահարաններուն մէջ խենդերու Պապին,  
խաւաքարտէ խոյրն ու հեղնական թիկնոցը կը  
փնտոէին : Գաղիմօտո անայլայլելի դէմքով եւ  
վեհ հնազանդութեամբ թողուց որ դինքը հազ-  
ուեցնեն : Այս ամէնը լմննալէն վերջը, հիանալի  
կերպով զարդարուած պատկարակալի մը վրայ  
նստեցուցին զինքը : Խենդերու ընկերութեան  
տամն եւ երկու պաշտօնեաները անիկայ ուսեր-  
նուն տոին . նոյն պահուն մէկէն իմէկ դառն եւ



արհամարձելի ուրախութեան, մը նոր կայծը սկըսաւ փայլի այլակերպին խիստ դէմքին վրայ . երբ տեսաւ իր տձեւ ուռքերուն տակ այս շիտակ ու կանոնաւոր մարդոց գլուխները : — Բատ սովորութեան , պատառազգեստ ու ճշիչ թափօրը ճամբայ ելաւ . քառաբաժին փողոցները պըտըտելէ առաջ , նախ՝ Պալատին ներքին սրաները պըտըտելու համար :

### ԳԼՈՒԽ Զ .

### ԷՇՄԵՐԱԼՏԱ.

Առ այժմ ուրախ եմք որ ըստ բաւականի կրցանք մեր ընթերցաղաց պարզ գաղափար մը տալ . այսպիսի տարօրինակ դէքըերու ատեն կրէնկուարի դերը յաջող . դիրքի մը մէջ զըտանուիլը : — Դերասանք իրմէն քաջալերուած՝ երբէք իր կատակերգութիւնը արտասանելէ չընդհատեցան . ինչպէս որ ինք եւս ուշադրութեամք իր ունկնդրութիւնը յառաջ կը տանէր . — Բաղամութեան այսպիսի աղմկալի որսումներուն ականջ չէր գներ , եւ ժողովրդեան անունկնդրութենէն չը յուսահասելով մտադիր էր ինչուան վերջը իր դերը շարունակելու : Այսպիսի նուադը եալ յուսոյ մը ճառադայթը յանկարծ սկսաւ իր դէմքին վրայ փայլիլ . երբ կը գիտէր որ Գաղիւմօտոն Գօփքընօյն ու խենդերու Պապին խլաւ յուցիչ թափօրը ահեղագոչ աղաղակներ բառնաւ

### ԷՇՄԵՐԱԼՏԱ.

լով սրանէն դուրս կենէր : — Ներկայ հանդիսականք այսպիսի ամհծոռնի խեղկատակութեան մը հանդիսատես ըլլալու համար առանց պահ մը վարանելու սկսան անոնց ետևէն դուրս յարձակիլ : « Ուրախ եմ , ըստ ինքնիրեն , որ այս անհանդարաները կերթան : » — Դժբաղդաբար ժողովուրդներն էին այս ամհանդարաները : — Վայրկեանի մը մէջ բոլոր սրահը գատարկ մնայ :

Սայզը խօսելով , դեռևս քանի մը հանդիսականներ կային նոյն տեղ . բայց ոմանք ասդիս անդին ցրուած . ոմանք միւնքուն շուրջը բուլորուած , կանայք , ծերք եւ մանկունք ; այս աղմկալի աղաղակին շփաթութենէն յոգնած ու շուտարած էին : — Քանի մը դպիրներ պատահանին մէջ ուաքի վրայ կայներ հրապարակը կը դիտէին :

« Ենորհակալ եմ , կըսէր կրէնկուար մտովի , այլ եւս ուրիշներու պէտքը չունիմ . ահաւասիկ խորհուրդիս վերջաբանութեանը բաւական ունկընդիրներ ունիմ . թէ եւ սակաւաթիւ , բայց եւ անպէս ընտրեալ եւ ջերմեւանդ ժողովուրդներ են : »

Պահ մը վերջը , նուադաբան մը որ Ս. Կուսակին գիտաշքեղ գալուատը բարեւելու համար նոյն տեղ կսպասէր , յանկարծ աներեւոյթ եղած էր . կրէնկուար տեսաւ որ իր նուադածուն խենդերու Պապին թափորը առած , իր ճետ միասին կը տանէր , « չարունակեցէք գուեց խնդարանութեամբ :

Այս ըսեկով քաղաքացւոց սակաւաթիւ խըմբակին մօտեցաւ , կարծելով որ ասոնք իր դերին

վրայօք կը խօսակցէին : — Ո՞րչափ մեծ եղաւ իր դարմանքը, երբ սա հետեւեալ կիսակտուր խօսքերը լսեց :

« Գիտէ՞ք, Տէ՛ր-Եղնըդօ, Նալարի պանդոկը որ Մ. Նըմուրին էր \*

— Այսուհետեւ Պարագի մատուան դիմացը .

— Ուրեմն մտիկ ըրէ . Սրբունի գանձապետը անիկայ Կիյօմ-Ալեքսանտրի պատուաբանին արւաւ, տարեկան վեց սոկի եւ ուժը Պարիսեան աշխարհ առնելով :

— Ի՞նչպէս ալ վարձքերը թանկագին են :

— Վնչ եւ իցէ, երթանք, ըստ իւրովի, հառոաչ մ'արձըկելով : Բաւական է որ միւսները ունկնդիր ըլլամն .

— Ընկերակիցք, զոչեց մէկէն ի մէկ այս գեռահաս ստահակներէն մին, պատուհանին մէջէն, ահաւատչի Եղներալուան, Եղներալուան որ հրագարակն է :

Այս խօսքը կարծես թէ կախարդական աղքեցութիւն մ'ըրաւ ամէնուն վրայ, եւ սրտին մէջ գանուղներուն բոլորն ալ սկսան պատերուն վրայէն մաղիելով գէպ ի պատուհանը դիմել, անիկայ տեսնելու համար : Եղներալուան, Եղներալուան գոչելով :

Նոյն միջոցին ծափահարութեան աղաղակ մը լսուեցաւ դուրսէն :

« Ի՞նչ ըսել է Եղմէրալտա, յարեց Կրէն-կուար վհատութեամբ, ձեռքերը միացնելով : Ա՞հ Աստուած իմ, կերեւայ որ այժմ կարգը պատուհաններուն է : »

Սյադէս մրմուալով, իսկոյն գէպ ի մարմարին սեղանը դարձաւ, եւ տեսաւ որ ներկայացումը բոլորովին դադրեր է . ճիշդ այն վայրիկենին, ուր՝ ծիւփիթիէ իր կայծակնացայս որոտամամբ ի հանգէս պիտի ներկայանար . — Աւա՛դ ուրեմն, ծիւփիթիէ թատերաբեմին վարի կողմը անշարժ մնաց :

« Միշել-Ժիպօրնը, զոչեց բանաստեղծը զայրանալով, ի՞նչ կընես այդ տեղ, կարգը քուկդէ . ուշաբրէ ուրեմն :

— Աւա՛դ, ըստ ծիւփիթիէ, դպիրներէն մին եկաւ սանդուղնիս առաւ :

Կրէնկուար հայեցաւ եւ տեսաս որ անոր ըստածը ճիշդ էր . — Եւ որով իր վերջալանութեան ու հազորգակցութեան կապերը բոլորովին կարուած էին :

« Անպիտանը, մրմուաց, ինչո՞ւ այս սանդուղնուը առաւ :

— Եզմէրալտան դիմելու համար, պատասխանեց աղիսպորմ գէմքով խայտառակեալ ծիւփիթիէն . « Ահա սանդուղն մը, որ բանի մ'անդամ չը ծառայէր, » ըսելով, առաւ զնաց :

Ահաւասիկ վերջին հարուած մըն-ալ, որ կըրէնկուար համբերութեամբ ընդունելու կը հարկադրէր :

« Շուտիկը տանի ձեզ, ըստ դերասաններուն, ես որ այս հարուածը վերջին անգամ մի եւս կընդունիմ, անշուշտ դուք ալ ընդունած պիտի ըլլաք : »

Անփկայ վերջին անգամ գլուխը ծուած սկսաւ

ետ քաշուիլ . նման այն զօրապետին՝ որ թըշ-  
նամւոյն ձեռքէն խոյս տալու մտօք ասդիս ան-  
դին կը զեղերի :

Սամց ամէնն ալ սկսան Պալատին մանդւա-  
ծագատ սանդուղտէն վար իջնել . «Պարիսի քա-  
ղաքացիները ո՞րպիսի էշ , ապուշ հւ թանձրաւ  
միտ մարդիկներ են , » կը մրմուար ակոանկըլ  
սեղմելով : Քանզի անսնք խորհուրդ մը մտիկ ը-  
նելու կուդան , եւ երբէք բան մը լուել չեն ու-  
ղեր : —Ամէն մարդ , Քլօփէն-Թրույլը ֆուխն ,  
Կարտինալին , Քօփընօլին , Գաղիմօտօխն ու սու-  
տանային խեզկատակութիւնները զիտելու կըզ-  
բաղէին , —իսկ կոյս Մարեմայ Տիկնոջ , երբէք .  
—Եթէ՝ առաջէն դիտնայի , անողիտաններ , Զէզի  
շատ մը կոյս Մարիամներ կը ցուցնէի : —Ես  
Զեր երեսները աեսնելու համար հոռեկայ , բաց  
դուք ընդհակառակը կանակնիդ դարձուցիք .  
Բ՞նչ ըսել է , ես բանաստեղծ մըլլամ , ու զիս  
զափաճափի մը բաղդին արժանանամ : —Թէ եւ  
իրաւ է որ Հոմերոս յունաքնակ զիսզաքաղաք-  
ներուն մէջ մտրալ սկսաւ , եւ թէ Ուսւսիա ար-  
սորուելով , հոն աեզ մեռաւ , բայց եւ այնովէս  
կաւզեմ ո՛յ զիս սատանան խոզէ , եթէ կրծամ  
հասկնալ թէ ինչ ըսել կուզեն իրենց Եղմէրալ-  
տայովք , նուիս պէտք է զիսնանք թէ ի՞նչ ըսել է  
այս բառը ։ Հանշուշտ Ազիսպահերէն է : բայց ։

Անը նարմ ովչով զօնարկան սրբ որ ուն ։ Անը  
համարձ յա զուր աշանցն , Խիւնորով ուն

« ։ Պարի Պարի

ասիս ծառծ զայտիք նարմ միջով կափիմ ։

23774

12013

